



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:


Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

4551



Կ. Պոլիս
1920



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԿԻԼԻԿԻԱ ԳՐԱՄԱՆ ՑԻՒ 6

ՅԱՅՐԵՆԻՔԻՆ

ՈՒԽՏԱԿՈՐՆԵՐԸ

ՎՐԵՖԻ ՃԱՄԲՈՒՆ ՎՐԱՅ

ՊԱՏՐԱՍՏԵՑ
ԴՐԻՎԱՐ ՄԱԿՐԱՑԵՎ.



Կ. ՊՈՂԻՄ

Տարբագ. Անդր. Կոմիտաս.

1920

9(47·925)

Մ - 99

Գի՞ն 50 Դահ.

Դահ.

9(47.925)

Մ. 99

30 Բա

9

ՀՐԱՄԱԿՈՒԹԻՒՆ ԿԻԼԻԿԻԱ ԳՐԱՏԱՆ ԹԻՒ 6

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

ՈՒԽՏԱԿՈՐՆԵՐԸ

ՎՐԵԺԻ ՃԱՄԲՈՒՆ ՎՐԱՑ

ՊԱՏՐԱՍՏԵՑ

ԳՐԻԳՈՐ ՄԱԿՐԵԶԵԱՆ



Կ. ՊՈՂԻՄ

Տպագր. ԱԱ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

1920

58668-ահ



1344-72

12004

ՅԱՌԱՋԱԲՍՆԻ ՏԵՂ

«Հայրենիքին Ուխտաւորները» անունին տակ այս հատոքը պատշաճութու ձեռնարկեցի կեանքի այնպիսի դժոդակ պարագաներու տակ, ուր մարդ խորհելու եւ խորհրդածելու վայրկեանն իսկ պիտի չունենաւ:

իր ապրած գինուորի կեանքիս մէջ մեր գժբախտ հայրենիքին եւ իր անձնութիւր զաւակներուն քաղցր յիշատակները դիս ա'յն աստիւ ճան գրաւած էին որ, հոգեկան անուղիւուի պահանջի յը գոհացում տուած ըլլալ կարծեցի՝ ներկայ փոքրիկ յուշարձանը կանգնելով անոնց յիշատակին:

Գլխաւորապէս նպատակ ունեցայ մեր հայրենակից ընկերներու պարտաճանաչութիւնը եւ ազնիւ ու վեհոգի հայրենասիրութիւնը պատկերացնել՝ իրենց կենդանագիրներուն հետ:

Անոնք, այս վաեմ հոգիները, մնե մասումք արտասահմանի մէջ իրենց ալորած խաղաղ կեանքի պայմանութեան համարելով, գիմած էին արեան ճանապարհը, դէպի վրէժի կարմիր գաշտը, ուրտեղ գուցէ հատուցման տիսուր վայրկեանին, անսութ կապարի կոտր մը իսպառ պիտի գաղրեցնէր իրենց ծաղիկ կեանքը, ռազմագաշտին վրայ անշայտ գերեզմանով մը, հեռու հայրենի հոր կաններէն:

Զանացի նաեւ հարեւանցի նկարագրականն ընել իրենց հայրենի գիւղերուն, լեռներուն, ծառերուն եւ բարերուն, որոնց շուքերուն տակ անցուցած են իրենց մանկութեան եւ երազանքի օրերը:

Այսպէսով, թէ՛ հասարակութեան ծանօթացուցած պիտի ըլլամ մեր կամաւոր ընկերներուն համեստ՝ այլ պանծալի դերը աշխարհի այս ամենի պայքարին մէջ, եւ թէ իրենց յիշատակը անմահացուցած մեր ապագայ սերունդին քով՝ որ պիտի վերածնի աւերակ Հայրենիքի



ԵՐԿՈՒ ՍՏԵՐԻՄՆԵՐԸ

Անուշ օրերու ընկեր .

Դուն , որ քու կեանքի գարունին մէջ ծգեցիր հայրենի պաշտելի հողը , տեսնելով փլուզումը կեանքիդ առաջին երագներուն .

Դուն , որ առանց անգամ եւս յետ նայելու քու սիրած ու պաշտած վաթանին՝ հեռացար մինչեւ ովկէանէն անդին անոր՝ այդ դժոխք-վաթանի ցաւերը չի տեսնելու համար .

Դուն , որ Ատլանտեանի անընտել ափերուն վրայ , իբրեւ ինքնակու տէրսիշ , կեանքը արհամարեցիր եւ սէրը անիծեցիր , բայց երբեք չի ճանցար սրտի հանդարտութիւնը .

Գիտեմ թէ քու հոգիիդ բոլոր թափովը կապուած եղար միշտ հայրենի հողին ու քարին , օդին ու ջուրին , արօրին ու մաճին , սէրերուն ու սրտերուն :

Վստահ եմ թէ կեանքիդ առաջին քայլերը խորապէս դառնացնող յիշատակները մոռնալու զանացիր , համօգուած ըլլալով որ՝ անուշ ու լեղի , բարի ու չար , սէր եւ ատելութիւն , համընթացօրէն կը թաւալին մարդկութեան ամբողջ քայլերուն հետ , եւ մարդ պէտք չէ յուսալքուի ու տեղի տայ , թէեւ «ցաւը մարդկային ցեղինն է , իսկ կեանքը վայելողինը»:

Վաղուց , մանկութեան օրերէ , ճանցած եմ քու մէջ ներքին մարդը՝ որ միշտ անշէջ խանդավառութիւնով մը հետեւած է Հայրենիքի անցեալ ու ժամանակակից կեանքին , ու միշտ այդ ուղղութեամբ յարատեւած՝ յաճախ նիւթական եւ բարոյական զոհողութիւններով :

Ուրեմն ընկեր զան .

Ահա՛ քեզի կը նուիրեմ կինսազրադան պատկերները մը ժիշտի համբուն վրայէն սլացող եւ Հայրենիքի կարօտովը

լեցուն մեր այս ուխտաւոր ընկերներուն, որոնք նետուեցան պարտականութեան համբուն մէջ:

Անշտ շտ ներողամիտ պիտի գտնուիս իմ և յս գեղջուկ գրիչի թարթափու մներուն, քանի որ, իբրեւ մանկութեան օրերու ընկեր, ծանօթ ես զարգացմանս աստիճանին:


Նպատակս ո'չ վիպական, ո'չ զրական եւ ոչ ալ գեղարուեստական բան մը զրել է, այլ մեր մանի ու մանկալի հայրենակից ընկերներուն կեանքը ներկայացնել՝ իրենց իսկութեանը մէջ:

Ուստի, ընդունէ իմ այս խեղճուկ զրչիս երախայրիքը՝ որ կը ծօնեմ քեզի իբրեւ արդիւնք մեր ընկերական երկարամեայ եղբայրութեան

ԳՐԻԳՈՐ ՄՈՒՐԱՏԵԱՆ



Օ Տ Ո Ւ Յ Զ Ե Կ Ա Ղ



ԳԱՐՈՒՔԱՆԴ ՎԱԹԱՆԱ



Մայրենի հող, պաշտելի՛ ծննդավայր:

Դո՞ւն ալ արհաւիրքին զոհը գարձար զուլումներու թատերաբեմին վրայ, քու վրայով ալ անցաւ աշխարհաւեր խորչակը ու թառամեցուց բոլոր ծառներն ու ծաղիկները մշակուած դաշտերուդ, թուփերն ու նարգիզները խոպան լեռներուդ, սև-թուխ ամպեր քի՞զի ալ եկան երկինքդ ծածկելու և պայծառ հորիզոնդ մթագնելու:

Իմ վաթա՛ն, մառախուզն է պատեր գալարագեղ լեռնալանջերուդ, ու գիշակեր սեւ անգղներն են թառեր քու մըշտագուարն ուսւնիներուդ վրայ:

Ո՞ւր են, ո՞ւր, քու արդասաբեր հովիտներուդ հարազատ մշակները գեղջուկ, ո՞ւր են, ո՞ւր, քու մշտագալար լեռներուդ հովիտները սրնգահար:

Բամնուեր են վեզմէ ու հեռացեր են՝ խորթ ցեղին խորթ զաւակը գարձած, և տարագրուեր օտար հողի վրայ, օտար երկնքի տակ, քու, Վաթանի անմոռաց սիրոյդ ա՛խովին են հիւծուեր ու մաշուեր, շատեր իրենց հողին աւանդեր:

Սպաւոր եռ ու տիսուր, իմ հայրենիք, զրկուած քու ախրած ժողովուրդէդ, չկան այլես չեն զիւղերդ շինականին,

ու ամայի է բոլոր արօտները բարձրաբերձ լեռներուդ ու
սէդ սարերուդ : Քանզուած են բոլոր սրբատեղիներդ հնաւ-
գարեան , ու անմշակ բոյսերով անյայտացեր են ճամբաները
բոլոր ուխտատեղիներուդ :

Հրաշագործ Ս. Յակոբը , ալեւոր պահապանը Վաթանին ,
և Փայլուն Վանքը , կեկավարը Վաթանի անձրեւառաք ամ-
պերուն , կողք կողքի նստած են մտախոհ՝ ձեռքերնին դրած
իրենց մթագնած ճակատին :

Անդին , Ս. Լոյն ու Քօշա-վանքը , սահմանապահը
մեր շրջանի Հայութեան , մենութեան մէջ լալագին՝ անցեալ
օրերու փառքը կ'ողբան իրենց լեռնալանջերուն , ուր գեղ-
ջուկ հաւատացեալներու ոգիները կը թեւածեն այսօր :

Իսկ Կիւրեսին դիւղի Ս. Թորոս , խրոխտ ու վէա-
սրբավայր . որ տակաւին կանուոն է մատուռդ քարաշէն ,
ու միշտ արձագանդ կուտաս անհունին՝ անհետացող սերուն-
դի մը քու մէջ երգած կրօնիներգներէն ու հովուերգներէն , քու
օդասուն բլուրիդ և ուսնենիներուդ մատաղ , պաղ ու զու-
լալ ազրիւրիդ ջուրին մատաղ , իմ սիրած ուխտատեղին :

Կեանքիս գարնանամուտն էր՝ երբ դիմեցի քեզի , աշ-
խարհը դժախտ մը կը թուէր ինծի այն օրերուն , քեզի դի-
մեցի գաղտնիք մը պարկելու , գաղանիքը իմ կհանքիս , ո՛վ
խորհրդաւոր մատուռ , միշտ հրճուանքով լսեցիր բոլոր զգա-
ցումները իմ սիրատապ սրտիս ու զնուականօրէն գմբէթիդ
կամարէն արձագանդ մը տուիր խորհրդաւոր . «Երիտասարդ ւ-
վայելէ կեանքը և զիտցիր ժամանակիդ յարզը» : Ի՞նչքան
իրական , ի՞նչքան փորձառու պ ստգամախօսն էիր դուն՝ որ
կեանքը վայելողին ըլլալուն կանուխէն համոզուած ըլլալով ,
ինծի ալ զայն կը թեւալզրէիր քու բարձունքէզ , երբ հա-
այն օր կեանքի փոքր սայթաքումէ մը ազդուած , քեզի դիւ-
մեր էի՝ գաղտնիքներուս գաղանիքը պարզելու :

Ութը երկա՞ր տարիներ են անցեր . երբ տակաւին ե-
րեկուան ոլէս վառ կը մնայ այն օրուան քաղցր յիշատակը

իմ սղաւոր սրտիս մօտ, միակ մխիթարական օրերը իմ զըժաւախտ կհանքին:

Հապա' Ա. Վառվառ կոյսը, այն ապառաժներու դիցուհին, որ Գոլլպաշներու հողին վրայ ընտրած էր իր սրբավայրը՝ իր սեոին յատուկ գեղասիրութեամբը, որովհետեհո՞ն գտած էր անմատչելի քարը-թագստո՛ց իր կուսութեան և հրաշագեղ տաճարը մայր-բնութեան:

Վաթանիս գիւղերուն ո՞ր Հայր պիտի չյիշէ այս ուխտատեղին, երբ տղայութեան առաջին սիրոյ առաջին հանդրուանը եղած է առնասարակ ամենուն, քանի՛ քանի զոյգ սիրահարներ, կարմիր Զատկի մեռելոցի կիրակին հոն չեն զիմած՝ կարմիր հուկիթներով իրենց անարատ սիրոյ զաշինքը կնքելու, այդ մաքրակլուն կոյսի ընտրած ապառաժներու տակէն իր արտասունքներէն գոյացած առասպեւլային աղբիւրին վրայ: Եւ քանի՛ քանի հիւանդներ այդ հրաշագործ աղբիւրին չուրով ուռենիներու և քարերու տակ պաղ լոգանքը չեն փորձած՝ իրենց ցաւէն բուժուելու հաւատքով:

Եւ սակայն աւա՛ղ, անցեր են բոլոր այն օրերը և անհաւասաներու ձեռքերով պղծուեր են քու սրբավայրերը, իմ Հայրենիք: Խաչքարերն ու սահմանաքարերը գլորուած են իրենց հիմերէն. խունկ ու մոմի և ջերմեսանդ գեղջուկի մը հետքն իսկ չկայ բնաւ. քանդուած են ուխտատեղիները, քարուքանդ են հայրենի գիւղերը: Սկրմնացանը ու խաչնարձելը, հնձորն ու կալւորը ա՛լ չեն երեւիր հոն: Գիւղական երդիքներէն գուլայ գուլայ մուխեր չեն բարձրանար անհունին: Բարտիներու և ուռիներու տերեւներ, հակառակ գարունին, գեղին գոյն մը առեր են. որովհետեւ շատ են սղացեր, շատ են լացեր, անտէր մնացեր, ու հիւանդութիւնը վարակեր է զիրենք: Խաւարն է պատեր մեր հայրենիք. պարտէզները խոպանացեր են. պտղատու ծառեր ճրադակտոր ու արմատախիլ են ըրեր թշնամի ձեռքեր, աւերակի վերածուեր են տուները, որոնց վրայէն բուերը կը վայեն

գիշերուան լոռովթեան մէջէն . լուեր են լոլոր գեղջկական սիրերպներն ու կալի երգերը :

Ո՞ւր են ո՞ւր քու առոյդ կտրիճները , տանջուած Հայ-
րենիք . ո՞ւր են ո՞ւր քու նոնագոյն թշերս վ կոյս հար-
առնքը , քանդուած Հայրենիք . որո՞ւ յանձնեցիր այն ջանել-
ջիւան զաւակներդ դժբախտ . ի՞նչ եղան անոնք հիմա , ի՞նչ
ուուգ ու շիւանով հեռացան քեզմէ , երբ մեր ամպերէն ան-
գին աշխարհ գոյութիւն ունենալուն հաւատք չունէին . ի՞նչ
եղան անոնք հիմա՝ երբ հայ լեզուէ զատ լեզու գոյութիւն
ունենալուն չէին հաւատար :

Ո՞ր չարչարանքի ճամբով ուղարկեցիր զանոնք զուլումի
երկերը , սգաւո՛ր Հայրենիք . ճիւաղ սերունդի բարբարու-
ները ի՞նչոքիս խուժեցին քու մաքուր բարոյականի կուսա-
կան գետնի վրայ : Խօսիր գուն , Հայրենիք , արար-աշխարհ
թող լոեն պահ մը . ո՞ր անգումն էր առաջարկեց քեզի
վտարել զաւակներդ քու ծոյեդ . ո՞ր անօրէնս էր որ յան-
գրգնեցաւ խարազանելու մեր մայրերն ու քոյրերը , երբ
քաֆանման պահուն արտասուզով կոծեցին իրենց պապենի
գրան չէմքերը : Ո՞ր առփատենչ զազանն ու ապերախտ
հարեւան Գլլպոչն էր որ՝ առանց խղճի խայթ մը կրելու ,
համարձակեցաւ աղջիկներ մօրմէ բաժնել ու գերեվարելով՝
իրենց հարէմական գարշ ու զազրելի ևս աշխարհը մացու-
նել : Էռու ևս զուն ու մտածկոտ , պաշտելի վաթան , չես
խօսիր ու չես ուզեօ քու վերջին տիսուր մնյքերէդ սոսո-
սրուեցուցիչ պատմութիւն մը ընել քու ուխ սաւարներուգ ,
որոնք հարց կուտան քեզի : Գիտեմ , չես ուզեր անգամ մը
ևս զաւանացնել մեր սիւացած սիրտերը , բայց ի զո՞ւր , մինք
արդէն հեռուէն , անդր-առլաւստեանի ախերէն մինչև բուր-
դերու աշխարհը օրը օրին լսած ենք քու անյկացըրած եր-
կունքի օրերդ ու բոլոր չարազէտ զումկաններդ . որոնց
մէջէն վերապրող մեր հալածական ընկերներ ևս եկած են
իրենց արիւն արցունքի վրէմը խառնելու մերինին . ու
միասնաբար քու քազցր յիշատակներովդ մաշուեր ենք և

կարմիր պատանքը հագած ու մահը կ'որոնենք . մահ մը՝
որ մեր իդձերով պատկուի , մահ մը՝ որ զմեղ Վրէժի ճառ-
քան տանի . մահ մը՝ որ մեր պաշտած հայրենիքը քանզող
բորենիներու արխւէն զէթ ումայ խմցնէ . այս է մեր միակ
փափաքը ու այս է մեր միակ ուխտը :

Որ ահա , բուռ մը ուխտաւորներ , քու աննման տեսա-
րաններուդ ու աննոռաց յիշատակներուդ սիրոյն , Վրէժի
կարմիր ճանապարհով քեզի կը զիմենք , մայր մոր ծննդա-
վայր . խրամատային սանդարամետի անդունդներով պիտի
քալենք , արեան լիճերու քոմիտի արահետներէն պիտի անց-
նինք . երկնքէն ոլազող արծիւներու . (սաւառնակ) չուքին
տակէն պիտի սողանք , ականներ ու փապուղիներ պիտի
քանանք , աննշմար անցնելու համար այն անցքէն՝ որուն
մէկ եղբը քու վերածնունդիդ փրկարար գերմարդուն
ուրուականն է կանգներ . աջ ձեռքը բոնած ժանդատած շըդ-
թայէն փշրուած օղակները , ու ձախ ձեռքին՝ սեւ զրօշակը
Վրէժին : Նա՛ է որ պիտի պատմէ անպատմելին , ինչ որ
գուն լոեցիր . նա՛ է որ պիտի միացնէ ուխտաւորներուն
նպատակը իր դրօշի վրատառութեան մէջ . մէ՛կ նպատակ
միայն—«Վրէժ ու Վրէժ» . Վրէժը մեր խոշտանդուած Հայրե-
նիքին , Վրէժը մեր ընկերներու անխնայ խողխողումին .
Վրէժը նաև մեր քոյրերու , մայրերու բոնաբարումին :

Այս Վրէժի հաւատքն է որ մեզ մկեց քու ուխտաւորը
դառնալու , վասնգաւոր ճամբագ ընտրելով . իցի՛ւ թէ
չուշանար այդ հատուցման օրը , ու մենք մեր նպատակա-
կէտը հասած , փութայինք մեր ձեռքերը կարկանդու քեզ ,
վիրաւո՞ր Հայրենիք , որ զուն արեան ճապաղիքներու մէջ
երկար ատեն գալարումէ վերջ , ահսնէիր թէ՛ քու ուխտաւոր
զաւակներուդ երբեմնի թուլամորթ ձեռքերը կարծ-
քացեր են , ու նոր հաւատքովը ուժեղացած՝ պողպատէ սուխոր
պինդ բաներ՝ իրենց պողպատ ափին մէջ , և վրէժի զէնքը
իրենց տաքուկ սրտին տակ . ծառացեր են կողքիդ՝ քեզ
զրկելու , վե՛ր բարձրացնելու , և քու արեան հեղեղներու

հետքերուն վրայ աղասութեան մեծ ուխտատեղի մը հիմնելով իրենց վիթխարի տաճարի ճակտին, փառաւոր յաղթանակին փառայեղ ապագան դրոշմելու :

Եւ մեր նահատակ ժողովուրդին նշխարները պիտի հաւաքենք անոր յատակին-թանգարանը մեր հին սերունդին, խորհրդանիշը կոյր հնազանդութեան : Իսկ քու սէգ սարերուդ վրայ, ապառաժէ արձաններ պիտի կիրտենք, անմահացնելու համար յիշատակը՝ հոն մարանչող մեր կտրիճ եղբայրներուն, որոնք հերոսաբար ընկան սարերու բարձրութեան վրայ, միալով միշտ զիտակից իրենց կոչման բարձրութեան վրայ, միշտ տղամարդու մը վայել պարտականութեամբ ըմբռտացած՝ միշտ նորածագ արեւու մը յոյսով խանդախու :

Սյն ատեն զուն ևս, վիրաւոր Վաթան, նոր ողեւորութեամբ մը վեր պիտի կենաս արիւնի լիճիդ մէջէն, պիտի տեսնես շուրջդ՝ քու խորչականար հովիտիդ մէջ տարածուած աղօտ լոյսի մը պայծառ ճառագայթները :

Եւ այն ատեն, քու ցաւերով ընկճուած գլուխդ ոլիսի գարձնես դէպի արևելք՝ Քոչա-Ամնքի Լերան գագաթին, որուն վրայէն պիտի երեւի մեր սպիտակ Մասիսի նորածագ արեւը փայլուն, լոյսը Հայուն, այդ լոյսն է որ նորագիւտ հրաշք մը գարձած, պիտի գարւմանէ բոլոր հինու նոր վէրքերգ՝ նորագոյն Հալրենիքիդ :

Հո՞ն է որ պիտի միանանք արիւններու ու դիակներու մէջէն յարութիւն առնող մեր եղբարներուն հետ ու ուար մը պիտի բոլորենք նորակազմ խորանիդ շուրջը, երգելու համար վերածնունդիդ նոր երգերը՝ նոր հայրենիքիդ :

Հո՞ն է որ պիտի դառնայ մեծ մարզարանը ապագաց սերունդին, ուրտեղ պիտի ուտուցուի մեծ դասնը մեծ Դիւցաղներուցութեանց :

Որուն շուրջը գարձեալ պիտի շնչնենք բոլոր գիւղերը թափուր, և այս անգամ աւելի՛ փառաւոր, աւելի՛ բարգաւաճ, հոն այլևս պիտի վերնայ խապառ զժբախտութիւնն ու զուլում, չարչարանքն ու զրկանք, որոնց աեզր պիտի

Հաստատուի երջանկութիւնն ու վայելք : Զէ՞ որ ասոնց
համար դարերով տառապեցանք մենք , քամբա'խտ Հայրենիք :


◆◆◆



ԿԱՐԱՊԵՏ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ
(ԱՆԴՐԱՆԻԿԻ ԶԻՆՈՒՈՐԸ)

ՀԱՅՐԵՆԱԿՑԻՍ Ս. ՅԱԿՈԲՅԻ

Մ. ՊԱՇՏԻԿԵՍՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ



Ամերիկային 1915 Օգոստոս 19 ին Երկար ճամբոր գութենէ մը վերջ կովկաս կը հասնէի՝ կամաւորներուն միանալու համար, հոն՝ Երեւանի Աւանց գիւղը կեդրոսացած բանակատեղին :

Առաջին սնգամ մեզ զիմաւորող Անդրանիկի զինուորաներուն մէջ ուշի ու չով կը զիտէի ինձի ծանօթ հայրենակից մը գանելու համար, բարերախտաբար տուաջին պատեհութեամբ կը ծանօթանամ երկու հայրենակիցներու, մըն՝ Միքայէլ Պաղտիկեան ու միւսը՝ Սարգիս Խողիկեան, առաջինը Պուլկարիային կամաւոր եկած, իսկ Սարգիսը՝ թուրք ճիբաններէն փախստական՝ ապաստանած կովկաս :

Երկուքն ալ հետաքրքրական պատմութիւններով, Երկուքն ալ անյագ վրէժներով լիցուն :

Մենք այլես հոգ իրարու ծանօթացած, Ա. բանակի զինուորներն ենք՝ Անդրանիկի հրամանատարութեան տակի Զորս օր միայն անցած էր ու այս բանակը կը շարժէր էջմիածնի ճամբոր՝ գէպի վան, հո՞ն ըլլալով վրէմի գասընթացքի նպատակայարմար վայրը՝ Մենք միշտ ուրախ ու զուարթ քալեցինք առասեւհինդ օր ամբողջ՝ մինչև վան, որու միջոցին երեք յոդնութիւն չըզգացինք՝ Միքայէլին կատակարանութիւններուն ու քաջալերականներու ազդեցութեան տակ :

Ան շարունակ կը խօսէր ծայր աստիճան անհամբերութեամբ թէ՝ արգեօք օր մը պիտի զայ որ իմ նպատակիս հասնիմ տառապած ազգիս փոխ-վրէմին մաս մը լուծելով :

Ապանայ մէջ եռանդուն կնքրպով մեր մասրզանքներուն կը հետեւինք հազիւ երեսուն օր, երբ յանկարծ պատերազմական նախարարի կողմէն հրաման կուգայ դէպի Զիլանայ Զորը պատերազմի մեկնելու։ Միքայէլ այս լուրը լսածին պէս, ուրախութենէն խելադար, ինձի կուգայ աչք լու սելու, բայց լովլ թէ Վրէժի ճամբուն վրայ ենց այլես։ Մէկ օր վերջ իսկապէս բանակը կը մեկնի, Միքայէլ իր պայուտակը կոնակին՝ մինչև Արձէշ կը քալէ հասերնիս, սակայն հոն օդին ցրառութենէն ու կանուխէն ունեցած ոտքի յօդադաւէն չի կրնար քալիլ ալես, ուրկէ կը փոխադրեն Վանի հեւանդանուցը։ Բաժնուած պահուն մեզի կ'ըսէ, «Տղերք, հոգ մ ընէք, քանի մը օրէն ձեղի կը միանամ զարձեալ»։

Մեր Արձէշ համնելէ վերջ, կ'ունինանք քանի մը ընդհարութիւնիր՝ շրջանի Քիւրտերու հետ և ուր յաղթական զուրս գուրով, յունուար 20ին յառաջխաղացքը տեղի կ'ունենայ, ու, աջորդաբար կարգ մը կոխւներէ վերջ՝ կը համնինք Դատուան։ Հոն եօթր օր վերջ «Ալաման խան» ը զրաւելէ վերջ, երեք օրուան արխանահեղ կոփւներով Պիթլիմն ալ մեր ձեռքը կ'անցնի վեւարուար 20ին (1916)։

Միքայէլ յիշողութենէս երբեք չի հեռանար, վրէժի պարագան եկած էր ու ինք կը բացակայէր։ Հոս ալ երեք օր միայն մնալով, բանակով կը մեկնինք Մուչ։ Ալաման խանի առջեւ կը հանդիպիմ Վանէն եկող զինուորներուն, ուրանց մէջ կը գտնեմ Միքայէլը ևս, այս անզամ մէջքը սուր մը աւելցուած։ Երբ խնդալով կը հարցնեմ թէ «ի՞նչ է այդ Միքայէլ»։ — «Վրէժի սուրս է որ Թուրքերուն պիտի մխեմ» կ'ըսէր, ու զարձեալ միացած, խնդալով երգելով կը քաւենք դէպի Մշոյ Դաշտը՝ Մուսա Բէկի աշխրէթին վրայ։

Միքայէլ Ա., բանակի Ա., վաշտին մէջ ըլլալով, անոնց հրաման կը տրուի որ բոլոր լերան զիւղերը այրուին քանչուին։ Արդէն այդ ուզածն էր Միքայէլի, որ ահա՛, ուրախութեամբ մեզմէ կը բաժնուի։ Յաջորդ օրն իսկ Քիւրտերու

հետ կոխւի կը բռնուի Ա. վաշտը ու միշտ յաղթող կը հանդիսանայ :

Մենք հինգ օր Խասդիւդ մնալէ վերջ՝ կը վերապառնանք Մորիս, ուրաեղ կը միանանք դարձեալ Ա. վաշտին : Միքայէլը այս անզամ գոհունակ ու ժպտաղէմ կը տեսնեմ, ու, ի՞նչ ըրիր, կը հարցնեմ .

— «Այս գանակս եօթը ութը Թուրքի փորը մխեցի ուրոնք վարկենապէս սաստկեցան, բայց ասիկա բան մը չէ տակաւին» . կ'ըսէր :

Չորս օր վերջ Պիթլիս կը մանէինք՝ տասնեհինգ օրի չափ, հանդիստ առնելու համար, Մեր Սնդրանիկ փաշան գործով մը Թիֆլիզ կ'երթայ՝ Մըրատը իրեն փոխանորդ կարգելով : Սմբատ իր բնաւորութեամբ ու գործերով երկրորդ Անդրանիկ մընէր, և որուն հանդէպ կամաւորներս համակրութեամբ մը լեցուն էինք : Հոս հազիւ հինգ օր հանդտացած, կառը զիւղէն կը կանչուինք՝ այն տեղի ոռւս պահակները փոխելու համար : Պահակի զերին մէջ երեք օր մնալէ վերջ՝ հրաման կը տրուի դիրքերը մեկնելու, որովհետեւ լեռներու կողմէն թրքական զունդեր Պիթլիսի վրայ արշաւելու կը փորձեն : Զորբուդ առաւօտուն կարեւոր զիրքերուն մենք տիրելով՝ սաստիկ կոխւը կը սկսի . հոս դարձեալ Միքայէլէն կը բաժնուինք՝ տարբեր դիրքեր իյնալով : Հինգ օրուան կատաղի կոխւէ մը վերջ՝ մենք կը նահանջենք դէպ ի Պիթլիսի սարերը, հոն մեր դէմ համախմբուած տասնեհինգ հաղարնոց թուրք բանակը կը ջախջախինք՝ Ռուսերուն հետ միացած, միշտ յաղթութիւնը մեր կողմը ըլլալու պայմանաւ :

Մեր ձախս կողմէն ալ յարձակումը սկսած ըլլալով, մեզ հարաւային կողմը կը փոխադրէին : Երեք ժամու չափ քաւելէ վերջ՝ դարձեալ յանկարծ Միքայէլին կը հանդիսակիմ, ուրկէց միասին կէս ժամուան շատ մը նեղութիւններէ վերջ՝ կը հասնինք ձոր մը, կօզաքներու կեդրոնը : Մեր զիմացի լեռները թուրք զինուորներով լեցուն ըլլալով՝ իրենց դիրքերէն անընդհատ կրակ կ'ընեն մեր վրայ : Գնդակներու

տեղարարափը, մանաւանդ թնդանոթները իրենց ռումբերով, ահեղօքէն կը սմբակոծէին՝ զմեղ սարսափելի գրութեան մը ևնթարկելով :

Մեր կողմէն հրաման կուտան տասնեակ տասնեակ անցնիլ մեզմէ քիչ հեռու ըլլակի մը ստորոտը. մեր թիւ կունքէն չորս հատ սուս թնդանոթներ նոյնպէս կրակի տակ կ'առնէին Թուրքին դիբքերը. Մենք կատարեալ պաղարիւ նութեամբ երևսի վրայ պառկած՝ հրամանի կը սպասենք մեր կարգին, և տեսակ մը զուղաղիսպութեամբ հայրենակիցներս ամբողջ, Միքայէլը, Սարգիսը, ուրիշ երեք հայրենակիցներ և ես միասին մէկ կարգի վրայ պառկած ենք հոդ՝ թնդանոթի ուռմբերու տակ, ուր զլուխը վեր բռնել, քիչ մը շարժիլ անկարելի կ'ըլլայ՝ այդ օրհասական բոպէին։ Մենք կը խօսէինք դարձեալ ուրախ ու երջանիկ, կարծես մեր սրտին մէջ անսպառ փափագ մը կայ միշտ կոռւելու։ Սուբթը եկած է այլես. Ա, վաշտը շղթայ կապած՝ անտառէն յառաջանալու և դիրքերը գրաւելու կ'աշխատի. մեր Միքայէլը իւրաքանչիւրիս անունները առանձին առանձին կուտայ, «Կարօ, Սարգիս, Գէորգ, Վաղարշակ, Յակոբ, կեցէք բարո՛վ, ես կը յառաջանամ. թերես բախտի անողոք վճիռով մը զիւրար այլես չենք տեսներ»։ Եյս խօսքերով ան կը բամնուի ու շատ մը ընկերներու հետ կը յառաջանայ։ Շուափնէլը կարկուտի նման կը տեղար Թուրքերու դիրքերէն։ Հինգ վայրկեան չանցած վիրաւոր մը զէպի մեզ ետ կուզայ ու կը հարցնենք թէ ուրիշ վիրաւորներ ալ կա՞ն. — «Չորս հոգի միայն, կ'ըսէ. երկուքին ստքերը թնդանոթը տարաւ ու ընկեր մըն ալ երեք տեղէն վիրաւորուեցաւ»։ Եյս ըսելուն պէս կարծես տեսակ մը նախազգացում ծնաւ իմ մէջս, հետաքրքրուեցայ այս վերջի վիրաւորով, որու մասին ըստաւ թէ մէջքը զաշոյն մը կար։ Այլես որոշ էր, այդ՝ մեր կտրիձ Միքայէլն էր։ Տասը վայրկեան վերջ մենք ալ շղթայ կազմեցինք՝ դէպի լերան զարգացնելու գրաւելու համար։



Բարեբախտաբար մենք անվիառ հասանք հոգ, սակայն մեր վիրաւոր Միքայէլը ետ մնաց:

Երիկօւան, երբ քիչ մը կրակը գազրեցաւ, երեք հայրենակիցներով միասին Ա. գաշտին դիրքերը գացինք՝ Միքայէլէն լուր մը առնելու համար: Կամաւորին մէկուն որ անոր ծանօթ էր, ուր մնալը հարցուցինք. Պիթլիս զրկուեցաւ վերքերը դարձանուելու համար, ըստ, հոգ մի ընէք, լաւ է, և ահա՛ զանակը ձեզի զրկեց ու ըստ, «Այս սուրով ես շատ թէ քիչ իմ վրէժո լուծեցի. թո՛ղ հայրենակիցներս պահեն ասիկա իրենց քով, իմ յիշատակը իրենց . . .»: Այս խօսքերէն շատ զբաժուած՝ խոր արտմութիւն մը պատեց զմեր, բայց վճատելու և լալու ժամանակ չկար, վայրկեանները թանկ էին:

Հետեւալ առառուն զարձեալ կոփել սկսեց, երկու դիշեր ու ցորեկ շարունակուելով, միայն ութը սպանեալ և տառնեհինդ վիրաւոր ունեցանք: Այս պատերազմէն յետոյ Սմբատ դիմեց Ժեներալ Նազարէկ կուլին, որ Պիթլիս կը զրտնուէր, և տեղեկադիր տուալ թէ զինուորները յոդնած են և հանդիսոի պէտք ունին: Այս պահանջը ընդունուելով մեզ վերադարձուցին Պիթլիս:

Պիթլիս հասնելուս յաջորդ առաւօտուն աճապարեցի հիւանդանոց երթալ՝ Միքայէլը աեմնալու: Առաջին հանդիպումս յուսալից եղաւ, պարզ անկողինի մը մէջ պառկած գտայ զինքը՝ երկու ոտքէն ու աջ թեւէն վիրաւորուած: Սակայն այնպիսի շարժումով մը զիս ընդունեց և ձեռքս սեղմեց որ՝ կարծես վիրաւոր մը չէր ինք. «Ճատ լաւ եմ և հանդիսու, ըստ, հոգ մի՛ ընէք»: Գոհ տպաւորութեան տակ մեկնեցայ: Սակայն երկրորդ անդամ այցելելուն՝ առաջին յոյսը չկար իր մէջ և գոյնը փոխուեր էր. կասկածը շատցաւ մէջո և դիմեցի բժիշկին՝ որուն պատասխաններն ալ անգուհացուցիչ գտայ: Աւզզակի իրեն հարցուցի. «Յաւերս շատ են և զդալի, ըստ, եթէ կարելի է քիչ մը կազ բնը վէրքերուս քուեմ»: Վայրէնական եկայ հայրենակից վաղարշակը

տեսայ, պատմեցի Միքայէլի ծանր վիճակը և որուն հետ միասին դարձեալ հիւանդանոց գնացինք՝ իր ուղածը տանելով։ Երթալով գունաթափ կ'ըլլար մեր վիրաւոր ընկերը, որուն մնարին երկար սպասել չի կրցինք՝ զինուորական օրէնքներու համաձայն։

Այն իրիկունը հողին աւանդեր էր մեր Տիվրիկի սարերու եղնիկը, յաւէտ ողբացեալ ընկեր Միքայէլ Պատահիեանը, իր կամաւոր հայրենակիցներուն խոր վիշտ մը թողլով։

Իր տիսուր յուղարկաւորումը կատարեցինք մենք սըգակիր հայրենակիցներս ու համակիր ընկերներու խումբ մը։ Մարմինը ամփոփուեցաւ Պիթլիսի գերեզմանատան մէջ, Աղրիւր Սերորի դամբարանի կողքին։

Փա՛ռք քեզի, դարիալ հայրենակիցս, դուն ինկար քու պարտականութեանդ ճամբուն վրայ՝ ուրկէ պիտի ծնի վաղւան Արեգակը Հայուն։

Կարապետ Կիրակոսեան



ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ



ՏԵՎԱԿԱՆ ՀԵտազոտություններ

ՊԱՏԵՐԱԶՄԻԿ ԱՊՈԶ

1908—1914



Զանց կ'ընկմ բուն Ցիվրիկ քաղաքին մասին խօսիլ եւ կը բաւարարանամ միայն իմ ու իմ վրեժի ճամբուն վրայ հանդիպած զիշակից ընկերներուն ծնած գիւղերու համառօտ վիճակագրութիւնը եւ իրենց բարքերու հարեւանցի նկարագրականն ընել ընթերցողներ բուս:

Աւելցնեմ որ, մինչեւ 1914ի գարնան հայրենիքի մէջ ապրած ըլլալով, բացի անձնական հետազոտութիւններէս, օգտուած եմնաեւ մասնաւորներու տուած տեղնկութիւններէն, աշխատելով որ, որքան կարելի էր, ճշգրիտ փաստեր ներկայացնեմ մեր ապագայ պատմագրին:

Չեմ կարծեր որ պիտի գտնուին անհատներ՝ որ թիւերու անհշան տարբերութիւններու հսնդիպելով՝ ուղեն խճքծել մեր այս համբուտ ձեռնարկը՝ որ իբրեւ մասունք մեր դժբախտ հայրենիքն նախ քան պատերազմի վիճակին, լիազոյս եմ թէ լաւ ընդունելութիւն մը պիտի ունենայ արտասահմանի մեր հայրենակիցներուն, ինչպէս նաեւ երկրի ընդհանուր արհաւիրքէն վերապրող մեր հատակոտոր դժբախտ ժողովուրդին քրզ:



ՕՏՈՒՌ ԳԻՒՂ

~~~~~

### ԱԱՀՄԱՆ

Այս գիւղը կը դանուի Տիվրիկ քաղաքէն երեք ժամ հեռաւն՝ զէպի արևմուտք, և զրեթէ կեղրոնն է արևմտիան շրջանի հայ գիւղախմբին:

### ԱՆՌԻՆԸ

Իր անունի ծագման մասին որ և է ծանօթութիւն մը չէ աւանդուած մեղ թէև, ուակայն շատ հին ժամանակէն հայ գիւղ մը բլլալը կ'ապացուցանեն կարգ մը արտերու և արօաներու անուններ՝ որոնք շատ հին տաենէն, սերունդէ սերունդ՝ աւանդուած են մեղ, օրինակ Այդէ Զորակ, Բազում- ենց Այգի, Քարէ Փորախ, Դաւան Ծոցեր, Մարգեր, Փշատ, Կալ, Աղբիւր ևայլն ևայլն, որոնք զուտ հայերէն ըլլալով մեղ ենթադրել կուտան թէ՝ քանի մը զարեր առաջ հիմնուած էր այս գիւղը Աստուր կամ Օտուռ անունով, որ թերեւ Աստուածատուրի աղաւաղուած ձևն է:

### ԱՐԲԱՎԱՅՐԵՐ

Այս գիւղը իր չուրջը ունի խլխլած կամարներով շատ մը հին մատուներ Ս. Թորոս, Ա. Մինաս, Ա. Վասիլօզ, Ա. Թաղէսոս տուաքեալ և Ա. Աստուածածին անուններով՝ որոնք մինչեւ վերջերս խունկով ու մոմով կը մեծարուէին ջերմեանդ մամիկներու և հաւատացեալ քոյրերու կողմէն:

### ՀՆՌԻԹԻԻՆՆԵՐ

Գիւղէն տասը վայրկեան վեր կը դանուէր զուտ ապա- ռածէ հին բերդ մը՝ որուն վրայ տակախն կ'երեւան ջրամ- բարներ և հին շնոքերու քակուած պատերէն մնացորդներ, սակայն որ և է արձանագրութիւն կը պակսի իրմէն, որով չենք կրնար զանոնք արժէքաւոր հնութիւն մը սեպել:

## ՀԱՊԵՐ

Օտուռ գիւղին հողացին սահմանները, բացի հայ գիւղերէն, տարածուած է նաև երկու գվլպաշ գիւղերու հետ, մին Պախթիարցիներու հետ հերկուած արտերով ու կալուածագրով, իսկ միւսը լիարասէրցիներու հետ արօտավայրի ընդարձակ մասերով, որ իր առանձին ֆէրմանը ունէր Օտուռ գիւղի լերան տուներուն (հայլա ասմլարը) իրաւասութիւնը հաստատող։ Գիւղացին կը դիմէր հոն մարտ ամիսէն սկսեալ մինչեւ յուլիս, որովհետեւ այս ամիսներուն գիւղին հողերը ընդհանրապէս մշակուած ըլլալով՝ շնականը իր ունեցած կենդանիները արածել տալու համար ստիպուած էր գիւղէն երեք ժամ հետուն դէպի հիւսիսացին արեւմուաք արօտատեղին ելլելու։ Գիւղին ունեցած հողերումնամասնութիւնը ջրարրի էր։

## ԶՈՒՐ

Տիվրիկ քաղաքը ոռոգող Աւագ Առուին ջուրը, որուն ակնաղբիւրը Եամայի լեռներուն մէջտեղէն ելլելով՝ Օտուռ գիւղի մէջէն կը բաժնուէր Տիվրիկ երթալու համար, և այս Աւագ Առուի բաժանման տեղը, այս նուն գետակին ջուրը շատցնելու կամ քիչցնելու աշխատութիւնը այս գիւղին յատուկ ըլլալով, իբրեւ վարձ անխնայ կը ջրէին իրենց արտերն ու ածուները՝ առանց տուրք մը վճարելու տեղլոյն թաղապետութեան, մինչդեռ որոշ տուրքի ենթակայ էին վարի բոլոր այն գիւղերը՝ որոնք այդ ջուրին պէտքն ունէին։

Այս Աւագ Առուի ջուրէն զատ, որ քառորդ ժամ հեռուէն կ'անցնէր գիւղէն, ունէր նաև տարբեր երեք ձորակներու ջուրեր, Դաղարին Չոր, Կորվէ Չոր և Սյուէ Չոր, որոնց ջուրերը կարգաւ կը գործածուէին գիւղին մօտակայ արտերուն, պարտէ զներուն, ածուներուն և կալերուն։

## ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆՆԵՐ

Օտուռ գիւղը զուտ հայարնակ ըլլալով՝ 102 մանր ու խոշոր տուներէ կը բաղկանար 36 մականուներով և ունէր 610 բնակիչ, որոնց 300ը արական և 310ը իգական սեռէ:

## ԳԱՂԹԱԿՈՎՈՒԹԻՒՆՆԵՐ

Պանդխտութիւնը մօտաւորապէս ոժուուն տարի առաջ մուտ գտածէր հոս։ Սովորութիւն էր որ իւրաքանչիւր տունէ մէկ երկու անձեր պանդխտութեան դիմէին Պոլիս, Ամերիկա և այլուր՝ իրենց բախտը փնտուելու և ընտանեաց օգնելու համար։ Մանաւանդ վերջին տարիները, Յոմ, Ամեր մանադրութենէն օգտուելով, պանդուխտուներու թիւը չառցած էր մինչեւ 90-100 անձ, որոնց կէմէն աւելին կ'ապրէին Ամերիկայի մէջ իրրեւ զործաւոր, և մնացեալներն ալ ճըրչուած էին Պոլիս, Եղիպտոս, Պուլկարիա, ոբով երիտասարդներու մեծ մասը գիւղէն բայցակայ կը գտնուէր, ասոնց կարգին յիշենք նաև երկու ընտանիք Ամերիկա, հինգ ընտանիք Պոլիս և մէկ ընտանիք Եղիպտոս, ուր տակաւին կ'ապրին և աէր են միջակ կարողութեան մը։

## ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Սյս գիւղի հարստութեան ազրիւը զլխաւորապէս հաշդատիրութիւնէր, և ֆիոքր մաս մըն ալ, 5-6 տուն միայն, հրնաչուն զրամ ունեցողներ, որոնց առաւելագոյն կարողութիւնը կը համնէր մինչեւ հազար լիրայի։

Ինչպէս բախնք, մեծամասնութիւնը հողատէր էր, որոնց ամենէն աղքատը առնուազն պարտէզ մը և մէկ կաոր արտ կ'ունենար չուրչ 20-40 լիրա արժողութեամբ։

Իսկ Տանուտէր կամ մեծ դրայի մականուանեալները ունէին 500-1000 լիրա արժէքով տուն պարտէզ, այզի, ծառաստանէնեւն, և նու որով կընամ լսել թէ բոլորն ալ առ հասարակ բարեկեցիկ վիճակ մը ունէին և որ և է տուն

պլարտք չունէր , ինչպէս ունեցած էին կանուխէն 10-20  
տարի առաջ :

Տուներու և փողոցներու յատակագիծները հին գրու-  
թեամբ , նեղ , ոլոր մոլոր փողոցներով միաւարկ տուներ էին՝  
ներքնափոր բաժանումներով , որոնց մեծ մասը պատուհաններէ  
իւղ գուրել էր : Վերջին տարիներս հինգ տասը հատ տուներ  
չինուած էին երկու յարկի վրայ բաւական ճաշակաւոր :

### ԽՄԵԼՈՒ ԶՈՒՐ

Այս գիւղը մէկ ազրիւր ունէր միայն , որուն ջուրը ա-  
մառուան ամիսներուն նուազ կուգար գիւղին պէտքերուն  
հակառակ անոր որ այս ամիսներուն գիւղացիներուն կին-  
դանիները ամրող զուրսերը արօսները կ'արածուէին ու կը  
ջրուէին : Այս ազրիւրին ջուրը 820 մէթր հեռաւորութեան  
վրայ գէպի արեւմուտք կորվէ ջորակ կոչուած տեղէն կու-  
գար՝ հողէ խողովակներու միջոցաւ , որուն սկիզբի շինութիւնը  
մեզ անծանօթ է , բայց ութը տարի առաջ գիւղացին ձեռ-  
նարկեց հանգանակութեան մը , որուն մեծ չափով մամնակ-  
ցեցան Ամերիկայի պանդուխտ հայրենակեցներ , և 70 լիրա-  
ծախրով մը , հիմքն նորոգել արուեցաւ քանի մը յոյն վար-  
պեաններու ձեռքով :

### ԵԿԵՂԵՑԻ

Օտուոս գիւղի եկեղեցին . եթէ չեմ սխալիր , դրանը ճակ-  
տին կը գրէր Ռ Պ Լ է թուականը՝ մի ոմն Վէլէտէնց Հաճի  
Առաքելի կողմէ դրանը ծախքը վճարուած : Այս եկեղեցին  
շատ պարզուկ էր՝ փայտեայ տանիքով :

### ԳՈՅՔԵՐ

Եկեղեցական անօթները , այն է՝ արծաթեայ սաղաւարտ  
մը . ոսկեայ աղաւնի , սկին , քէմէր ևայլն ևայլն կ'արժէին  
մօտ 500 ոսկի :

Խոկ իրր կալուած , ձաւարի թենկ մը և քանի մը անշարհեւոր արտեր , որոնք տարեկան 8—10 լիրա հեկամուտ մը հազիւ կը բերէին , մէջը ըլլալով նաև հկեղեցպանութեան , մոմերու և պնակներու հասոյթը . ասոնցմէ զատ իրրի պահանչ նախնիքներէ մնացած կար վաթսուն կոսորէ աւելի հին ու նոր մուրհակներ՝ դիւզացիներէն գանձուելիք : Այս մուրհակներու ընդհանուր զումարը 500 լիրայի կը համեր թէե . բայց մեծ մասը անհետացող սերունդներու անդանձելի պահանջներ ըլլալով՝ շարունակ կոփւներու պատճառ դարձած և օրուան վիճարանութեան նութը եղած էր դիւդի ջոջ աղաներուն մէջ :

#### ՎԱՐԺԱՐԱՆ

Թուվմայեան անունով վարժարան մը ունէր , որ ընդհանուր գիւղացիներու ժամանակով և աշխատանքով 1872 ին կառուցուած էր երկու յարկի վրայ . դարձեալ դիւզացիին օճանգակութեամբը վերանորոգուեցաւ 1908ին , աւելի ընդարձակ և աւելի ճաշակաւոր , այնովէս որ գիւղին միակ և առաջնակարգ շէնքը կը ներկայացնէր :

50—80 հատ երկսեռ աշակերտներ կ'ունենար և կը կառավարուէր մէկ դասաւուով . որուն իրր տարեթոչակ մինչեւ 36 լիրա կը վճարուէր վերջին տարիներս . այս զումարը կը հոգացուէր Պոլտոյ Ռւսունասիրացի և Ամերիկայի համանուն մարմիկ մասնաձիւդին սնտուկէն , զոր պանդիտութիւնը կազմած էր 1909 թուականին :

#### ՎԱՐՉՈՒԽԹԻՒՆ

Օտուու գիւղի վարչական կազմը կը բաղկանար երկու մարմիններէ . Թաղական Խորհուրդ և Հոգարարձութիւն , հինգական անդամներով : Առաջինը կ'ունենար միթար մը կառավարութենէն վաւերացուած , և որ իր անդամներու համագործակցութեամբ գիւղի բոլոր քաղաքական ու տնտեսական

գործերը վարելու իրաւասութիւնն ունէր, պայմանաւ որ գիւղացին վստահութիւնը վայելէր: Իսկ երկրորդը զիսաւուրապէս կը վարէր վարժարանի ու եկեղեցւոյ բոլոր խնդիրները և կը հսկէր զիւղին յարակից ամէն ընթացիկ զործերուն, շատ անգամ թաղական խորհուրդին հետ խառն կաղմելով իր ժողովները:

#### ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵՒՆ

Իրը ուրոյն կազմակերպութիւն պէտք է յիշենք նաև Հ. Յ. Դաշնակցութիւնը, որ գրադարան մը հիմնած էր «Վարդան Շահպաղ» անուն՝ աւելի քան 500 հատորնոց գրադարանով մը. յաւալի է որ սարբեր կազմակերպութիւններ



ՕՏՈՒՐ ԳԻՒՂՑԻ ԸՆՏԱՆԻՔ ՄԸ

ՀԵԱԼՈՎ հանգերձ՝ գիւղին մէջ թայֆայականութիւնը արմատացած էր հինէն ի վեր ու միշտ հակառակ հոսանքներ զիւրար կը խաչաձևէին գիւղական գործերու մէջ :

## ՏԱՐԱԶ

Գիւղի հագուստաներու մասին ներկայ զարուն բոլորովին անհամապատասխան ձև մը կը կրէին հին օրերէն մնացած։ Վերջերս սակայն նորութիւններու հետեւելով կամաց կամաց բարեփոխուելու վրայ էր :

## ԱՐՀԵՍՏ ԵՒ ԱՌԵՒՑՈՒՐ

Փոքր զրամագլուխով երիտասարդաց քօ-օրերաթիվ ընկերութեան մը խանութէն զատ, կային նաև մասնաւորներու երկու խանութներ ևս՝ ամէն տեսակ առարկաներով։ Հոռիր արհեստաւոր կային մէկ նկարիչ, մէկ թիթեղագործ և քանի մը հատ որմնագիրներ։ մնացեալները բոլորն ալ արտի ու արօրի մշակներ էին։

## ՈՒՐԻՇ ԱՊՐՈՒՍՏԻ ՄԻՋՈՑՆԵՐ

Աշխատանքը ընդհանրապէս ցորենի ու կարիի վարուցանքն էր. շատ քիչ տուներ երբեմն բամպակ կը մշակէին. ամէն տուն գրեթէ իրեն բաւելու չափէն աւելի պարտէգ ունէր, զանազան կարգի պաղասու ծառերով. նաև բացառաբար քանի մը տուներ այդի կը մշակէին. երկու տուներ ալ կը պարապէին մեղուարուծութեամբ։

## ԿԵՆԴՐՆԵՐ

Դուարաբուծութեան հետեւող 35 տուն կար, ըստոնք 1500 էն աւելի ոչխար կը պահէին. ամէն տաւն գրեթէ մէյսէկ աւանակ ունէր. իսկ խոշոր կենդանիներէն կար՝ 9 հատ ջորի, 10 հատ ձի, 400ի չափ կով, 60 գոյզ լծկան եղ ևայլն։

### ՑԱԱԱՆՈՐԴ

Տարուան ցորենի ընդհանուր տասանորդը կառավարութեան կողմէ կապալառուներ կը գնէին 200-250 լիրայի, և տասանորդ ցորենը կը յանդէր մինչև 130-150 քիլէր (մէկ քիլէն 160 օխա). իսկ մարդագետինները մինչև 20-30 լիրայի կը ծախուէին:

Օտուո զիւղը՝ բաղդատմամբ իր շրջանի զիւղերուն՝ տիպար զիւղ մըն էր և նախնիքներէն աւանդուած դրացիական կարգերու ամենէն նախանձախնդիրը:

Գիւղացին երը որ և է խնդրով կառավարութեան դէմ սլիտի ելլեր, խիստ համերաշխ ու միացած ուժով կը դիմէր և ամէն առթիւ կը շահէր:



## Ա. ՅԱԿՈԲ ԳԻՒՂ



Այս զիւղը արգէն իր անունին բովանդակ առումովը սրբավայր մըն էր, և ժողովուրդը վանակեացի մը յատուկ հնաւանդ կարգերով կ'ընթանար: Կիրակի և տօնական օրեր, զանազան հայ և նոյն իսկ զգըլպաշ զիւղերէ ուխտաւորներու կարաւան մը կը դիմէր հոն՝ իրենց մատաղը բերելու Մծրնայ Հայրապետին այդ հրաշագործ խաչքարերուն տակ:

Գիւղը՝ որ ի հնումն վանք մը եղած է միայն՝ հաստատուած է եռանկիւն բլրակի մը վրայ, երկու կողմորէն շրջապատուած պղտիկ ձորակներով, որոնց երկանքն ի վեր ցցուող ուռենիներն ու բարտինները գեղեցիկ տեսարան մը կ'ընծայեն:

Գիւղին շուրջը բնութեան պարզեւներով լիքն է նշենի  
ու բռնչենի ծառներով՝ որոնք համայնական են գրեթէ :

### ԱՐՅԱՎՈՅՑՐԵՐ

Գիւղէն քիչ մը վեր կը զանուին թաղէսս և Օրթատակ  
անուն սրբատեղիները՝ իրենց անմահական աղբիւրներով,  
ինչպէս նաև քիչ մը անդին՝ կորվէ կռչուած դեղեցիկ սրբա-  
վայր մը լեռնադաշտի մը լանջին :

### ԲՆԵԿՉՈՒԹԻՒՆ

Այս փոքրիկ գիւղը ունէր 12 տուն 114 բնակիչներով,  
որոնցմէ 23 ր պանդուխտ էր. ասանց կարգին՝ տուն մը Պո-  
լիս և տուն մը Պուլկարիս հաստատուած էին իրենց ըն-  
տանիքներով :

### ԵԿԵՂԵՑԻ

Սա թէև վանքի մը դիրքն ունէր, և, հակառակ այնքան  
շատ յաճախուած ուխտատեղի մը ըլլալուն, ոլուակներէն,  
գարպատներէն և զանազան առիթներով դոյացած նուէրնե-  
րէն որ և է հեկամուտի կամ պահանջի խնայողական զումար  
մը չունէր. ամէն տուն հաւասարապէս եկեղեցւոյ բանկալը  
քանի մը տարիներ մենաշնօրհ դարձնելով խրացուցած էր  
ամէն հասոյթ ու մէկզմէկու ըսելիք մը չէր մնացած :

### ԱՐՅՈՒՆԱՐԱՆ

Վերջերս նորահաս քանի մը երիտասարդներ կազմեցին  
հոգարարձութիւն մը և եկեղեցին մատակարարութիւնը ի-  
րենց ձեռքին մէջ առին, որով կարձ ժամանակի մը մէջ կա-  
րողացան քսան լիրայի չափ քով քովի բերել և իրենց ձեռ-  
քով շահարերութեան մէջ դնել. այս փոքրիկ դրամագլխի  
արտադրած չնչին տոկոսը եղող 5-6 լիրա ովը վերաբացած  
էին վարժարանը՝ սկզբիկ օգնական ուսուցիչով մը, վարժա-

բանի յատուկ չէնք մը կը պակսէր այս գիւղին, քսանէ աւ և լի աշակերսներ վանքին ունեցած քանի մը ներքնայտրել խեղճուկ սենեակներէն մէկուն մէջ կը հաւաքուէին, ուր կը շարունակէին մնալ աննախանձելի վիճակի մէջ:

ԽՄԵԼՈՒ ԶՈՒՐԵԲ

Հին ժամանակէն շինուած աղքիւր մը ունէին, որուն ջուրը գրեթէ ցամքած էր, բայց ուրիշ տեղէ եկող ա՛լ աւ և լի լաւ և առատ ջուր մը կար Գոզանի ջուր անունով, որ թէ պարտէջները ջրելու և թէ խմելու համար առատօսքն կը գործածէին:

ՎՐԵԺԻ ՈՒԽՏԱԿՈՐՆԵՐ

Ս. Յակոբ գիւղը օժտուած էր վանքի յատուկ գիրքէն ու առողջարար ջուրերէն և ունէր ուժեղ ու կայտառ սերունդ մը, դժբախտաբար Հայրենիքի Ուխտաւորներու ճամբուն հետեւող չկար այս գիւղէն գրեթէ, հակառակ անոր որ հինգէն աւելի երիտասարդներ կային արտասահմանի զանազան քաղաքներուն մէջ: Ցիշենք միայն յարգանքով մը նոյն գիւղէն մեր անմասաց ու յաւէտ ողբաշեալ ընկեր Միքայէլ Պաղտիկեանը, որ 1915ին Պուլկարիայէն անցաւ Կովկաս ու մտաւ կամաւորական կազմի Ս. գունդի մէջ և քաջարար զանազան ընդհարումներու մասնակցելէ վերջ՝ Պիթլիսէն յառաջիսաղացքի պահուն ընկաւ հերոսաբար ՅՅ տարեկան հասակին մէջ:

ԶԲԱՂՈՒՄՆԵՐ

Ս. Յակոբ գիւղի աշխատութիւնն ալ հողագործութիւն ըլլալով ամէն տուն իրեն արտը, պարտէզը և այգին ունէր, հոն խոշոր կենդանի ձի, ջորի և այլն չկար, որովհետեւ թէ աշխատանքը քիչ էր և թէ հողերը խորառութու ու քարքարուտ էին: Ամէն տուն իր ունեցած մէյմէլ աւանակներովը կը բաւականանար. ութը զոյց լծկան եղ ունէին ու տարեկան հարիւր քիլէի մօտ ցորեն կ'արտադրէին, ամէն տուն իր կարողութեան համաձայն ոչխարներ ու կովեր ունէր, զանոնք արածելու և ջրելու յտուկ լաւագոյն արտատեղիներով:

### ՏԱՐԱԶ

Հագուստը ու բարքերը գրեթէ համանման էին Օսուս  
դիւղին, քանի որ անոր մէկ թաղը կը կազմէր, որովհետեւ  
քսան վայրկեան միայն հեռու էր դէպի հիւսիս:



Բարղամ զիւղեն նկար մը

## ԲԱՐԴԱՄ ԳԻՒՂ

ԱՆՌԻԿՆ

Ժրաջան, աշխատասէք ու չարքաշ Հայութեան մէկ նը-  
մոյչն էր այս փոքրիկ՝ բայց սիրուն զիւղը, որ ուրիշ անու-  
նով Ազգակ ալ կը կոչուի, ուստի կարելի է հետեւցնել  
թէ՝ կանուխին հայտպատկան ազարակ մըն էր, որ տարիւ-  
ներու ընթացքին ընդլայնուելով զիւղի մը վերածուեր է:

Յարզամ զիւղը հիմնուած է լեռնալանջի մը կուշտին,  
սեւ քարերու մէջտեղ, Օտուսէ մէկ ժամ հեռաւորութեան  
վրայ՝ ծիցտ արեւմուտք, որուն սահմանէն անդին կը զբու-  
նուին Խարասար ու Հօպէկ Գրզրյաշ զիւղերը: Առաջինը  
տակաւին կանգուն կը պահէ եկեղեցիի չէնք մը, որ իբրև  
սրբատեղի չէ քակուած, ինչպէս նաև զիւղին մօաը Ս.  
Վառվառեայ կրյսի խաչքարերով ձգնարանը, ուխտատեղին  
և առանձին քրիստոնեայ գերեզման մը: Իսկ վերջինը, որ  
Աշոտի զիւղախտեմբին կը պատկանի զրացի շատ մը Գրզրլ-  
պաշ զիւղերու հետ, իր մօաը ունի Մարանակոյս լեռ ա-  
նունով ուխտատեղի մը՝ որոնցմէ կը հաստատուի թէ իհնումն  
հայ զիւղեր եղած էին ասմեք, բայց թրքական բռնութեան-  
տակ սահպաւած են Գրզրյաշ զանալ:

ԱՐԲՈՏԵՂԻՆԵՐ

Գիւղին մօանը կարգ մը մատուռներ և սրբատեղի-  
ներէ զատ՝ կէս ժամ անդին կայ նաև Երէց Ազրիւր անուն-  
զեղեցիկ սրբալայր մը, ուր ա' յնպիսի ապառաժուտ տեղեր-  
յարդարած են և արտերու վերածած որ, այն կողմէն անց-

Նող ամէն ճամբորդի ուշագրութիւնը կը պրաւէր և շատ հիացում կը պատճառէր տարուած աշխատութեան:

### ՀՈՂ ԵՒ ԶՈՒՐ

Հոս մշակելի հողերը նուազ են, ինչպէս նաև ջուրը. այնպէս որ կարելի է ըսել թէ ցանուած դետինները գրեթէ ամբողջութեամբ անջրդի էին: Բարդամ գիւղը հարուստ էր իր արօտավայրերով. գիւղէն քսան վայրկեան միայն վեր ընդարձակ լեռնադաշտ մը կայ իր առատ խոտովն ու առողջարար ջուրով՝ որմէ գիւղացին լայնօրէն օգտուած է:

### ԿԵՆԴԱՆԻԵՐ

Ամէն ուուն ունէր իր կովն ու ոչխարը, որոնք տեսակի և արժէքի տեսակէտով իր շրջանի գիւղերէն միշտ գերազանց էին: Գիւղը ունէր 1500էն աւելի ոչխար, 250 ի չափ կով, 25 ձի, 4 ջորի, 40 էշ, 30 գոյգ լծկան եղ: Իսկ ցորենի տարեկան տասանորդը կը յանդէր 70—90 քիլէի:

### ԲՆԱԿՉՈՂԹԻՒԻՆ

Գիւղը ունէր 44 տուն՝ շուրջ 450 բնակիչներով, որոնց մէ 50 էն աւելի պանդուխտ էին Պոլիս, Ամերիկա և այլուր, որոնք, ինչպէս երկիրը, նոյնպէս զարիպութեան մէջ չարաչար կ'աշխատէին և կ'օգնէին իրենց ընտանիքին և վարժարանին: Փողովուրովը, բաղդատամբ իր դրացի գիւղերուն, քիչ մը անուս և յետամնաց էր և իր աշխատանքէն դուրս ո՛ր և է ինդրով չէր հետաքրքրուեր:

### ԵԿԵՂԵՑԻ ԵՒ ՎԱՐԺՄԱՆ

Ս. Աստուածածին անունով փոքրիկ եկեղեցի մը ունէր, մօտաւորապէս 150 տարուան հիմնարկութիւն մը: Իսկ վարժարանը 1912 ին ժողովրդական հանգանակութիւնով նոր կառուցուած էր՝ երկյարկանի, մօտ 150 լիրա ծախքով: Տարին վեց ամիսի չափ կը բանային 20 լիրա տարեթոշակով վարժարան վարժապետով մը և ունէին 55 աշակերտ-

ներ։ Այս վարժարանի տարեկան պիւտնէն կը հոգացուէր յատուկ հոգարձութեան մը ձևոքով։

### ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Եկեղեցին և դպրոցը որ և է հարստութեան միջոց չունէն, բացի նախնիքներէն զիւղացիներու վրայ մնացած 1800 լիրայի մօտ մուրհակաւոր պահանջէ մը՝ որ միշտ սննդանձելի մնացած էր։

### ԱՌԵՒՏՈՒԹՅԱՆ ԵԽ ԱՐՀԵՍՏ

Հոս ո՞չ ընկերակցութիւն կար և ոչ անհատական առեւտուրի մարդ, այլ ամէն տուն իր պանդուխտին զրկած զրամովը կը լրացնէր իր պիւտնէի պակասը, իսկ իրը արհեստաւոր՝ բացի որմնապիքներէ, ուրիշ ամէն ինչ քաղաքէն կուգար։ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Գիւղին ընթացիկ գործերը կը յանձնէն ժողովուրդէն ընտրուած քէնեայի մը՝ որ իր օղնականին հետ ամէն առթիւսանձակ կը գործէր։

Գիւղին շէնքերը միայարկ էն, բայց ժողովուրդը բաւական մաքրասէր էր, առատ ջուրով աղբիւր մը ունէր որ նախնիքներու կողմէ բերուած էր կանուխէն՝ Սուրբ Ակ կոչուած տեղէն։

### ԱԱՊԵԶԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Այս մասին Բարդամ գիւղը առաջին տեղը կը բռնէր տւանդարար մնացած բարի սովորութեան մը համաձայն։ Իրենց տուները հանդիպող հիւրերը մեծարել պէտք էր, ըլլային առնը ծանօթ թէ անծանօթ։



## ԱՐՄՈՒԹԱՆ ԳԻՒՂ

---

ՍՈՀՄԱՆԻ. — Արմութաղ գիւղը իր անունավե ու ծագումովը ձիշտ հայկական գիւղ մընէ, կառուցուած ըլլալով փոքրիկ՝ բայց գեղածիծաղ ըլլակի մը վրայ:

Դիւղին աջ կողմէն խորունկ ձորակներով կը հոսին երեք ջուրեր. Ընկույլն չայը, Գէլէր ձորը և Լերան չայը անուններով:

Իր ետեւը կը ցցուի Հայկայ Բլուր կոչուած տեղը, որ ձորակով մը բաժնուած կը մնայ գիւղէն, իսկ քիչ մը վերը՝ Վարդան անուն զրպլպաշ գիւղը, շատ հաւանարար ծագումով հայ:

Աւելի հեռուն կայ Ս. Լոյնի լեռը: Սա Արմութաղի սրբավայրն էր, ուր գեղջուվլ հաւատացեալները Համբարձման տօնին կը գիմէնին իրենց աւանդական հանդէսները կասարելու:

ՍՈՀՄԱՆՆԵՐԻ. — Իր սահմանները կը կազմեն Կիւրէսին, Վարդան, Գըզօրէն, Պախթիար և Շիկին գիւղերը, ինչպէս նաև Օտուռ գիւղը՝ որ մէկ ժամ հեռուն կը գտնուի դէպի հիւսիս: Շիկին գիւղը ևս ատենոք հայ գիւղ մը ըլլալով հանդերձ շատեր կրօնափոխ եղած էին, վերջերս մնացած էր միայն մէկ քնոտանիք, զուրկ եկեղեցիէ և վարժարանէ:

ԶՈՒՐԾ ԵԽ ՀՈՂԵՐԻ. — Արմութաղ գիւղը վերցիշւ եալ երեք ձորակներու ջուրերէն լիսավէս օգտուած էր և ֆիղիքապէս առողջ սերունդ մը արտադրած: Ամէցց զատ իրենց քանի մը Հաղացքներն ու պտղատու ծառերով պարտէզները սոսոված էին: Գիւղին մէջ մէկ աղբիւր միայն կար: Այս գիւղին արտերն ու արօտները թէե սահմանափակ վիճակի մէջ էին ու նեղ, սակայն գիւղն ալ փոքր էր ու բարեկեցիկ, միշտ օգտուելով իր գրացի գիւղերու հողերէն:

Աւանքը նաև տուանձին արտօնագրով լնոդարձոկ աշուաւսեղի մը Եամա լերան վրայ՝ Տրծանի կոչուած քիւրտերու մէջ։ Այս արօտաաւղին կը գանուի զիւղէն երեք ժամ հեռուն դէպի հարաւային արեւմուտք, ուբակեղ շատ անդամներ առհմանի և կամ բոլորավին խրացնելու զիսումով վէճեր տեղի կ'ունենային քիւրտերու կողմէ, բայց ամէն անդամ կը պարտուէին՝ չնորհիւ Արմութաղի կտրիճ տղամարդերու։

ԲԵԱԿԶԱԽԹԻԻՆԵ. — Արմութաղ զուտ հայաբնակ զիւղ մը բլալով, 76 տուներէ կը բաղէանար՝ 620 բնակիչներով, որոնց 85 ը պանդուխու էին Պոլիս, Ամերիկա և Եղիպատոս, ասոնց կարգին վեց տուն Պոլիս, Երկու տուն Ամերիկա և երկու տուն Եղիպատոս հաստատուած՝ իրենց ընտանիքներով։

ԵԿԵՂԵՑԻՆ. — Մէկ եկեղեցի միայն ունէր՝ Ա. Գէորգ



ԱՐՄՈՒԹԱՂԵՑԻ ԸՆՏԱՆԻՔ ՄԸ

անունով, հիմնուած 1800 ական թւռականներուն, որ 1895 ի հայկական հալածանքներու ատեն աւբուած ըլլալով, երկու տարի վերջ գիւղացին օժանդակութեամբ վերանորոգուած էր դարձեալ՝ տախտակաշէն տանիքով։ Այս եկեղեցին կէս ուխտատեղի դարձած էր իր շրջակայ հաւատացեալներուն՝ որոնք խումբ խումբ կը դիմէին հռն։

Իր հանրացին հարստութիւն ունէր բաւական վայելուչ եկեղեցական անօթներ և գիւղացիներու վրայ մուրհակաւոր պահանջներ՝ 600 լիրացին աւելի գումարով մը։

Վ.Ա.Բ.Ժ.Ը.Ն.Բ. — Վարժարանը հիմնուած էր 1890 թւռականնին, ճիշտ գիւղին մէկ ծայրը, հովասուն բլրակի մը վրայ, Ս. Փրկիչ մասուսի կողքին, և այդ պատճառաւ Ս. Փրկչւան վարժարան անունը կը կրէր։

1912 ին գիւղացին վերանորոգեց զայն հինգ դասարաններու բաժանումով, ուր 50 էն աւելի երկսու մանուկներ կը դաստիարակուէին երկսու երկու ուսուցիչներու հսկողութեան առակ՝ 36 լիրա պիւտէով մը, որ աշակերտ գլուխ կը բաշխուէր տուններու վրայ, գիւղացիներէն ընտրուած հոգաբարձութեան մը կարգադրութեամբ, և այսպէս նախանձելի վիճակի մէջ յառաջդիմելու վրայ էր։


Մ.Բ.Ա.Տ.Ե.Պ.Ի.Ն.Ե.Բ. — Այս գիւղի տուններն ու փողոցները նոր յատակագծի մը վրայ շնուռած ըլլալով՝ բաւական լաւ էին։ Իր շուրջը կային քանի մը փլած մատուններով ուխտատեղիներ, Ս. Կարապիտ, Ս. Թորոս, Ս. Լուսիկ, Ս. Փրկիչ Սեւակը, որուն քով կը դանուի նաև ջուր մը, հռն գիմող ուխտաւորներու հրաշագործ ջուրը։

Զ.Բ.Ա.Ղ.ՈՒ.Խ.Ն.Ե.Բ. — Հոս կային քանի մը որմնադիմներ և գանազան նիւթեր ծախող մէկ խանութ միայն։ մնացած գիւղացին կը դրադէր երկրագործութեամբ և խաչնարածութեամբ։


Կ.Ե.Ն.Դ.Ա.Ն.Ի.Ն.Ե.Բ. — Գիւղին կենդանիներու մասին ունեցած հարստութիւնը կը բաղկանար 1000-1200 հասա ոչ-

իսարներէ , 90-100 հատ կրոգերէ , 13 հատ ծիւերէ և 14 հատ չորիներէ . ունէին նույն 40 լի մօտ էշեր , 25 զոյդ լծկան եղներ և ապրելան 90 քիլէի մօտ տառանորդ ցորեն կուտային կաւուալարութեան :

Ժողովուրդը , բաղզատմանը միւս գիւղերուն , կարելի էր աւելի բարեկեցիլ համարել :



## ԿԻՒՐԵՍԻՆ ԳԻՒՂ



ԱՅ.ՀՄԱՆՔ . — Կիւրէսին զիւղը շրջանի զիւղերէն ու մինէն յառաջադէմն ըլլալով՝ կը զանուի Տիվրիկէն երկուքուկէս ժամ՝ հեռաւորութեան վրայ դէպի հարաւ , Արձութաղ զիւղին մէկ ժամ՝ մասցած միջոցի մը վրայ :

Գիւղին զիւրը առաջին անգամ հանդիպողին այսքան հաճելի չի թուիր , որովհետեւ ծորի մը մէջ հաստատուած ըլլալով անսարանէ զարդէ է : Տանելը , որքանու որ բաղզատմանը շրջանի զիւղերէն աւելի կուլիկ , աւելի ճաշակաւոր շնուռած են , սակայն փողոցները բառ ավորականին նեղ ու անկանոն են և շատ անգամ աշխատանքի ատեն անտառեւ հութիւններու տեղի կուտան :

ԱԱ.ՀԱ.ԶՔ . — Ժողովուրդը , ինչպէս ըսինք , շրջանի զիւղերէն աստիճան մը զարդացած ու կենցաղագէտ ըլլալով , նոյն համեմատութեամբ ալ իրենց հազուսաներն ու բարքերը քիչ մը կը տարբերէին շրջանի զիւղերէն , որով կը համար ըսի թէ Տիվրիկ քաղաքին յարեւանան էին իրենց նիստ ու կացին և վարք ու բարքերուն մէջ :



## ՈՒԽՏԱԿՈՐ ՀԱՅՈՒՅԻՆԵՐ Ս. ԹՈՐՈՍԻ ԱՌՁԵՒ

ԶՅԱՂԱԽՄԱՐ. — Աշխատութիւնները միւս զիւղերուն պէս բացառաբար և բարակործութիւնն էր, բացի մի քանի արհեստաւորներէ, ինչպէս թիթեղագործ, ատաղձագործ, անապագործ, և այլն։

ԲՆԱԿԴՐՈՒԹԻՒՆ. — Կիւրէսին զիւղը տաճէախաւոն լրակալով, մեծ ու պղպակի 140 տուններէ կը բաղկանար, որոնց 20 տունը տաճիկէ էր և մնացեալը հայ, բնդամինը 800 քառակիչներով։ Այս զիւղը տառած է առաջիչ, փաստաբան, բժժիչ, զրադէտ, որոնք բոլորն ալ իրենց զիւղին մէջ նախնական կան կրթութիւն մը տառնալէ վերջ՝ բարձրագոյն վարժարաններու մէջ աւարտած են իրենց ուսուցիչներ։

ԶՈՒԹԻՒ, — Կիւրէսինի ջուրի բաւական լաւ և տուառ է և անմիջապէս զիւղին առջեւէն կը վազէ Զային ջուրը առանձով, որին կ'օգտուեին և բարձր կտնաւող պարտէդները և ջրաղացք մը։

Դիւղին մէջ աղքիւրը մէկ հատ ըլլալով , շնուռած է այս վազող ջուրին անդիի եղերքը , փոքր կամուրջի մը գլուխր , որուն ակը կը դանուի 1000 մետր հիւաւորութեան վրայ վերի Վանք կազուած անդը : Զրուղին կղմինաք խողովակներ բազմուած է և ջուրը ըստ բաւականին առատ ու լաւ է :

ՎԱՐԺԱՐԱՆ . — Այս գիւղը ունէր վարժարան մը՝ Հայկազեան անունով , ուր կ'ուսանեին հարիւրէ աւելի երկսեռ աշակերտներ , սովորաբար մէկ դասատուով և տարեկան երեսունեւհինգ լիրա թոշակով , որ կը հոգացուէր մաս մը աշակերտներէն և մաս մըն ալ Սմերիկայի Ռւսումասիրացի որնուառուկէն :

Վարժարանի շէնքը բոլորավին անյարմար էր այս գիւղին , ու թէե որոշած էին յարմար տեղ մը վայելուչ շէնք մը կառուցանել , սակայն վերահաս ընդհանուր պատերազմը արգելք եղաւ իրենց ծրագրին :

ՄՐՅԱՎԱՅՐԵՐ . — Եկեղեցի մը ունէին Ս . Կարապետ անունով՝ վաթսունական թուականներուն վերանորոգուած : Գմբեթաւոր և բաւական վաչելուչ էր այս եկեղեցին՝ որուն հարստութիւնը կը հասնէր 500 լիրայի : Գիւղին մօտը կար Ս . Թորոս անուն գեղեցիկ ուխտավայր մը , օդաւէտ ու հովասուն բլրակի մը վրայ պաղ ու զուլալ աղքիւրով և ուռենիներով զարգարուած :

ՀԱՐՍՑՈՒԹԻՒՆԵՐ . — Կիւրէսին գիւղի տասանորդէն 100 քիլէ ցորեն կ'ամբարուէր : Կը պահէին 300 ոչխար , կով ու եղ՝ ընդամէնը 200 , խոկ բեսան կենդանի՝ 15 ջորի , 25 ձի՝ 50 էշ եայն :

ԿԹՋՄԱԿԵԲՊՈՒԽԹԻՒՆԵՐ . — Կիւրէսինի մէջ գոյութիւն աւնէին Հնչակեան և Դաշնակցական մասնաճիւղեր . վերջինս մեծամասնութիւն :

## ԲԱԼԱՆԿԱ ԳԻՒՂ

ԱՍՀՄԱՆԻ, — Տիվրիկէն գէպի հարաւ մէկ ժամ հեռաւորութեան վրայ Մուսալ Զայի հզերքին հաստատուած է ոյս գիւղը :

Երջանի հայ գիւղերէն հողագուրի բնտանիքներ մօտաւորագէս հարիւր տարի առաջ իրենց գիւղերէն զատուելավ եկած են հնա աշխատելու՝ թուրք հողատէրերու միւլքին իրրե վարձակալներ (մաարապաճի) :

ՕԴՆ ՈՒ ԶՈՒՐԾԻ, — Շան քիչերն էին որ մասնաւոր տուններու և քանի մը կտոր արտերու սեփականատէր էին : Գիւղը, հակառակ իր գաշտացին տափարակ դիրքին, լաւ և առողջ օդ մը ունէր, այս պատճառաւ շրջականներէն կը յաճախուեր իրը ամարանոց :

Իր որոշ աղբիւրը չունէր խմելու համար, ջուր կը քերէին առջեւէն անցնող Մուսալ Զայէն՝ որուն ակնաղքիւրը կը գտնուէր Եամայի լեռներուն մէջ, թէե գիւղին մէջ ալ ջուրի ակ մը կար բաւական առատ ու պաղ, բայց քիչ մը լեղի ըլլալուն համար ուրիշ պէտքերու կը գործածէին :

Բալանկայի առջեւը կը տարածուին բնդարձակ մարգաքեալններ, զարդարուած ուսիններով, որոնց հովասուն ստուերներուն տակ հաճոյալի ժամանցններ կ'անցընէին ամառուան տաք օրերուն: Տիվրիկ քաղաքէն ալ հնի դիմող հայ և թուրք հարուստ ընտանիքներ պակաս չէին:

ԱՐԲՈՏԵՂԻՆԵՐ, — Գիւղին ձախ կողմը կը գտնուէր քարէ հնաշէն կամուրջ մը՝ լըղին կամուրջ անունով, և ճիշտ դիմացը կը ցցուէր լիռ մը՝ որուն բարձր զաղաթին. Վրայ կայ Ներսէս Հայրապետ անուն ուխտատեղին՝ իր անցամաքելի աղ-

բիւրով : 1895 ի ջարդերին վերջը փոքր մասուռ մը շինածէին, որ հազիւ հազ գիւղին ժողովուրոյը կրնար բովանդակել : Հարաստեթեան որմէ եկամուռ չունէր բնաւ, նոյն խոկեկեղական անօթները կը պակիսէին մինչև 1910 թուականը, խոկ անմիջց յետոյ Պոլայ պանդուխտ հայրենակիցներու մէջ բայցուած մասնաւոր հանգանակութեամբ մը՝ պատարագի բովաստ, ոկին եացն ձեռք բերուեցաւ :


Խոկ տօնական օրերու միայն, ինչովէս նաև կը նունիքի, սրակի և մեռելի պարագային՝ զբացի գիւղերէ քահանայ մը կը բերուէր և կրօնական պաշտամունք կը կատարուէր :

Այս գիւղին մօսերը զանուռդ արտերը ընդհանրագէտ մշակուած ըլլալուն համար՝ կանուխէն ի վեր գերեզմանատան յասուկ տեղ մը կը պակիսէր, այս պատճառով հարիսադրուած մէկ ժամ հեռաւորութեան վրայ վանուաղ եարց անուն աւելակ գիւղին մօս կը թաղէին իրենց մեռելները :

ՎԱՐԺԱՐԱՆ. — Հոս վարժարան ալ չկար, միայն, աւստրիամ ըլլալով, 1912 ին քահանաներու կողմէ կաղմուած կուսինեան Մ'խոթիւնը իր վրայ տուա կրթական հոգը և համեստ թոշակով մը զասառու մը ևս վարձելով՝ եկեղեցին կից զանուած խուցը վերածեց զպրոցի, զանիկա իր մշտական գուրզուրանքին առարկան ընկելով :

ԲՆԱԿՂՋՈՒԹԻՒՆ. — Գիւղու կը պարաւնակէր ընդպամֆնը, 10 սուն միայն՝ 40 ընակիչներով, որոնց 22ը այր և 18ը կին : Ասոնցըէ երկու երիտասարդներ պանդուխտ կը զանուռէին :

ՅԱՐՔԵՐ ԵԽՈՅԼՆ. — Տեղւոյս ընակիչներուն զրադումը հողագործութիւնն էր, խոկ տարադ, բարք և ընտանեկան առվորութիւններ աւելի . կը հմանէին սովորութեանը Տիւանց Տիգրիկ քաղաքին՝ որուն արդին, շատ մօսիկն էր :



## ԱՇՈՒՃԵՆ ԳԻՒՂ

Դիմքը, — Օսուռ զիւղէն մէկ ժամ հեռաւորութիւնով գէպի հիւսիսային արեւելք կ'իյնաց այս զիւղը, որ հաստառաւած ըլլալով 1768 ին, կարմի է ըսել թէ իր հարմւաններուն մէջ հնագոյնը և ամենին յառաջադէմն ու չէնն էր։ Կառուցւած ըլլալով հնա բերդի մը կողքին՝ իր առջե կը տարածուէր փոքր դաշտ մը, և տին ու նենալով մին լիոններ, և, օժտուած առաս ջուրավու ընդարձակ պարտէվներով և դալարագեղ արօտներով։

Բ'ԵՍԿՉՈՒԽԹԻԻՆ, — Աշուշէն խառն բնակչութիւն ունէր և կը բաղկանար 83 տուններէ, որոնցմէ 7 հասր զբզբւաշէ էր՝ 40 բնակիչներով և 76 հասր հայ՝ 686 բնակիչներով։ Գըզըլպաշները մինչև վերջ միշտ հաշտ ու համերաշտ ապրած են Հայերու հետ և կը խօսէին լաւ հայերէն։

ԱՐԲԱՏԵՂԻՆԵՐ, — Եկեղեցին և ուխտավոյրին մասին ալ հաբուսա էր այս զիւղը, ինչպէս Խաչ Դար, Կալերու Սուրբ, Սուրբի



եռն, Ա. Սարգիս, Ա. Թորոս, Ա. Օհան, Ա. Գէորգ, Ա. Լուսաւորիչ և Քօշավանք ևալլն։ Խակ գիւղին Ա. Թագաւոր և կեղեցին այս շրջանին ամենէն հարուստն էր, ունինալով մէկ քանի հաստոթարեր կալուածներ Պոլսոյ մէջ և ջրաղացք մը և 20-25 արտեր՝ նոյն գիւղին շուրջը։ Ասոնցմէ զատ ունէր նաև Տուրմիճա անոն 20 տնւոր գրզրլպաշ գիւղ մը՝ ֆէրմանով հաստատուած։

ԶՈՒՐԵԲ. — Խնչակո յիշեցինք, Աշուշէն հարուստ էր նաև ջուրի կողմանէ։ Լերան Սարի ձորին մէջ գանուած ջուրը մինչև գիւղը բերուած էր մամնաւոր խողովակներով, և որմէ բոլոր գիւղացին կ'օգտուէր հաւասարապէս իր բոլոր պէտքերուն համար։

ՎԱՐԺԱՐԱՆ. — Աշուշէնի Սմբատեան վարժարանը, գիւղին հարաստոթեան հետ համեմատած, շատ անյարմար չէնք մըն էր՝ խճողուած 60է աւելի երկուսո աշակերտներով՝ որոնց մէկ քանին Գրզրլպաշ։ Վարժարանին տարեկան պիւտմէն էր 30 լիրա։

ՀՆԿԵՐԱԿՑՈՒԹԻՒՆՆԵԲ. — Հոս կային Դաշնակցական և Հնչակեան մարմիններ, ինչակո նաև շահակցական տոհւտրական ընկերութիւն մը։

ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒԹԻՒՆ. — Եկեղեցին և դպրոցի մաստակարարութիւնը յանձնուած էր միւթէվէլլիական ժողովի մը՝ որ կը վարէր նաև գիւղին համայնական գործերը։

ԿԵՆԴԱՆԻՆԵԲ. — Գիւղացին մօտաւորապէս ունէր 1000 հատ ոչխար, 600 կով, 30 ջորի և էշ և 70 զոյգ լծկան։

Աւելորդ է կրկնելը թէ հոս ևս զիխաւոր զբաղումը երկրագործութիւն և խաշնաբածութիւն էր։

ՏԱՐԱՋԻ ԵՒ ԱՅԼՆ. — Հագուստ և վարք ու բարք յարեւնման էին զրացի գիւղերուն։

## ՄԻՐՎԱՆԱ ԳԻՒՂ



**ԴԻՐՔԸ.** — Այս գիւղը կը գտնուի Տիվրիկ քաղաքէն երկու ժամ անդին՝ դէպի հիւսիսային արեւելք, հարեւան զիւղը՝ Ս. Լուսաւորիչ մենաստանին և Խուռավիլի:

**ԶՈՒՄԵՐ.** — Գիւղը հիմնուած է երկու մեծ ու պղտիկ ջուրհրու միացած կէտին մէջտեղ, ինչ որ գարնան ամիսներուն, որ առեն ջուրհրը բաւական առատ կ'ըլլան, վայելուչ դիրք մը կ'ընծայէին գիւղին:

Իր աջէն ու ձափին ընթացող այս ջուրհրը գիւղին առջև միանալով կը վազեն Տիվրիկ ու անկէց Չալթը Չային հետ կը խառնուի Եփրատի: Այսպէսով Միրվանա կապուած կ'ըլլաց Հայաստանի սրտին հետ, ունենալով բարակ երակ մը սգաւոր Եփրատէն ու կարմքանոս Տիգրիսէն: Այս գիւղին ջրերու առաւ տութիւնէն ջրաղացք մը և մի քանի անկարեւոր սկարտէզներ միայն օպաւուած էին:

**ՀՈՂԵՐ.** — Մնացեալ հողերը ամբողջ անջրդի և աւազուտ են, հետեւաբար հոււաղ աբգասարեր: Ազրուստի իբրև միջոց սպանդխոռութիւնն էր միայն՝ ուր գիմած էին 16 է աւելի անձեր:

**ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆ.** — Գիւղը արգէն 54 տունէ կը բաղւ կանար 280 բնակիչով, որուն 24 տունը (80 հոգի) Գրգըլպաշ էին, որոնք ազդեցիկ դիրք ունէին և շատ անդամ միթարութիւնը իրենց կողմէ կ'ընարուէր:

**ԵԿԵՂԵՑԻ.** — Միրվանա գիւղը Ս. Աստուածածին աշնունով կոկիկ եկեղեցի մը ունէր, որուն հարաստութիւնը հընչուն և մուրհակաւոր 50 լիրայի կը հառնէր:

**ՎԱՐԺԱՐԱՆ.** — Նոյնպէս խեղճուկ վարժարան մը՝ որ

մինչև 1908 ին նպաստընկալ էր Կիլիկիոյ Կաթողիկոսարանէն։ բայց այնուհետեւ գիւղացին իր մէջ կազմած Ուսումնասիրացի միջոցաւ հայթայթած դրամովը կը շարունակէր զայն իր համեստ միջոցներով։

ԿԵՆԴԱՆԻՆԵՐ. — Ժողովուրդին դրադումը երկրագործութիւն էր, և ունէին 700 ոչխար, 50 եզ, 5 ջորի, 20 ձի ու էջ։

ՏԱՐԱԶ. — Հագուստները կը նմանէին շրջանի պրզրապաշներու հագուստին և բարքերը միւսնոյնն էին բաղդատմամբ շրջանի հայ գիւղերուն։



## ԽՈՒՇՆԱՎԻԼ ԳԻՒՂ

ՍԱՀՄԱՆԸ. — Տիվրիկի հիւսիսային արեւելակողմը մօտ 14 քիլոմէթր հեռաւսրութեամբ, ժեռուտ ձերմակ սարին լիունահովտին մէջ գետակի մը վրայ հաստատուած ուռինազարդ գիւղ մըն է Խուռնավիլ, հարաւէն ունենալով հոկայական թուխ ժայռերու պար մը մէկ քիլոմէթր երկարութեան վրայ՝ մինչև Սենեքերիմի Ս. Գ., կուսաւորիչ վանքը։ հիւսիսը՝ դաշտեր, մըշակուած արտեր, լեռան գոմեր, արօտանիղիներ և կաղնիի անտառներ։ Գիւղը կառուցուած է ժայռերուն խխատ մօտիկ նեղ և քիչ շատ անառիկ հովտի մը մէջ, երեւի առենուան դրացիներու յաճախակի յարձակումներու վախէն փութով հոնապաստանելու համար։

ԱՆՌԻՆԸ. — Խուռնավիլ անունը կը կարծուի եղած ըլլալ խուռնաւեց կամ խուռնաւան, բոլորովին աւերակ գիւղի խմաստով, քանի որ մօտակայ դաշտին արտերուն մէջ կամ գիւղին ներկայ աեղին վրայ խել կը գտնուին թոնիրներ,

ջուրի ճամբաներ, շենքերու հիմներ և այլն, որոնցից մէկ քառակին անունները կը յիշէին պառաւները՝ ոբավէս աղօթատեղիներու կամ հասարակաց վայրերու, տանելավ անոնց շինութեան թուականը մինչեւ անդրջրնեղեղեան շրջանին:

ՊԱՏՄԱԿԱՆ. — Ինչ որ ստոյգ է սակայն, սա է որ, այդ աւերակները հելլենական կամ հոոմէական տիրապետութեան հետքեր են, որոնք կը հաստատուին քանի մը հատակատոր յունարէն զրելովն ու արձանագրութիւններով։ Անոր հիմնագրութեան թուականը կը համնի մինչեւ Վասպուրականի Սենեքերիմ թաղաւորին այս նահանգը Սերաստիոյ նահանգին հետ փոխանակելուն, որ ատեն շատ մը Վասպուրականցի Հայեր գաղթած են այս կողմերը՝ իրենց արքային հետ։ Այդպէս է Խուռնավիլի և Տիվրիկի միջև զմհուող փոքրիկ Վանամիր, Միրվանայ կամ Մրվանայ գիւղը, որուն ընակչութիւնը պահած է Վանի բարբառին հարազատութիւնը։ Խուռնավիլի եկեղեցին մազաղաթէ թանկարժէք աւետարանին վրայ եղող արձանագրութիւնները ևս նոյնը կը հաստատէին։

ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԻ, — Ժողովուբար զուտ հայ, լեզուով, բարքով և աղքային սովորութիւններով նշանաւոր, կը հաշուբէր 130 նահապետական տուն, 1500 ի մօտ ընակչութիւնով, որուն այրերը կէս առ կէս պանդխատծ էին։ Անոնք յաջորդաբար և թրքական բանութիւններու հետեւանքով ճնշուած ու յեախն աստիճանի թշուառութեան մէջ ինկած էին, սակայն վերջին տարիներս կրցած էին կրկին համնիլ նիւթական փայլուն ու նախանձելի դիրքի մը։

ԵԿԵՂԵՑԻ ԵՒ ՎԱՐԺԱՐՄԱՆ. — Գիւղը ունէր մէկ եկեղեցի, մէկ դպրոց և երկու խանութիւններ, մին Ամերիկայի պանդուխաններու ընկերութեան։ Եկեղեցին և դպրոցը Ս. Գ. Լուսաւորիչ կը կոչուէին։ Պարբայ աշակերտութեան թիւն էր 350-400, հակառակ անոր որ շատ ծնողներ իրենց զաւակը կը զրկէին դաշտային աշխատութիւններու։ Կը պահէին 1-3 ուսուցիչներ՝ միջին հաշուազ 25 ոսկի տարեթոչակով։ այս եւ

կամուաը կը հայժայթուէր դիւղին Ռւսումնասիրաց Ընկերութենէն՝ որ մինչեւ այսօր ալ իր գոյութիւնը պահած է Ամերիկայից մէջ և լայն չափով սատարած Կովկասեան կամաւորներուն և Եկեղեցին անօթներուն մէջ նշանաւոր էին մադաղաթէ աւետարանը (Թ. դարու հնութիւն), ինչպէս նուե քահանայի զգեստներն ու սեղանին սրբութիւնները, պատկերներ, գիրքեր, շապիկներ, ջահեր ևայլն ալ նուազ անարժէք չէին:

ԿլիթՄԱՆ. — Խուռնապիլի կլիման խիստ է, և ունային և հարաւային գաղջ հովերը անոր քովի ժայռերուն առջև կանգ կ'առնեն և ան ենթակայ է ձերմակ Սարին (Ագտաղ) և Տէլլիսաղի կլիմայական խստութեանց: Հոն սալորենիններ, խընձորենիններ, թթենիններ և այդի տնկելու հանցառ փորձեր եւ զած են և յաճախ յաջողած:

ԶԲԱՂՈՒՄ. — Գիւղացիներուն զլխաւոր զբաղումն էր հողագործութիւնը: Կը մշակէին ցորեն, գարի, առուստ, լուրիս, դեսնախնձոր և այլն, ու կը հասցնէին սեխ, ձմերուկ և վարունգ: Գիւղատնտեսութիւնն ալ շատ առաջացած էր և ահազին զարկ ստացած անոնց մէջ, այնպէս որ վերջին տարիներու 120 տունէն 45 ը իրենց մասնաւոր հովիւններն ունեն և լիբան գումեր՝ այծերու համար, չհաշուելով զբացիներէ ոմանք՝ որ իրենք խել կ'արածէին իրենց հօտը: Աչխարներուն թիւը մօտ 10,000 էր տարագրութեան օրերուն, նախիրինը 1000 էն աւելի: Գիւղը ունէր ութը ջորի: Գիւղացին իր որան ու փայտը կը փոխադրէր առաւելապէս էշերով, անոր համար այս վերջիններուն թիւը շատ աւելի էր: Ամէն տուն ունէր անոնցմէ 2, 4, 5 և անոնց թիւը կը հասնէր մօտ 400 ի: Այսու հանգերձ այս բոլորը չէին ասլրեցներ գիւղացիւթիւնը՝ որ սկսած էր վերջերս մեծ թիւով պանդխառութեան գիմել, մանաւանդ Ամերիկա, ուր դացած էր երիտասարգութեան զրեթէ մէկ չորրորդ մասը:

ԶՈՒՐԵԲ. — Գիւղին գաշտերը կ'ոսոգուէին Տէլլիսաղի անտառներուն անհամար աղբիւրներուն կաղմած զետակովը

Զմայլելի ջուրերով աղբիւրներ, զեղեցիկ մարգեր ու ծաշ սաստաններ, առողջ օդ, առոյգ քնակչութիւն, այսպէս էր Խուռնավիլ։ Գիւղին գլուխը ծորակի մը մէջ, կարմիր քարէ մը կը հոսի կաթնահամ ջուր մը՝ իր տեսակին մէջ աննման, որուն վերի աղբիւր կ'ըսեն։ Վերի թաղին մէջ բարձր ու զեղեցիկ կամարով ուրիշ ջուր մը կայ, Պաշ աղբիւր կամ Խաչինց աղբիւրը, որուն ջուրերը սակայն երբեմն կը կտրին ճամբաններու գէշութեան հետեւանքով։ Գիւղը ապրեցնողը գիւղին ճիշտ կեղրոնը վազող մշտահոսան Պողլոտը կամ Քողենց աղբիւրն է, որուն ակը յայտնի չէ։ Ասոնցմէ զատ գիւղին ղիմացը կայ Հանդիպակաց աղբիւրը, գետակին միւսը ափը, որ երկրորդական է։ Ունի նաև ծծմբային ջուրի եռարան՝ Բոր աղբիւր յորջորջուած։

ԲԱՐԲԱՌԻՆ. — Խուռնավիլցիններու լեզուն անուշ բարբառ մըն է, զուտ հայկական հնչումով և մեր գրաբառ լեզուին բոլոր հարստութիւններովը ճոխացած։ Թուրքերէն բառեր հազուադէս են։


ՄՐՅԱԾԵՂԻՆԵՐ. — Գիւղին նշանաւոր տեղն է հանրաշ ծանօթ Լուսաւորչայ վանքը և անոր ու գիւղին միջնւ գըտնուած ժայռերուն վրայի բերդերու հետքերը։ Գիւղին դուրս կան սուրբերու ուխտատեղիններ։




## ՎԻՃԱԿ

ՏԻՎՐԻԿԻ ՇՐՋԱՆԻ ԳԻՒՂԵՐՈՒՆ

|           | Բնակիչներու թիւը | Վիրապրոդներու |                  |
|-----------|------------------|---------------|------------------|
|           | 1914ին           | 1919ին        | թիւը %           |
| ՕՏՈՒԹ     | 610              | 40            | 6,50             |
| Ս. ՅԱԿՈԲ  | 114              | 2             | 1,75             |
| ԲԱՐԴԱՄ    | 450              | 1             | 2,20             |
| ԱՐՄՈՒԹԱԴ  | 620              | 32            | 5,15             |
| ԿԻՒՐԼՍԻՆ  | 800              | 50            | 6,25             |
| ԲԱԼԱՆԿԱ   | 40               | —             | —                |
| ԱՇՈՒՇԵՆ   | 686              | 30            | 4,60             |
| ՄԻՐՎԱՆԱՑ  | 210              | 2             | 1.—              |
| ԽՈՒՌՆԱՎԻԼ | 1500             | 144           | 10.—             |
|           | 5030             | 301           | Միջին նառուն 6 % |



# Դ Ե Պ Ի Խ Ը Ա Մ



Պաղեստինի տափարակ ու անջրդի դաշտերուն վրայ ամիսներէ ի վեր կազմուած ձերմակ վրանամաքաղաքի որբուկ վրէժորդիներու լէդէռնը քանի մը օրէ ի վեց շարժման մէջ էր :

Ուխտագնացութեան այն ամէն ինչը՝ որուն պէտքը ըդպալի էր վրիժառութեան խորաններուն առջև, պաշտպան կառավարութեան մը կողմէ հոգացուած ու պատրաստուած էր :

Արեգական մայրամուտի վերջին ճառագայթները կը զարնուէին՝ ուղղութեան մը վրայ սպասող ճնշուած հեղին վերջին ժառանգութիւնը եղող «Արեւելեան Յանակ»ի հայորդիներու օտար արեւելերէն սեւացած դէմքերուն վրայ :

Օգոստոսի սովորական ուժգին հովերը Միջերկրականի կողմէ կը փէտին փոշեխսառն փոթորիկով, կարծես խեղդել փորձելու համար ցեղի մը այն կտրիմները, որոնք աշխարհի զուլումներու ովկէանին մէջին ամենակատաղի մրրիկներէն խել անվտանգ դաշտ եկած էին, իրենց գոյապայքարի հերտութիւնը ցոյց տալու աշխարհին : Այսպէս հովեր ու փոթորիկներ իրենց կեանքի անբաժան ընկերն էին եղած միշտ, որուն մէջ սներ ու թրծուեր էին Սերաստիայէն վան և Տրապիզոնէն Տիգրանակերտ տարածուող Մայր Հողին մէջ : Առանց վայրէ կեան մը խել ուշադրութիւն տալու այդ անտանելի փոշիներուն ու իրենց կընակի ծանր պայտսակներուն, վաղուան յառաջիսաղացքի ոգեւորիչ վայրկեաններով համակուած, ուրախ տրամադրութեան տակ մարդու մը կը սպասէին :

Եւանկիւն ձեւուած բաց կանաչ ու բաց զեղին գրյնէ պրօշակի մը վրայ հայ տարերավ «Ա. Լ. Երկրորդ Գունին» տող մը ասեղնազարծուած էր՝ նրբաճաշակ մասներու կողմէ։ Այս պրօշը իր զէնքին վրայ կը կրէր հայ սարօլ (ասմասափետ) մը։

Այդ պրօշամիլին հովին տարաւերերուած ծալքերը միայն գունդի մը հովանին էր ու միւնայն աստիճան անոր վառքն ու պատիւը։

Աջն ու ձախէն այսպէս զանազան գոյներով գրօշամիներ մէկմէկու նախանձը շարժելու աստիճան միջնորդութ կ'ոգեւորէն։

Իրմնք, աշխարհի այս ահաւոր պայքարին մէջ աննշան սյժ մըն էին թէև իրենց փոքր թիւավ, բայց տարբիներով ու գարերով շարունակ հալածական ու տարագիր ազգի մը միւնաւոր զաւակներու վրէժ-աղօթքներովը զօրացած, և վաղուան ազատազրումին փառայեղ տեսիներէն զինովցած, կը խորհէին թէ մէկ թափով միանգամ ընդ միշտ պիտի լուսցնեն վից գարերու ճիւտաղ բռնակալի մը հնչեցուցած աւերառումի ու ճնշումի շնական պատամաները՝ զրկուած ու անփառաւուած դժբախտ ազգի մը վրայէն։

Մոմիւ ափրելու վրայ՝ եղչերափողը իր սուր ձայնով զմեղ կը հրաւիրէր պատրաստ գանուելու։ Հայէ. Գունդին կազմակերպիչ հայասէր Գնդապետ ազնիւ Ռօմէօն էր եկողը։ Ամէն անգամ զինքը տեսնելուն՝ Բաֆֆիի «Սամուէլ»ին մէջ նկարագրած Մուշեղ Մամիկոնեանի ուրուականին դիմաց կը զգայի ինքինքս։ Այս «օտարական»ն էր որ հայ բանակի մը զլուխն անցած, տարագիրները ազատելու պիտի երթար Արքաբիոյ անսպասներուն ընդմէջէն, ինչպէս Մուշեղը իր մարդիկներով՝ Բագրեւանդի գաշերում։

\*  
\* \*

Մէժաէլ արտարական գիւղը եւ մեացած էր այլես, ու անդին, արեւելքէն, բոլորակ լուսինը ոսկեգոյն, դուրս կու-

գար ամպերուն մէջէն ժպտերիս : Սա Խորայէլի լուսեղէն ամսն էր՝ որ նոր Խորայէլ մը պիտի առաջնորդէր դէպի Հայաստան, Աւետիսաց Դրախտավայրը :

Քանի մը կարգ տուած, քառեակի մը մէջէն կամաւոր ընկեր մը շած ձայնով ու տիտոր թոթուացումով սէր երգելով կը քալէր.

«Յածցի լեռներ, ցածցի, վրանուդ անցնիս,  
Իմ տարազիր եարիս օգնութեան հասնիս»:

Բոլոր կամաւորներու ուշադրութիւնը հւն էր, աղջուած էին խօսքերուն արթած աբանութիւններէն : Չէ՞ որ ամէնքն ալ սիրելիներ ունէին տարապիտոթեան մէջ՝ անապատի տւագուտքը, և այժմ զանոնք փրկէնու, անոնչ օգնութեան հասնելու առիթը կը ներկայանար :

Ու այսպէս ծանր բերներով երկար քալելէ վերջ՝ շտայոդներ էինք, բայց երբեք չէինք զզացեր : Վասի Սարարը, հրէական Տօյրան զիւղը և զեղեցիկ Ռամլէն անցեր էինք, Շանթէն և երկաթուղիին զիծը մեր ձախը թողած՝ դէպի աջ խորտուբորտ ու քարուտ ձորերով ելեր էինք նապլուսի ուղղութեան վրայ անանուն բլրակ մը, վերջին իջեւանը մեր խրամամուտի ճամբորդութեան : Բլրակէն քայլ մը անդին օր ցերեկով զնալ վտանգաւոր էր, իրիկուան մութին սպասելու հրամանը տրուած էր :

Պաղեստինի ճակտին ընդհանուր հրամանաստարը զօրավար Ալէմպին երկրորդ անդամը ըլլալով հոգ՝ այդ անանուն բլրակին վրայ անդամ մըն ալ աչքէ կ'անցընէր Հայկական Լէզէոնը, համոզում զոյացնելու համար թէ ճակատ մը յանձնելու վստահութիւնը կա՞յ այս անօրինակ ու առաջին Հայ Բանակին :

Մէկ ժամ անցած է արդէն և զօրավարը խիստ գոն մնացած է մեր տրտաքին երեւոյթէն, որմէ տեսակ մը անգուստ վրէժխնդրութեան եռանդ կ'արտացոլար՝ խրոխտ և կազմ ու պատրաստ կեցուած քով :

Եւ ահա՝ Հայկ. Բանակին յանձնուեր էր ամենէն անառոիլ եղող «Արարա» բլրակի ճակատը, հոն, Բափա դիւղին դիմաց։ Ահարկու թնդանօթներու զղրդագին գոռումները և օդանաւերու վժվդուքը սովորական ձայներ դարձեր էին մեր ականջին։ Վարժ էինք այլեւս հիմա, և կը մնար միայն խրամամուտը, Թուրքերուն դէմ-յանդիման կենալը։

Իրիկուան մութը պատելէ վերջ, առաջին վաշտի դինաւորներս յիսնեակ-յիսնեակ զանազան ուղղութեամբ դաղսնի արահետներէ կը քալենք բախտի որոշման վայրը, Պղտիկ դող մը կար շատերուս մէջ, վախտի դողէն աւելի՝ յուզման դողն էր այս, որովհետեւ հո՛ս էր որ մեր դարաւոր թշնամիին հետ պիտի չափուէինք Նապլուսի չոր սարերուն վրայ, ուրտեղ Իրաւունքի և Արդարութեան կշիռի նժարը վաղը պիտի ծանրանար ի նպաստ Դաշնակիցներուն։

Կէս ժամուան կարձ ճամբայ մըն էր մինչեւ Բափա, որ անձայն անշչուլ քալելով կարեցինք խրամներու մէջ, հոն, մեղմէ առաջ, հնդկական զօրագունդեր էին որ կը հոկէին խրամներուն մէջ։

Պահակներու փոփոխութեան ու կարդ մը հրահանգներու փոխանցման ձեւակերպութիւններէ վերջ մտահք խրամներու մէջ՝ հինգ հարիւրէն հազար մէթր միջոցի մը վրայ՝ Թուրքերու դիմաց։

Ընկերներու տրամադրութիւնները միշտ լաւ էին և անուվախօրէն սպասելու դիրքին մէջ մնացին՝ միշտ խրոխտ։ Եւ, որքան որ Թուրքերու դիրքերը մեղմէ ապահով էին և բլըրակը անառիկ, բայց բան մը չարժեց ապազայ յարձակումին, ուր անլուր հերոսութիւններով հայ քաջերը արժանացան օտար զօրավարներու զնահանտականներուն և անժանացան Արարայի վրայ՝ մտերմաւթեան կազ մը հաստատելով Մայր Սրարատի հետ։

# ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒԽՏԱԿՈՐՆԵՐՈՒՆ



Ա.Բ.ՏՈ.ՇԵԼՄ ՄՐՁԻԿԵԱՆ. — Ծնած է 1890ին՝ Աշուշեն գիւղին մէջ։ Փոքր հասակէն հօրմէ որբացտծ՝ մօրը խնամքով մեծցած և կրթուած է գիւղին վարժարանին մէջ։ Օսմանիեան Սահմանադրութիւնէն վերջ ամուսնանալով, քանի մը տարի ևս գիւղին մէջ մնալէ յետոյ՝ 1913ին կ'երթայ Ամերիկա, ուրկէ 1918ի սկիզբները իրրև կամաւոր կը մեկնի Կիպրոս և կը մտնէ Արևելեան Լէղէռնի Գ. վաշտին 7րդ գունդին մէջ ու կը մասնակցի ծանօթ հերոսական կոխուներուն։ Պարկելաւ, ազգասէր և պարտաճանաչ երիտասարդ մը՝ որ քանի մը տարիներ ևս վարած է իր ծննդավայրի վարժարանին հոգաբարձութիւնը։ Դաշնակցական։ (Իր լուսանկարը տեսնել՝ էջ 60)։

Ա.Բ.Ա.Մ ԽԱԶԱՐԵԱՆ. — Ծնած է 1883ին՝ Բարզամ գիւղ։ Ամուսնացած և քանի մը զաւակներու տէր կտրիծ հայր մը, որ ազգուելով իր հայրենիքի կրած անլուր դժբախտութիւններէն՝ Ամերիկայի Ազգ։ Միութեան կոչին ի պատասխան կամաւոր կը զրուի և կը մեկնի Կիպրոս ու կը միանայ Արևել։ Լէղէռնի Գ. վաշափ 7րդ գունդին։ Զեղոք։

ԳՐԻԳՈՐ ՏէՐ ԴԱՒԻԹԵԱՆ. — Ծնած է 0տուս գիւղը 1883ին։ Փոքր հասակէն հօրմէն զրկուած, որբ Գրիգորը կը յանձնուի իր մօր խնամքին՝ որ զայն կը գնէ գիւղին կրթարանը, ուր բաւական ուսանելէ վերջ, ինքնօգնութեամբ ալ զօրացած՝ կը ծանօթանայ նաև ֆրանսերէնի և թուրքերէնի։ Հուսկ յետոյ իր մայրն ալ կորսնցնելով, մինչև Օսմ. Սահմանադրութեան թուականը կը թափառի Սեբաստիա, Եւդոկիա, Հէրէլ, Ամասիա և Սամսոն՝ ուրկէ վերջ կը մեկնի.



Պոլիս՝ իր եղբօրը քով։ Հռն  
կը մասնակցի զանազան կրթու-  
կան շարժումներու, մասնաւո-  
րաբար իր ատենապետ Օ-  
տուռ գիւղի «Ռևումանի-  
րաց»ին։ 1910ին կը թողու Պո-  
լիսը և կը մեկնի Ամերիկա,  
ուրիշ կը վերադարձուի իրքե-  
ևոպին։ Դրիգոր անվհատօրէն  
1912ին կրկին փորձ մը կ'ընէ<sup>շ</sup>  
այս անգամ զէպի Հարաւային  
Ամերիկա և կը յաջողի երթակ  
Պուէնոս Այրէս Տեղուոյն Հա-

յութեան պառակտուած վիճակին պատճառով, հակառակ իր  
փափազին, չի կրնար ա-  
ռաջին օրերէն իսկ կամա-  
ւոր մեկնիլ, բայց վերջա-  
պէս 1918ին կը հասնի իր  
խէալին՝ մտնելով Արեւել.  
Լէզէռնի Գ. վաշախն հայ-  
կական բաժնին մէջ։ Դաշ-  
նակցական։

ԳՐԻԳՈՐ ՓԱՆՈՍԵՅՆ. —  
Կիւրէսին գիւղի աչքառու  
ազգայիններէն Փանսուեան  
Մարգար աղայի զաւակը՝  
հազիւ 25 տարեկան։ Տղայ  
հասակէն կը մեկնի Պոլիս,  
յետոյ Ամերիկա՝ ուր կը մը-  
նայ մինչև ընդհ. պատե-  
րազմը։ Հայկ, տեղահանու-  
թեանց և ջարդերու լուրե-



բէն աղքուած , առաջին օրերէն իսկ կ'ուզէ երթալ կովկաս՝ կռուելու համար , բայց կարգ մը խոչընդուաներէ կ'արգիւուի : Վերջապէս 1917ին կը յաջողի երթալ կիալրոս և կը մանէ Արեւել . լէգէոնի Բ . վաշաի նրդ գունդին մէջ : Եռանդուն և աշխոյժ երիտասարդ մը : Դաշնակցական :



ԶԱՏԻԿ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ ԵՒ ՍԵԴՐԱԿ ԵԶԻԿԵԱՆ  
ԶՈՏԻԿ ԿՈՐԱՊԵՏԵԱՆ .— Ծնած է Արմութաղ դիւղը

1897ին։ Դապրոցական շրջանէն իսկ կը մտնէ յեղափոխական շարքերու մէջ։ Դապրոցը լքելով կը լծուի կրթական աշխատանքի և տարի մը Բալանկա զիւղի ուսուցչութիւնը կը վարէ։ 1913ի աշնան Վասիլենց Սուրբի ալոճենիներուն տակ հրաժեշտը կուտայ իր ծնողքին և ծննդավայրին և երկու ամիս վերջ կը հասնի Նիւ Եռք, ուր հաղիւ տարի մը ապրած՝ վրայ կը հասնի ընդհ։ պատերազմը։ Զատիկի երկու տարի ապարդիւն դիմումներ ընկելէ վերջ՝ հազիւ թէ 1917ի կիսուն կը յաջողի իրը կամաւոր մտնել ֆրանս։ Արեւելեան Լէգէոնին մէջ՝ ի Կիպրոս։ Իր ցայց տուած կարողութեանը և քաջութեանը համար անմիջապէս բարձրացաւ գեր-յիսնապետի (sergent) սոստիճանին և միշտ յարդուած էր իր սպաներէն։ Ինքը կրասերագոյն կամաւորն է Վրէժի Ուխտաւորներուն։

ԹՈՐՈՍ ՆԱԳԱԾԵԱՆ. — Բնիկ Օտուռ զիւղացի՝ ծնած է 1884ին։ Ինքը ի բնէ ուշիմ, զրեթէ առանց վարժարան յաճախած ըլլալու սորված է զրել ու կարգալ։ Ամուսնացած է 1905ին, սակայն իր բաղմանդամ ընտանիքին ծախքերուն տոկալու և ապագան ապահովելու մտահոգութեամբ՝ հինգ տարի վերջ կը մեկնի Ամերիկա և կը հաստատուի Վոթրվըլիթ քաղաքը, ուր, թէ և լծուած զործաւորական կեանքի, բայց իր հանգիստի ժամերուն մեծ մասը կը զոհէ յեղափոխական և կրթասիրական զործերու։ Այսպէս, իր զիւղին անունով կազմուած «Ուսումնասիրաց»ին գործօն անդամակցութիւն ունեցած է։ Վերջապէս ընդհ։ պատերազմը ծագելէն զրեթէ 2 ու կէս տարի ետք կը յաջողի կամաւոր մեկնիլ Կիպրոս՝ միանալու համար Արեւելեան Լէգէոնին, և կը մտնէ Դրդ զունդին մէջ։ Ինքը միշտ սիրուած և յարդուած է ընկերական շրջանակներու մէջ։ Դաշնակցական։ (Իր լուսանարը տեսնել՝ էջ 60)։

ԹՈՐՈՍ ԴՕՆՁԵԿԻՒԵԱՆ. — Ծնած ու մնած է Կիւրէսին զիւղին մէջ։ Վրէժի Ուխտաւորներու շարքին մէջ երիցագոյններէն մէկը։ որ, հակառակ իր քառասունի մօտ տարիքին, երիտասարդական եռանդով նետուեցաւ զինուու-

բական ասպարէզը՝ զինքը անհանգստացնող սուրբ պարտա-  
կանութեան ձայնին հնազանդելու համար։ Եւ ահա 1917 ին  
կամաւորներու խումբի մը հետ զինքը կը տեսնենք Կիպրոս՝  
Արեւել։ Էջգէռնի Բ. բաժինին մէջ իբրև Վրէժի Ուխտա-  
տաւոր։ Դօնջէկիւլեան աննման էր իր անձնուիրութեամբ  
և բարձր բարոյականով։ Ս. Դ. Հնչակեան։

ԹԱԴԻՌՈ ԳՈՉԵԱԾՆ. — Ծնած է 1885 Յունիվարին Խուռ-



Նավիլի մէջ։ Եօթը տարեկանին հօր մէ որբացած՝ կը յանձ-  
նուի իր մօր պաշտպանութեան, և, ատեն մը դպրոց յաճա-

խելէ յետոյ նիւթական անձկութեան հետեւանքով կը ստիպ-  
ուի մտնել զործնական կեանքի մէջ։ 1907ին ամուսնանալով  
երկու զաւտկի հայր ըլլալէ վերջ՝ ձեռք կ'առնէ պանդրիւ-  
տութեան ցուպը և Պոլիս-Մարսէյլ գծով կը հասնի Նիւ-  
եօրք, ուր իրեն կ'ապահովէ բաւական դիւրակեցիկ պայ-  
մաններ։ Եւ ահա, 1915ին, արհաւիրքի առաջին օրերուն  
իսկ, Արխանկէլի վրայով կը հասնի Թիֆլիզ և կը մտնէ ող-



Ետեւն աչեն ձախ։

Յարութիւն Պուճիկեան, Դ Խաչիկ Շուշանեան, Խաչիկ Խովիկեան,

Մովսէս Պետիկեան, Թուրոս Նագաշեան։

Ուշեւն ձախին այ՝

Յովհան Մըջիկեան, Ցովհ. Թորոսեան, Վաղարշակ Շատեան։

բացեալ Քեռիի գունդին մէջ՝ որ զանազան արիւնալի ընդ-  
հարումներէ վերջ յաղթանակով յառաջացաւ մինչև Իէվան-  
տուղ։ Երբ ուսական կառավարութեան կողմէ կամաւորա-  
կան բանակները լուծուեցան, Գոչեան հարկադրուած վերա-

դարձաւ Ամերիկա, և, 1917 ին երկրորդ անգամ ըլլալով զինուորագրուեցաւ Արեւել. Լէգէռնի Զրդ գունդին մէջ, ուր իր գերադասներուն կողմէ խիստ գնահատուելով՝ բարձրացաւ դեր-յիսնապետի (աէրժան) աստիճանին։ Վասվոռն և քաջ երիտասարդ մը՝ որ համակ աւիւն ու կեանք է։ Դաշնակցական։

ԽՍ.ՁԻՒ ԽՈՁԻԿԵԱՆ. — Ծնած է Օտուո գիւղի մէջ և Ազրայրն է՝ 1896 ի օսմ. Պահքայի գէպքին հերոսներէն Յաւկոր Խողիկեանի։ Ինքն ալ շատերու պէս Հայրենիքի աղաւագրութեան սիրովը բոցավառուած՝ 1918 ի սկիզբը բազմաթիւ ընկերներու հետ Ամերիկայէն կը մեկնի Կիպրոս՝ Արեւել. Լէգէռնին միանալու համար։ Հոն կը մտնէ Դ. վաշտի 7 թրդ գունդին մէջ և կը մասնակցի Արարայի հերոսամարտին։ Դաշնակցական։

† ԽԱ.ՁԻԿ ՇՈՒԾԱՆԵԱՆ. — Աչուշէն գիւղի լաւագոյն և կտրիծ զաւակներէն մին՝ հազիւ 25 տարեկան, որ 1918 ի սկիզբը Ամերիկայէն ճամբայ ելաւ բազմաթիւ ուխտաւոր ընկերներու հետ, և հազիւ թէ իր երազները իրականութեան մօտեցած, Տարսոնի մէջ դիտապաստ ինկաւ՝ իր առած անխորհմ մէկ քայլին հետեւանքով, ու այսպէս եղաւ վերջին զոհերէն մէկը՝ մեր տանջուած Հայրենիքին։ (Իր պատկերը տեսնել էջ 60)։

ԿԱՐԱՊԵՏ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ. — Հայրենիքի Ուխտաւորներուն հսկան է և հին կամաւորը՝ Նոր Ուխտին։ Ծնած է 1892 ին Արմաւթաղ գիւղի մէջ։ Հայրը շատ կանուխէն գէպի Ամերիկա պանդխտացած ըլլալով, խիստ չքաւորութեան մէջ կ'անցընէ իր մանկական և դպրոցական տարիները։ Հազիւ 17 տարու, Ամերիկա կը մեկնի իր հօրը քով, ուր մէկ կողմէ աշխատութեամբ պարապելով՝ միսս կողմէ կը մտնէ յեղափոխական շարքերու մէջ «օծուելով» տարաբախտ Ակնունիի կողմէ։ Երկու տարի վերջ կը փափագի հայրենիք

վերադառնալ հօրը հետ միասին , բայց վերջինիս բացարձակ մերժման վրայ՝ առանձին կը զառնայ գիւղ , ուր կ'ամուսնանայ և զաւկի մը հայր ըլլալէ վերջ , դարձեալ հարկադրւած , Շիֆկու բլուրին վերջին մնաք բարովը տալով կը բաժ-



նուի գիւղէն (1913) : Վրայ կը հասնին սև ու գումկան օրերը : Քարուքանդ եղեր էր իր տունն ու վաթանը , և ահա կարապետը կը տեսնէք Թիֆլիզի մէջ (1915) իրրե կամաւոր՝ Անդրանիկ փաշայի հրամանատարութեան տակ : Կը սուրան յաղթական արծիւները՝ որոնց մէջն է Կարապետ , և , Արձէշի , Ալճաւազի և Ախլաթի կոփւներուն մասնակցելէ վերջ՝

Պիթլիսի առաջին գրաւումին կը մասնակցի , ցոյց տալով իր առանձին քաջութիւնը և զինքը հրահրող վրէժը : Ռուսական ձախողուածէն վերջ՝ շատերու հետ կը ստիպուի լքել բանակը ու այս անդամ կրկին կ'ուղեւորի Ամերիկա (1916) , հրամանատար Անդրանիկէն առնելով ինքնազիր ազատական մը , իր քաջագործութեանց վկայականը՝ տասնըվեց զանազան կոփեներու մէջ : Եւ , տարին հազիւ բոլորած , Ամերիկայի Ազգ . Միութեան կոչին դարձեալ կը պատասխանէ և 1917ի աշնան կրկին կը զինուորագրուի Փրանս . զրօշի տակ և կը մեկնի Կիպրոս , ուր իր պարթև հասակին պատճառաւ խազախ տիտղոսը կը ստանայ իր քափիթէնէն : Կամաւորներու լէդէսնին մէջ կարօն չի ճանչցողներ շատ քիչ են : Ինքը կամքի և հայրենասիրութեան կենդանի օրինակ մը եղած է իր բոլոր ծանօթներուն մէջ : Դաշնակցական :

ԿԱՐԱՊԵՏ ԳՐԻԳՈՐ-  
ԵԱՆ . — Ծնած է 1880 ին  
Աշուշէն դիւզին մէջ , ուր  
քանի մը տարի ուսանելէ  
վերջ կը հետեւի երկրա-  
գործութեան : 23 տարեկա-  
նին կ'ամուսնանայ իր գիւ-  
ղէն աղջկան մը հետ և կը  
մնայ հոն մինչև 1911 : Այս  
թուականին կուգայ Պոլիս՝  
աշխատելու , և , հազիւ ե-



րեք տարի անցած՝ կը շըմլայազերծուի համաշխարհային պատերազմը։ Կարապետ բռնի կը զինուորագրուի նախ թուրք բանակին, և իրու նիզամիյէ՝ Կէլիպօլուի և Տարտանէլի կուխներուն մասնակցելով՝ Էտիրնէի և Թրակիոյ շրջանը կ'ընէ և Պանտրմայի ճամբով կը դրկուի Իզմիր-Աֆիօն Գաւրահիսարի ճամբով Գոնիա-Պօղանթի-Հալէպ և Դամասկոս, կը կարէ Սինայի անապատը և կը համնի Կազզա, ուր 1917ի դարնան գերի իյնալով Անգլիացիներուն ձեռքը՝ կը տարուի Եղիպտոս։ Հոն Ազգ։ Միութեան միջամտութեամբ դարձեալ կը զինուորագրուի ու կը մեկնի Կիպրոս՝ ծառայելու համար Սրեւելեան Լէգէոնին մէջ։ Ընկեր Կարապետ մեր կամաւոր ընկերներուն մէջ ամենէն վրէժինդիրը ըլլալ կը թուէր, վասնզի Պողանթիէն մինչև Կազզա աչքովը տեսեր էր Հայութեան համատարած գերեզմանը, բրդաշած գանկերը և ջարդուկուր ուկերուտիքը՝ իր նահատակ եղրայրներուն և փոյրերուն։ Ս. Դ. Հնակեան։

ՀԱՅՔԱՐՁՈՒՄ էմինենցիւն։ — Բնիկ Օտուռ գիւղցի, ծըս նած է 1890ին։ Տղայ հասակէն որբանալով՝ իր մօրուին խընամքին տակ քիչ մը ժամանակ միայն կրնայ դպրոց յաճախել, և հազիւ 20 տարու՝ կը պանդիստէ Պոլիս։ Հոս երեք տարի միալէ վերջ կը ճամբորդէ դէպի Պուէնոս Այրէս՝ ուր կը ծանօթանայ նաև սպաներէն և յունարէն լեզուներուն։ Իր ընկերոջ Տէր Դաւիթեանի հետ թէև առաջին օրերէն խօկ իբր կամաւոր կ'ուզեն զինուորագրուիլ, ստկայն հազիւ զինադադարի սկիզբները կը յաջողին համնիլ իրենց նպատակին, մեկնելով Կիլիկիա և մտնելով Գրանս։ հեծելազօրաց գունդին մէջ։ Համբարձում սիրուած և յարդուած դէմք մըն է իր ընկերական շրջանակներուն մէջ։ Դաշնակցական։

ՄՈՎԱԽՍ ԹՕՒԵԱՆ։ — Բնիկ Օտուռ գիւղցի, ծնած է 1883ին՝ երկուորեակ։ Փոքր հասակէն մօրմէ որբացած և պանդուիս հօրը կողմէ ալ մոռացութեան մէջ լքուած՝ քանի մը ամիս միայն կրնայ դպրոց յաճախել։ Մինչև 22 տարեկանին միալով հայրենի հողին վրայ, 1905ին կը հասնի

Առանա, ուր երկու տարի վերջ կ'իմանայ Եղիպտոս բնակող  
իր երկուորեակ եղքօր մահը, որմէ համեստ գումար մը ևս կը  
ժառանգէ, որով կը ձեռ-

նարկէ փոքր գործի մը և կը  
շարունակէ մինչև 1908:

Այս թուականին կուգայ Պու-  
լիս, ուր կը վերագանէ իր  
հայրը՝ որ արտասահմանէն

նոր վերադարձած էր: Տարի  
մը վերջ կը մեկնի Սմերիկա  
և աշխատութեամբ քիչ մը

զրամ խնայելով կը նշանուի  
պիւղացի աղջկան մը հետ:

Վերջին իր եարին միանա-  
լու համար հաղիւ Պոլիս հա-  
սած կը պայթի ընդհ. պա-  
տերազմը և նեղուցները կը

ժակուին: Անձկութիւնը կը  
պատէ Մովսէսի սրախն մէջ: Ահազանզը հնչած էր. կ'ուզէ

լուծել Ցեղին վրէժր, և ահա, երկար դիմումներէ և սպա-  
սումներէ վերջ, 1917 ի ամրան կը յաջողի համնիլ կամաւոր-  
ներու բանակատեղին, ուր կը մարզուի և կը դառնայ իբր

վարժ ուրբաձիգ և առ այս՝ յաւ զինուրի մը կալօնը կը կրէ իր  
թեւին վրայ: Իր լրջութեամբ և աշխատանիրութեամբ սիր-  
ուած ուխտաւորն է վրէժի ճամբռուն:

ՄԱՆՈՒԿ ԳԱԶԱՆՃԵԱՆ. — Ծնած է Աշուշէն գիւղի  
մէջ 1888 ին: Շատ փոքր հասակէն հօրմէ որը մնացած՝ թրշ-  
ուառ մանկութիւն մը կ'անցընէ: Քսան տարեկանին կը ճամ-  
բռուի Պոլիս, ուր քիչ մը մնալէ վերջ կ'երթայ Գահիրէ և  
վերջնականապէս կը հաստատուի հման և կը յաջողի բաւական  
լաւ գիրք մը ապահովել իրեն՝ ապրելով և ապրեցնելով իր  
թշուառ մայրն ալ: Խառնուածքով ըմբռստ մատաղ հա-



սակէն նետուած էր արդէն յեղափոխութեան մէջ : Հայրենիքն կրած վերջին մեծ աղէտը դինքը կ'ալեկոծէ և վերջապէս Եգիպտոսի Ազգ . Միութեան կոչին վրայ՝ իր կուտակուած փոխ-վրէժը լուծելու ժամը հասած կը նկատէ և 1916 ի վերջ իբրև կամաւոր կ'ուղեւորի Կիպրոս՝ Արեւել . Լէզէռնին մէջ ժառայելու համար : Ինքը իր հեղ և զուարթ բնաւորութեամբ միշտ վնասուած մարդն է ընկերական շրջանակներու մէջ : Դաշնակցական :



պատճենին վրայ է , և , 1917 ին , Ամերիկային ճամբայ կ'իյ-

† ՄիքաՅէլ Եղիկեան . — Կիւրէսինի մէջ ծնած է 1886 ին : Զաւակն է հարստութեան տէր ընտանիքի մը՝ որ կը չքանար 95 ի համիտեան ջարդելուն : Գիւղին Հայկաղեան վարժարանին մէջ նախնական կրթութիւն մը առնելէ վերջ՝ կը սկսի օգնել իր հօր աշխատութեանց իբր երկրագործ : 1911 ին կը մեկնի Ամերիկա և մէկ կողմէ կ'օգնէ իր կարօտ ընտանիքին , միւս կողմէ կը նուիրուի յեղափոխական և հասարակական դրծերու , զործօն մասնակցութիւն մը բերելով իր գիւղին «Ռւսումնասիրաց» ին : Կուգան Հայուն դժիսեմ օրեքը . Միքայէլ գարձեալ

նայ Բորթ-Սայիսի կամաւորական գունդին միանալու համար։ Քէմբը հասնելուն՝ կը դրուի կարմիր Խաչի մէջ իր քժիշկի օգնական և կը ստանայ շատ զինուորի կալօնը իր թեւին վրայ։ Եռանդուն և անձնուէր բնկեր մը։ Հիւանդացածու մեռուծ զին։ ծառայութեան մէջ 1919 ին։ Դաշնակցական։

**ՄՈՎՍԻՍ ՊԵՏԻԿԵԱՆ.** — Ծնած Աշուշէն գիւղը և զաւակն է հանրածանօթ գերդաստանին։ Թէև մանկութենէն հայրը կորմնցուցած, սակայն եղրօրը և ազգականներու գուրգուրանքին տակ մեծցած է, ստանալով նաև գիւղական համեստ կրթութիւն մը։ Պատանի հասակին մէջ պանդիստած է դէպի Ամերիկա, ուր հինգ տարի մնալէ վերջ իրը կամաւոր մեխնած է կիպրոս՝ մտնելով Հայկ. Լէգէնի Գ. վաշտին 7րդ։ գունդին մէջ։ Անձնուէր և ուխտուած դինուորն է Վրէժի ճամբուն։ Դաշնակցական։ (Իր լուսանկարը տեսնել էջ 60)։

**ՄԻՒՍԻ ԹԱԹԱՐԵԱՆ.** — Ծնած է Խուռնավիլի մէջ։ Հայրենիքի ուխտաւորներուն ամենէն տարէցը, որ հակառակ իր տարիքին, ծառայած է երիտասարդի մը աշխուժութեամբ և կորովով։ Ամերիկահայ Ազգ։ Միութեան կոչէն ի պատասխան՝ ճամբայ կ'ելլէ դէպի կիպրոս, սակայն բայց ովկէանին մէջ կը դիմաւորուի գերման ընդծովեաներէ և խռածապի մատնուելով բոլոր ճամբորդները ծովը կը նետւին, բայց բարեբախտաբար մեծամասնութիւնը կ'աղատուի։ Վերջապէս կը հասնի կիպրոս և կը մտնէ Բ. վաշտի 4րդ։ գունդին մէջ, ուր ցվերջ կը ծառայէ։ Ինքը մոլի ազգասէր մըն է և այդ պատճառով ստացած է «ազգային» յորջորջում։ Քեռայրն է Զիմառացի հանրածանօթ Բիծային։ Դաշնակցական։

**ՅԱՐՈՒԹԻՒՆ. ՊՈՒՃԻԿԵԱՆ.** — Միրվանայ գիւղի ընտրելագոյն երիտասարդն է՝ հազիւ 25 տարեկան և դիտակ իր ազգային պարտականութեան, և որ ձգելով Ամերիկայի խաղաղ միջնորդարք՝ ընտրած է Հայրենիքի փրկութեան փշոտ ճամբան։ Եւ ոհա՛ 1918 ի յունուարին իր զինակից լնկելներուն հետ կը մեկնի կիպրոս՝ դէպի Արևել։ Լէգէն։ Հոն

ցվերջ անձնութիրօրէն կը կատարէ իր պարտականութիւնը՝  
ստանալով եօն soldatի գնահատութիւնը։ Հեղահամբոյր և  
անձնուէքը հոգի մը։ Դաշնակցական։ (Լուսանկարը տեսնեք  
Էջ 60)։

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍԵԱՆ. — Աշուշէն դիւղի մէջ ծը-  
նած, ամումնացած և ընտանիքի տէր ուխտուած գինուրն է  
պաշտելի վաթանին։ Ինքը 1912 ին մեկնած է Ամերիկա՝ իր  
և իրեններուն ապագան պատրաստելու համար։ Որքան ըն-  
տանիքի բարի հայր մը, նոյնքան թունդ ազգամէր ողիսվ  
տողբրուած բլալով՝ անմասն չի մնար կամաւորական շարժու-  
մէն, և 1918 ի սկզբին խռումը մը ընկերներու հետ կը մեկնի  
Կիպրոս՝ ծառայելու համար։ Արեւել, Լէգէնին մէջ, որուն Գ.  
վաշտին 7 րդ, գունդին կը պատկանէր։ Դաշնակցական։ (Իր  
լուսանկարը տեսնել էջ 60)։


ՅԱԿՈԲ ՄՆՃՐԵԱՆ. — Մէկը Աշուշէն դիւղի քաջորդի-  
ներէն և անծանօթ մնացած այն խակական հերոսներէն՝ որոնք  
«քարերէն ծնան» և Հայրենիքին փրկութիւնը դարբնեցին և  
Յակոբիկ թէե գեղջուկ ծնած և բախտին բերումով անուս մնա-  
ցած՝ ոսկայն ի ընէ ազատութեան շունչով տարուած բլալով, և  
անդրաս լանաւեանի ավերէն կը խոյանայ արծիւններու ասպա-  
րէզը՝ կիպրոս կղզին և կը մանէ Արեւելեան Լէգէնի Բ.  
արագահարուած զունդին մէջ և հոն ցվերջ կը ծառայէ իրեւ-  
անձնուէր գինուրն և իրը այդ՝ անվճառ ախոյեան մը կը հան-  
գիսանայ հասարակաց դատին։ Դաշնակցական։

ՅԱԿՈԲ ՅՈՎՀԱՆՆԵՍ ԱՇՈՒՇԵԱՆ. — Ծնած է Աշուշէն դիւղ և  
զաւակն է հանրածանօթ «միւտիրուին»։ Շատ կանուխէն պան-  
գրիսացած բլալով Պոլիս՝ գործօն դեր ունեցած է նոյն ա-  
տենի իր պատկանած Հնչակիան կւամակցութեան։ 95 ի Հայ-  
կական ջարդերու թուականին կատարուած Պապը Սլիփ ցոյ-  
ցերուն մասնակցած բլալուն համար աքսորուած է իր դիւղը,  
ուր ամուսնանալ գ հայր եղած՝ մէկ քանի զաւակներու։ Օսմ-  
անմանազբութենէն վերջ կը լին Պոլիս դարձած է և անտե-

մեկնած Ամերիկա, ուրիշ 1918ի  
ակիզբները խուրծը մը բնիկերնե-  
րու հետ կը մեկնի Կիպրոս՝ Ա-  
րևելք. Լէզէռնին Գ. վաշտի  
սհսիօն հօրանի մէջ։ Վրէժ-  
խընդութեան և քաջութեան  
աննման տիպար մը։ Հ. Ա.  
Ռամկավարական։



ՆՈՐԱՅԻ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ. — Ծնած է 1885 Ապրիլին Ար-  
մելքաղի մէջ։ Ութր տարեկա-  
նին կը սկսի յաճախել գիւղին  
Ս. Փրկչեան վարժարանը, ու-  
կայն 95—96ի Հայկ, ջարդերուն  
շատերու հետ կը ստիպուի լքել  
զայն, և կը ստանձնէ գործ մը՝ իր բազմանդամ բնտանիքն  
ապրուստը ապահովելու հա-  
մար։ Դպրոցէն զուրս աշ-  
խատած է ինքնոգնութեամբ  
առաջ տանիվ իր ուսումը և  
Քանի ուսումնական կամ ա-  
մուսնական իր գիւղին բարե-  
կեցիկ բնաանի քի ոք պատ-  
կանող աղջկան մը հետ։ Օսմ.  
Սահմանադրութեամբ ոչ-իս-  
լամիներուն զինուրազրու-  
թեան հրատարակման թը-  
ւականէն սկսեալ, առաջին  
անդամ զինուրոր կ'արձանա-  
գրուի թուրք բանակին մէջ  
1910ի աշնան։ Այդ թուր-  
կանէն սկսեալ մինչև Պալ-



քանեան պատերազմը իր ծառայութեանը միջոցին Արարկիր, Խողաթ և Օվաճրդ (Տէրախմ) կարգ մը քիւրա աւազսկա-խումբերու դէմ մղուած կոհւներուն մասնակցելէ վերջ՝ յա-ջորդարար կ'անցնի Երզնկա, Զմշկածագ, Բարերդ և հուսկ ուրեմն Պոլսոյ մէջ ծառայութիւնը շարունակելով, 1912ի վերջերը կը լքէ զինուորաւթիւնը և կ'անցնի Ամերիկա, ուր հինգ տարի գործարանական կեանքի մէջ կը մնայ՝ մինչեւ 1917 Հոկտեմբերի վերջերը՝ ուր իր կամաւոր կը մեկնի Կիպրոս։ Հոս, Արեւել, Լէգէոնին մէջ քիչ ատենէն տասնա-պետութեան բարձրանալով՝ կը մասնակցի նոյն բանակին հեռուսական կոհւներուն։ Դաշնամիլյական։

ՈՌԻՒԲէՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ. — Կիւրէսէն գիւղի երիտա-սարդ ոյժերին մըն՝ որ Օսմ. ասհմանազրութիւնին յետո մեկ-

նած Ամերիկայի լին քաղաքը՝ ուր ապրած է մինչև վերջ։ Յեղափոխականի և ազգաէրի մաքուր ալ պար մը, որ հակա-ռակ օտարութեան մէջ անցու-ցած երկար տարիներուն, իր սրտին մէջ կենդանի պահած է հայրենիքի սէրը, միշտ հրահ-րելով և խանդավառելով նաև իր ընկերները։ Այսպէս, 1917ին Ամերիկահայ Աղդ. Միութեան կոչին վրայ, խելոյն, իր խումբը մը ընկերներով, կը փութաց

իր կամաւոր ծառայելու համար Կիպրոսի Արեւել, Լէգէոնի Բ. Վաշտին Յոդ. գունդին մէջ։ Ս. Դ. Հնչակեան։

† ԱԵԴԻՐԱԿ ԵԶԻԿԵԱՆ. — Ծնած է 1891ի գարնան Ար-մութաղ գիւղը և նախնական ուսումք ստացած տեղւոյն Ս. Փրկչեան վարժարանին մէջ։ Իր ընտանիքին ապրուստին սի-րոյն ակամայ գարոցէն զրկուելով՝ պատանի հասակէն փարած է մաձին և մածկալին, միաժամանակ, բատ գաւառական ա-ւանդական սովորութեան, փոքր հասակէն մտած ամուսնա-կան կեանքը։ Իր 19 տարին հազիւ թեւակոխած, կը խորհի-



պանդխտել Պոլիս՝ ասկազայ մը պատրաստելու հեռանկարով։ Եւ ահա Սեղբակ ակամայ կը բաժնուի հայրենի դաշտերէն և կը հասնի Պոլիս, որ սակայն յագուրդ չխտար իր ակնկալութիւններուն։ Տարի մը վերջ կրկին կ'առնէ պանդխտութեան ցուար և կը նետուի Ամերիկա՝ ուր իր հայրենակիցները զինքը կանչեր էին։ Հոն իր աշխատութեան չնորհիւ բաւական կուկիկ օրապահիկ մը ապահովելէ վերջ, չի մոռնար նաև իւրավանքը մատուցանել հասարակական գործերու։ Ուր լսարան, հաւաքոյթ, գասախօսութիւն՝ միշտ հո՞ն էր Սեղբակ, որ ըլլալով միեւնոյն ատեն անյագ ընթերցող մը՝ դարձած էր ինքնոգնութեան օրինակելի տիպար մը։ Համաշխարհայիշն պատերազմը կը բռնկի, գուժկանը չուշանար հազորդելու անսահիկ սրածութիւնն ու աւերը իր կախարդական հայրենիքին։ Թըշնամի Մռնկոլին զուլումի պատմութիւնները ալեկոծեր էին զինքը՝ որ մարմինով թէե յոյժ տ'ար, սակայն կամքով առնենք զօրաւորը կը թուէր։ Եւ ահա, հակառակ ընկերներութախանձանքին, անձամբ անձին վրէժի շիփորք կը հնչեցնէ՝ միանալով 1917 Յուլիս 1 ին մեկնող կամաւորներու խումբին։ Դէպի Կիալրոս իր Արեւել։ Լէզէնի զինուոր։ Հոն տարիէն տւելի ծառայեր էր արդէն, երբ օր մը, Պաղեստինի ճակատին վրայ, կրակի առաջին գծէն քանի մը քայլ դէպի հտ, Ֆէլլահներու կիսաւեր զիւղի մը խշախներուն վրայ ըստ սովորականին քն անալու եկեր էինք, զինակից ընկեր մը ինծի կ'երկարէ «Յուսարևուի 8 Սեպտ. 1918ի համարը՝ որ կը գուժէր մահը տարաբախտ Սեղբակի, որ զոհը եղեր էր Ամերիկայի մէջ չարաչար աշխատութենէ վաստկուած անողոք հիւանդութեան մը։ Խեղդ տղայ, որ զիտակցարա՞ր թէ ոչ, իր ապագայի մասին ապէեցուցիչ պայծառատեսութեամբ մը Բորթ-Սայիտի ֆրանսական հիւանդանոցէն ինծի դրկեր էր իր ինքնակենսապրութիւնը։ Այսպէս փակեց Սեղբակ իր աչքերը՝ գեր լիսվին իր մուրազին չի հասած։ Հանդիսա մեր յեղափոխական ընկերոջ պաշտելի ածիւններուն։ Գաշնակցական։ (Իր լուսանկարը տեսնել էջ 57):

ՍԵՐՈՎԻՔԻ ՊԱԼԵԱՆՆ. — ԵՇԱՋ է ԽՈՎԵՆԱՎԻԼ զիւղի մէջ  
և հաղիւ 25 տարեկան, իր կհանքին կարեւոր մէկ մասը



անցուցած Նեղոսի ախերուն վրայ : Բնականէն ուշիմ ու խե-

լացի և տոգորուած՝ ազգային-յեղափոխական անհնարին եռանդով, կամաւորական շարժման սկզբնական օրերուն իսկ իր անձին օրինակովը ազգային պարտականութեան ոգին հրաբուրից՝ նետուելու համար դէպի վրէժին Կարմիր Ճանապարհը, և մէկը եղաւ այն պանծալի քաջերէն՝ որոնք Արարայի յէ շատակը անմահացուցին, հիաշումը և համակրանքը պրաւելով ամբողջ գաշնակից Եւրոպային։ Դաշնակցական։

Վ.Ա.Վ.Ա.Ր.Շ.Ա.Կ ՇԱՏԵԱՆ. — Բնիկ Բարդամ գիւղացի, որ Օսմ. «Սահմանադրութենէն», յեսոյ Պոլիս գալով կը սկսի համեստ գործի մը՝ իր ընտանիքին տարրուտին ի իննդիր, միաժամանակ մասնակցելով յեղափոխական գործելու։ Իր ազգին վիճակուած զարհուրդի փոթորիկներէն վերջ կը փութայ գործադրել իր սրբազն Ուխար՝ զինուորազրուելով Կիպրոսի Արեւել. Լէգէնին մէջ՝ իբրև կամաւոր։ Վաղարշակ 1918ի Յունաւարէն սկսեսլ կը մնայ իր պարտականութեան պահուը՝ ցվերջ ծառայելով Գ. վաշտի 7րդ. գունդին մէջ իբրև կամաւոր։ Դաշնակցական։ (Իր լուսանկարը տեսնել էջ 60)։

Վ.Ա.Ր.Դ.Ա.Ն. ԽԱՐԵԱՆ. — Ծնած է Կիւրէսին գիւղի մէջ։ Խարք, որքա՞ն արտի և արօտի մշակ՝ նոյնքան և աւելի անձնուելու զինուոր մը եղած է հայրենիքի գաղափարին ու միշտ անոր հետանկարովը մնած։ Ծեշտուած դէմքն է ան՝ Վրէժի ճամբուն վրայէն անցնող կարաւանին, բաղկացած բուռ մը քաջերէ, որոնք իրենց գարաւոր թշնամին դէմ մեր անմոսանալի փոխ-վրէժը պատցուցին։ Կամաւորական շարժումին գրեթէ առաջին օրերէն իսկ (1917) Վարդան անջաւ Վրէժի ճանապարհով և ցվերջ մնաց պատնէշին վրայ։ Կիպրոսի մէջ, ուր գացած էր, եղած է ամենաջերմ զաղափարի մարզը և անձնուել զինուոր մը։ Ա. Դ. Հնչակեան։

ՏՕՆ.Ա.ՊԵՏ ՇՈՒԽԵԱՆԵԱՆ. — Ծնած է 1897ին՝ Աշուշէն գիւղի մէջ։ Նախնական կրթութիւնը ստանալով աեղւյն Սըմբատական վարժարանին մէջ՝ 17 տարեկանին մեկնած է Ամերիկա, ուրիէ 1917ին մտած՝ Արեւելեան լէգէնինի հայկական բաժնին 7 րդ. գունդին մէջ։ Հոն, չնորիւ իր ցոյց տուած արտակարգ ուշի մութեան, բարձրացած է աստնապիտի աստիճանին։ Ինքնազարգացումով յառաջացած լուրջ երիտասարդ մը՝ որմէ տապագային ևս սկսի կրնայ օգտուիլ մեր հայրենիքը։ Զեղոք։

# ԱՐԱՐԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

♦♦♦

Անո՞նք, ոյն կտրիմ Հայորդիները, որոնք կամաւորապէս պաշտելի Հայրենիքին անձնուրաց ուխտաւորները դարձն և աշխարհի չորս ծագերէն վութացին հոն, Միջերկրականի անշուք ափերուն՝ Մոնարկայի (Կիսլոս) բարձունքին վրայ՝ դաշնակից Թրանոայի և սագրյնին տակ, դարբնելու համար վաղուան ճակատագիրը իրենց հալածական Ցեղին, որուն խլեակները Թուրքին համազանէն մազաւործ ի սպառ ջնջուելու վասանդին տակ կը գալարուէին, մերի ու սովոր, Աւրարիոյ հեղձուցիչ անապաներուն մէջ, իրենց աչքերը Ցոյսի Ճամբան քարացած :

Այս կամաւոր Ուխտաւորներուն յաւխտենապէս դնաւ հատելի գործը մեր ապագայ սերունդին հայրենասիրական օրինակելի դասը և մեր նորագյն պատմութեան սոկետառ էւ ջերը շարդարող նիւթին է՝ Ցեղին ազատագրական անհաւասար պայքարին ընդունէն :

Անո՞նք, այդ բուռ մը քաջերը, կեանքի բոլոր երանութիւնները արհամարհնեցին և վտանգաւոր ճամբուն հետեւեցան՝ Հայրենիքին սիրոյն անոր դառնութիւնները ճաշակելու համար, որովհետեւ անոնք, գիտակից իրենց կոչումին, չի հանդուրժեցին անտարեր մնալ հանդէպ Հայրենիքի ցաւերուն՝ երբ անդին դիւանենդ թշնամիին և անոր դաւաճան Ջոլիրին ձեռքիրով իրենց մայրերն ու քոյրերը կը Ակուէին կամ կը խողխողուէին։ Այս շարան-շարան անցնող հայ քայլամարտիկ կամաւորներուն իւրաքանչիւրը հասաւ սազմա-

ճակատ՝ միշտ կուրծքը բաց, վրէժը սրաբն մէջ, պատռող  
ծնելէ վերջ՝ պատռով մեռած ըլլալու համար:

Ի՞նչ կ'արժէր մարզը՝ առանց հայրենիքի, և ի՞նչ կ'ար-  
ժէր կեանքը՝ առանց այդ երկաթէ կամքին:

Անոնք՝ հայ բուրաստանէն փրցուած ընտրելագոյն ծա-  
ղիկներն էին, որոնք ծիծաղով բնդունեցն մահը վրէժի ճամ-  
բուն վրայ, և արիւնի միջով քալեցին՝ իրենց Հայրենիքը  
փրկելու խորին Հաւատքով:

Օրեր, շաբաթներ ու տարիներ ֆրանսական դիմուորի  
աւանդը՝ sac complet պայտասակը կոնակնին առած՝ Կիպրոսի  
անտառապատ բլրակները և կանաչազարդ տափաստանները  
չափչփեցին, և, զինուորական անտառների տիսիփիլնին բոլոր  
ծանր պայմաններուն տոկացին, որովհետև այդ ոչ-նախան-  
ձելի և դժուարին կեանքը կամովին ընտրեր էին՝ գերազոյն  
նպաստակի մը համար:

Տոկացին և այս ամենուն կուրծք տուին անոնք՝ որ-  
պէսզի Մայր-Հայրենիքն դուռ մը բացուէր, հոն, անդամ  
մը միայն, ինքինքնին 5ոյց տային՝ Ցեղին դէմ ունացող  
գաղաններուն դէմ:

Եւ չուշացաւ այդ օրը:

Մեր անձնուէր կամաւորները, որոնք Ա. և Բ. վաշտե-  
րուն կը պատկանէին, 1917 Մարտին Կիպրոտէն բաժնուեցան  
և անցան Բորթ-Մայիս, ուրիշ փոխադրուեցան նեղուցին ա-  
սիական եղերքը, և հոն երմամսեայ ընակութեան մը միջոցին՝  
այդ ամայի անապատին տուին շնու ու ծաղկեալ քաղաքի մը  
երեւոյթը:

Ի՞նչ դժուարին մարզանքներ և ուղմափորձեր հարկադ-  
րուեցաւ անցեց՝ Սուէդի ջրանցքի եղերքին, այդ տաքուկ ա-  
ւազներաւն վրայ, ուր արիւն-բրաբնքի մէջ լողալով չարքա-  
շութեան քուրային մէջ անդամ մը ևս թրծուեցան:

\*  
\*\*

Սինայի անապատը անցեր էինք և դարձեալ ճերմակ  
քաղաք մը կաղմեցինք Պաղեստինի տափարակ ու չոր դաշ-

տին վրայ, Կազզայի շրջանը, Ալէժաէլ զիւղին մօս:

Հայ զինուորը նո՞յն թափով, նո՞յն եռանդով հոս ալ զանազան մարդանքներ կատարելէ վերջ՝ բնդհանուր հրամա-նատար Զօրակար Սլէմալիի քննութենէն անցաւ՝ անսպասելի յաջողութիւն ձեռք բերելով:

1917 Օգոստոսին էր, երբ վերին սպայակոյտէն հրահանգ եկաւ դէպի ուազմաճակատ մեկնելու, և, միեւնոյն կարաւանով և կազմածներով շարժեցանք ճակատի վերջին կայանը՝ ուրեմտէ մէկ ժամ յետոյ կրտսէլի տառջին դիմք պիտի մանէինք: Վերջին անգամ մը լլալով՝ Զօր, Ալէմալի դարձեալ զմեղ աչքէ անցուց՝ համեստ համար թէ այս արտակարդ բանակը ի վիճակի է ճակատի մը մասը պաշտպանելու:

Եւ այսպէս Սրարան, որուն կողերուն վրայ հազարաւոր Ազգինի զաւակներ՝ երկու ապարդիւն յարձակումներէ վերջ ինկեր էին, անվերապահօրէն յանձնուեցաւ մեր երկու հազար հայ կտրիծներուն, որոնք, մէյմէկ մւնչչող ասիւծներ, մտան իրենց ցոյց տրուած դիրքերուն մէջ:

Մեզմէ երկու քարշնկեց հեռուն կը տեսմէինք թուրքերը՝ իրենց դերման և աւստրիացի դեկալարներով: Անոնք առաջին բոպէին խալ զգացած էին իրենց սպասող վախճանին ահաւորութիւնը, որովհետեւ իրենց ճակատած բանակը կազմուած էր խալ և խալ այն ազգին զաւակներէն՝ որոնք եկեր էին իրենց փոխ-վրէժի հարկը տալու համար: Անոնք կը ցած էին գնահատել մեր ոչ-արհամարելի զինուորական արժէքը և իրեւ վրէժի բանակ (ինթիքամ օրոտուսու) իրենց քունը խոռված էինք՝ ծանրածանը մղձաւանչներով: Գիտցած էին վերջապէս որ այդ օրը իրենց ցեղին Ոժիրը պիտի քաւէին:

Եւ արդարեւ մարդակերպ գաղանները չորս երկար տարիներու ընթացքին իրենց սարքած անդուր նախճիրներուն փոխարէն՝ պէտք էլն պատուհասութիւն միանգամ: Եւ ո՞վ էր որ արբազան պարտքը ունէր այդ գործը ի գլուխ հանելու՝ եթէ ոչ հայ կտրիծը:

Զօրս երկար տարիներու ընթացքին շարունակական

կերպով արեւելքէն արեւմուտք սաւասնող Մահիկին և Արծիւին գերեզմանը պիտի ըլլար այդ վայրը, Նապլուսի մերկ սարերու լանջին, պատմական Արարայի ըլլակը:

1918 Մեպտ. 19ի Հինգշաբթի առաւօտուն ժամ 4.—  
Սնաչառ և ահեղ Դատաստանի արշալոյն էր որ կը ծագէր  
մեղի համար: Այդ յաւէտ անմոռանալի օրը ապրեցանք լինել  
և լինելու տենդագին երկվայրկեանները: Այդ օրը Դաշնաւ  
կիցներու առասպելական ուժերու նժարն անգամ պիտի մնար  
օդին մէջ, և ուրանի Հայուն ափ մը կտրիմները պիտի գաւ  
յին ծանրացնել զայն՝ այդ արիւնահեղ ճակատամարտնել ուն:  
մէջ:


\* \* \*

Յարձակման շեփորը հնչած էր արդէն: Եւ հակառակ  
անոր որ բնդհանուր հրամանատարութիւնը 50,000 ոււմբ ար-  
ձակուելէ վերջ միայն հրահանդ առւած էր յառաջխաղացումի,  
սակայն հազիւ 12,000 համրուած էր, երբ հայ զինուորը  
այլևս անհամբեր դարձած, դուրս խոյացաւ իր թագստոցէն  
և արհամարհելով տեղացող զժոխացին կրակը, անհաւատա-  
լիօրէն կարճ միջոցի մը մէջ զգեսնեց թշնամին՝ զանիկա ենա-  
թարկելով ծանր կորուսաններու և անարդ պարտութեան մը:

Երեք ժամ վերջ Արարան գրաւուած էր արդէն՝ չնոր-  
նիւ վրէժինդիր բանակին:

Եւ հայ զինուորը անգամ մըն ալ ցոյց տուաւ աշխար-  
հին իր զնահատելի քաջութիւնը յանուն Հայունիքի մը՝ որով  
վարձատրուելու արժանի եղաւ ինքը:

Յարգա՛նք Արարայի գերեզմանին:



# ԱՐԱՐԱՅԻ ՔՍԱՆԸՄԵԿ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ

ՈՐՈՆՔ ԻՆԿԱՆ 1918 ՄԵԴԱ. 19 ԿՈՒՒԻՆ ՄԷԶ



Անժառամեան Սիմօն՝ Խարբերդցի  
Ասլանեան Արշակ՝ Սեբաստացի  
Ամերիկեան Արշակ՝ Քղեցի  
Բզարեան Տիգրան՝ Քէսապցի  
Գալունձեան Միսաք՝ Ատանացի  
Գարբիէլեան Մարտիրոս՝ Արարկիրցի  
Գույումձեան Յովհաննէս՝ Պանտրմացի  
Գըսպանեան Սահակ՝ Տէլրիկցի  
Գասապեան Սարգիս՝ Արարկիրցի  
Զիլճեան Գուրգէն՝ Պոլսեցի  
Զանօւեան Մելքիսեդէկ՝ Զնքուչցի  
Թալլուզեան Միսաք՝ Առէսիացի  
Ղուկասեան Ղուկաս՝ Զմէկածապցի  
Ճնկըրեան Մարտիրոս՝ Ճիւտէյնիկցի  
Մարգլեան Ծերոն՝ Քէսապցի  
Պատպաեան Մարտիրոս՝ Զնդուչցի  
Պետիկեան Յակոբ՝ Այսթապցի  
Պուլուտեան Պօղոս՝ Ծովեցի  
Տէր-Յակոբեան Մանուկ՝ Ալպիստանցի  
Տիշիքեան Սարգիս՝ Առէտիացի  
Քէհեաեան Յակոբ՝ Կեսարացի :

Ասոնցմէ զատ ունեցանք 68 հոգի վիրաւորներ՝ որպնցմէ  
Զնդուչցի Թրիքճեան Պօղոս և Ամերիկահայ Տէրտէրեան Նի-  
կողոս՝ վերջէն մեռան իրենց ստացած վէրքերէն :



# ԴԵՊԻ ԿԻԼԻԿԻԱ

— • —

1918 Նոյեմբ. 21 հինգշաբթի օրուան ժամը 4.30ին Հայկական Բանակի առաջին վաշտը նաւ կը նստի Պէյրութի քարափէն։ Վերջին անգամը ըլլալով նաւը կը սուլէ և կամաց կամաց ցամաքէն կը բացուի։ Անդին, բարձրերը, Լիբանանի գեղազուարծ բլրակներն ու գիւղերը կը սկսին հեռանալ մեր աչքերէն, մուլթը կը պատէ տիեզերքին և մինք մեր գինուորական վերարկուներուն տակ մրափելու համար գլուխնիս մեր պայուսակներուն վրայ կը դնենք։ Ծովը հանգարտ է և օդը պայծառ։ Նաւը կ'այիծփի բաց ծովուն վրայ և շատերս հանգիստ կը լուսցնենք գիշերը։

Սրեգակը ծագելու պահուն մեր աջ կողմէն մշուշապատ գագաթով մը կը բարձրանայ Մուսա լեռը, մեր Սուէտիացի կտրիծ լնկերներուն հերոսացման ապաստանարանը։

Հոն ցոյց կուտան մեզի իրենց բռնած դիրքերն ու թուրքերուն բլուրները։ Կը բացատրեն մամրամանն թէ ո՛ւր կից և ինչպէս նաւ նստան Յօրթ-Սայխտ երթալւ համար։ Հոռ ամէն ոք պահ մը կը հպարտանայ՝ դիտելով մեր ցեղին դիմադրութեան և առաջին յաջողութեան վայրը։ Քիչ յետոյ արդէն սկսած էին երեւիլ Կիլիկիոյ Հայոց Ծոցին շուրջ ցցուած մշտադալար բլուրները և ձիւնածածկ գագաթներով Տաւրոսեան լեռնաշղթաները։ Բոլոր կամաւորները նաւին մէջ յուտքներայս կը դիտեն շուրջերնին, շատերուն բերնէն տեսակ մը գոհունակութիւն կ'արտայայտուէր։ «Փառք Յաղթանակին»։ Հայկական բանակով հայ հոգ մանելու բախտաւորութիւնը պիտի ունենայինք։

Ժամը 12ի միջոցներուն նաւը կը խարսխէ Խոկենտէրունի առջև։ մեր վաշտը ամբողջութեամբ ցամաք կ'ելլէ քա-

դաքամթէջէն քալելով դէսի զօրանոց, խոր տպաւորութիւնը գործելով տեղական Թուրքերուն վրայ:

Խոկէնտէրունը իր անունին չափ համբաւաւոր չենք զբաներ, այլ աւերակ մը, — երկաթուղիի գիծերը քակուած, նաւահանգիստը պարապ, վաճառականութիւնն ու շուկան ծաղկեցնող Հայերը բացակայ և լրենց առւները մեծամանաբարք քարուքանդ:

Քանի մը փաթթոցաւոր Թուրքեր միայն կը տեսնենք հոն՝ ծալլապատիկ նստած իրենց ազտոտ նպարեղէններու խառնութներուն մէջ: Հետեւեալ օրը քաղաքին զանազան մասերու պահակասեղինները մեղի կը յանձնուին ալժէրիսկան զօրախումբերու կողմէ՝ որոնք մենէ երկու օր առաջ ելած էին հոն: Կառավարական բոլոր շէնքերը, մթերանոցները, ինչպէս նաև քաղաքին մուտքը կազմող համբաներու անցքը անցաւ մեր հակովութեան տակ, ուրանող ամենայն կարգապահութեամբ հոկելէ ու կարգը վերահաստատելէ վերջ՝ պատրաստուեցանք յառաջանալ Զորք Մարզուան (Տէօրիթ եօլ):

1918 Դեկտ. 10ի երեքշաբթի օրն էր՝ երբ Սարը Աէքքին անցնելով Փայտս գիւղը իջեւանիցանք: Փայտսը, որ իր բերգովը պատմական անուն ձգած էր մանսաւանդ Ատանային կունին, ուրտեղ բերգարգելուեցան Կիլիկիոյ քաջերէն ու մանք, տիտուր վերցիչումներ կ'արթնցնէ մեր մաքին մէջ՝ երբ քղեցի ընկերոջ մը հետ կ'այցէինք հոն:

Յերգը կարծես անյիշատակ ժամանակներու բոնապետական կարգերու անջնջելի կոթողն է որ տակաւին կը ցցուի այցելողին առջեւ. — Ի՞նչ սատրերկիրեայ նկուղներ, ի՞նչ անջնջելի կեանք այն արարածներուն՝ որոնք հոդ ապրած ու շնչած են տարբներով: Զարհութելի է:

Դայց այժմ կարիւսորութիւնէ զուրկ և ամէն անհատի առջեւ իր անցքը ազատ՝ ներսէն դուրս դատարկ է: Քովընտեմզկիթին մինարեն կը բարձրանանք, հոդ ո՛չ մոլեսանդ իսլամին մոլլան կ'երժւի և ոչ նոյն լնքն բարբարս Իպամը, բոլորն ալ մուկերու պէս ծակամուա՝ միայն կը հետեւին հայ-

զինուորներու շարժումներուն: Այլեւս գերերն ու դէպքերը փոխուեր էին, թուրքը մահուան դողի մէջ էր, կիլիկիա և կողը Հայկ, բանակն էր:

Երկրորդ իրիկունը Զորք Մարզուան ենք: Այս գիւղաւքաղաքը Հայերու կեդրոն մըն է և հերոսածին ժողովուրդի մը օրբանը: Ինչե՛ր չըրաւ ան Ատանայի դէպքին՝ երբ ուզեցին իր պատուոյն ալ դպիլ. — օրեր ու շաբաթներ կոռւեցաւ, դիմադրեց և վերջապէս յաղթեց. Թուրք մը չի թողուց իր փողոցները մտնելու, և շիւղ մը չի տուաւ իրրեւ կողուպուտ բարբարս Տաճկին: Ինչե՛ր պիտի չընէր տակաւին այս անդամ գաղթականութեան նախօրհեակին ալ, վասնդի Զորք Մարզուանը շատ ունէր հերոսներ՝ նախկին դասէն փորձուած ու անմտաչելի լեռներու մէջ թրծուած. սակայն աւա՞ղ որ Կիլիկիոյ Կաթողիկոսը խարուած ու խարած էր: Հիմա այլ ևս օջախնին մարած էր, իրենց բոնագաղթէն վերջ եկուոր թուրքերու, Քիւրտերու ու Ալպաններու ազտոտ ձեռքերու տակ ընկնելէ և ոչնչանալէ վերջն էր որ ահա մենք կը հասնէինք հնն:

Տաճիկ կառավարութեան վերջին ներկայացուցիչը եղող գայմագամը և քանի մը ժանտարմներով գօմանտան մը մնաւցեր էին՝ աւերակ Տէօրիթ Եօլը Հայ Բանակին յանձնելով գիշերանց կծիկնին դնելու համար դէպ ի Ատանա:

Եւ այսպէս Զորք Մարզուանը դարձեալ կ'ըլլար հայկական կեդրոն մը, ուրանեղ կամաց կը հաւաքուէին գաղթականութեան անտանելի ճամբաններէն վերադարձող Հայերը, որոնք հայ բանակին ներկայութենէն քաջալերուած՝ խումբ խումբ կը դիմէին իրենց քանդուած տուները, դարձեալ շնչնելու համար կիլիկեան արդաւանդ ծովափը՝ Հայոց Ծոցը:

Քանի մը օր վերջ ուրիշ զօրախմբեր հասած ըլլարով հոն՝ մեղի կը վիճակուէր կիլիկիոյ ոահմանը եղող Ալահիյէ կայարանը երթալու, միմիայն մեր և, վաշտը Դեկտ. 17 ի երեքշաբթի օրը ճամբայ կ'ելլէ, հետիւան հառնելով երգին

անուն թուրք գիւղ մը , ուրկէց հետեւեալ օրն խիլ կը յառաջ ջանանք մինչև Թօփրագ Քալէ :

Թօփրագ Քալէն , անկարեւոր թուրք գիւղ մը , Պաղտաւտի գծին վրայ կը գանուի և Խակէնաշըրուն գծին միացման աեղը բլանան համար միայն ուշադրութեան արժանի կը դառնար յառաջացող բանակի հրամանաւրութեան կողմէ : Այս կայարանին մօտ կը գանուէր հողէ բլրակի մը վրայ հին օրերէ շինուած բերդ մը . բլրակը բնականէն բերդի մը ձեւը ունենալուն համար կարծես այդ անունը ստացած էր : Հու հասած իրիկուննիս՝ Հալէպի կողմէն գէպի Ատանա անցնող երկաթուղիին մէջ լցուն էին թուրք զինուորներ և մաս մը հայ տարագիրներ :

Հետեւեալ օրուան ժամը 11 ին երկաթուղին կը նստինք Սլահիյէ երթալու համար : Կ'անցնինք Օսմանիէն , Մամուրէն , Գանլը Կէչիալ և Եար Պաշըն . հոս քանի մը փապուղիներ իրարու կը յաջորդեն : Հետզհետէ կը հասնինք Պաղչէ , Արևին , Ինթիլի . Քէլէրը գիշերով անցանք , բայց մինչև Եար Պաշը ցերեկ աչքով գիտեցինք ու հիացանք Ամանոսի վրայ թափուած այն հոկայական աշխատանքներուն վրայ . ի՞նչ լիներ ծակեր , ի՞նչ ձորեր լցուցեր էին ամուր շինութիւնաներով :

Սլահիյէ . . .

Ինծի համար տարօրինակ գուգագիպում մըն էր այդ առ նունը : 1917 Մայիսի վերջերը թուրք բանակին հետ հոդ կայարանի մօտը կ'իջեւանէինք վրաններու տակ , իսկ այժմ , 1918 ին վերջերը , ֆրանսական դինուորի տարագով հայկական յաղթական զօրախմբի հետ վար կ'իջնեմ երկաթուղիէն՝ անպատճելի ոգեւորութիւնով մը :

Երկաթուղին , կայարանը , շէնքերուն մէջ թուրք եղտըրլի օրտուալի վերջին մնացորդներէն դեռ կան հոն , բայց այս անգամ ինչո՞ւ այնքան պղտիկցած են : Կ'անդրագառնամ պահ մը իմ գոյութեանս վրայ , երբ կը մտարերեմ թուրք ընկերուներով չուելս գէպի սաղմաճակատ : Այն օրէն ի վեր ո՛րքան ճակատագրային փոփոխութիւններ . — քաղաքային և զինուո-

բական իշխանութիւնները յարգանքով մը —թէև կեղծ— կը դիմաւորէին զմեղ, մասնաւոր հոգածութիւն հայց տալով մեր հանգստութեան համար։ Ալահիցէ բոլոր պաշտօնական վայրերը մեր հրամանատարութեան տակ անցնելէ վերջ, մը թերանոցներու մէջ գանուող զէնքերն ալ կը զրաւուէին մեր կողմէն։ Հայ զինուարները զրեթէ ամբողջութեամբ քաղաքն չորս կողմը ցրուած՝ թուրքերու մօտ գտնուած զէնքերը հաւաքելու ձեռնարկեցին, խուզարկելով յաջորդարար եկող անցնող երկաթուղիները, մասնաւորապէս Մուսուլ-Ծիպրանակերտի, Հալէպ-Պողանթի-Գոնիայի կաստխումքերը, որոնց մէջ լիցուած էին թուրքիոյ և մասնաւորապէս Հայութեան ծուծը քամող դահիճ սպաններն ու դաֆան ժամատարմները, որոնք առանց բացասութեամն ամէնքն ալ հայ հարստութիւններով պարագացած ու հայ աղջիկներով բեռնաւորուած, անգին աւարներով կը փախէին թուրքիոյ ներակերը, Գոնիա և այլուր։ Յը նական է թէ հայ կամաւորը անտարբեր չէր կրնար մնալ այս ցաւալի տեսարաններուն, քանի որ ուղղակի հայ պատուոյն համար հայրենիքի ուխտաւորը դարձեր էին, զէնքի դիմեր և այնքան տանջանքներէ վերջ՝ մայրենի հողը մտեր էին՝ իրենց սիրելիներուն օգնութեան համակելու համար։

Եւ եթէ պատահէր որ, թուրք մը մեր առջեւէն մեր քոյրերէն մէկը տանէր, այլեւս համբերելը մահացու մեղք էր կարծես անխափի բոլոր հայ կամաւորներուն։

Վակօններու մէջէն շատեր արգէն կ'արտայայտէին իւրենց հայ գերուհի մը ըլլալը, և մաս մըն ալ կառափումքի մէջ գանուող գաղթական Հայերէն կը մատնանշուէր, և այս օրինակ դէպքերու ատեն հայ քաջերը յուզուած, առանց իւրենց գերազամէն՝ վակօններուն վրայ կը խուժէին։ Հոն հն նախին բոլոր սպայակոյտերը՝ տեղակալ, հազարապետ, հարլւրապետ, միւլազրմ, չափուչ և օնպաշի։ Հազարներով լիցուած են վակօնները, բայց ամէնքն ալ աղէ արձան դարձած, իրենց քով հշմարիս հաւատացեալ կարծուած իւր-

լամի դաւակը, ըլլա՛յ աստիճանաւոր թէ պարզ զինուոր, մեր տղայոց կրունկներուն տակ կը տապլտկի մահուան գողերու մէջ :

Հարիւրաւոր էին այն կիներն ու աղջիկները՝ որոնց գըլուովի վրայէն իսլամի քօղիրը քաշկոտելով ոտքերու տակ կը պատուածէին կամաւորներու կողմէ և որոնց տակէն դժբախտ հայուհիներ մէջտեղ կ'ելլէին «Հա՛յ Անք, Հա՛յ Անք», յուզիչ բացարանչութիւններով . և ինչ որ կ'ունենային այդ խենէց ու բռնաւոր տիրոջ քով՝ անմիջապէս գրաւուելով կը արուէր Հայուհիներուն՝ որ վերջին ծայր գուրգուրանքով մը կը փոխադրուէին հիւանդանոցին մէջ յատկացուած իրենց մասնաւոր տեղը :

Տեսարանները ո'քան յուզիչ նոյնքան միսիթարական էին մեզի համար, խորհելով որ մեր մոռւցած նպատակներուն գէթ մէկ մասին արժանացած էինք՝ մեր գերեվարուած քոյրերը ազատելով քարբարոս ու վաւաշոտ ցեղին կաշկանդիչ ճիրաններէն, բուն հայրենիքին մէջ, հո՞ն՝ Կիլիկիայի արիւնոտ հողին վրայ :



# ՀԱՅՐԵՆԻ ԲԱՐՔԵՐ

## ԵՒ ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1. Կ'ԵՌԻԵՔՆԵՐԻ. — Նորածին մանկիկ մը 8-10 օր հազիւ կը մնար առանց կնումնքի, օրը ոլոշուելով կը փաթթուէր մաքուր չորմբու մէջ՝ որոնց «միւռունալաթ» կ'ըսէին տեղական բարբառով, և երախան կը արուէր կնքահօր տունէն արու ներկայացուցիչի մը գիրկը՝ եկեղեցի տաներու։ Կնքահայրութիւնները ժառանդականն էին գիւղերու մէջ, և, սերունդէ սերունդ կը շարունակուէր, միմիանց հանդէպ մնալով միշտ կնքահայր և սանսահայր։

Երկու գերգաստանները, իրարու մէջ աղջիկ չէին տար ու առներ, որովհետև սա մեջօֆ էր՝ ճիւղահամարութեան օրէնքով։ Կնքահայր ու սանսահայր փոխադարձ գիրար կը յարգէին անքակակի բարեկամութեամբ մը։ Նոյնպէս ժառանդականն կնքահայրներ ալ կային, նոյնիսկ գիւղէ գիւղ, որոնք ի պահանջել հարկին ներկայ կ'ըլլային նորածիններու կնունքի ուրախութեան հանդէսին։ Նախապատռութիւն կը տրուէր աղջիկ զաւակներէ աւելի մանչ զաւկի։ «Աչքի լոյսով հնաւանդ սալորտթեան մը համաձայն՝ նորածին ունեցող բնաւանիքի մը բարեկամները համեղ և յարգի կերակուրներով, ինչպէս էին խաչած հաւ, կարագ, սեր, ձուածեղ, փիլաւ և երբեմն ոչխարի խոյեր առնելով՝ աչք լուսելու կ'երթային։

2. ՄԵՌԵԼՆԵՐԸ. — Երբ գիւղին մէջ որ և է մէկը մեռնէր՝ դրացիները, և եթէ հանգստի օր մը ըլլար՝ գիւղացին մեծամասնութեամբ կը փութային մեռելաստունը ու ներկայ կ'ըլլային յուղարկաւորութեան բոլոր արարողութեանց։ Գերեզմանը կը փորուէր գիւղը գտնուող տղամարդերու կողմէն և տունէն մինչև գերեզմանաստուն հետեւող մարդիկ դագաղը տանելուն կը մասնակցէին կարգով։ Իսկ մեռեալը փոս իջեցընելու պարտականութիւնը իր պարագային տարէց մարդուն էր։ Եթէ երբեք մեռելի գերդաստանին մէջ արու մարդ չի գտնուէր, գիւղացիներէն որ և է մէկը իրեւ բարերարութիւն կամովին փոսը կ'իջնէր և մեռելը դագաղէն գրկելով կը պառկեցնէր փորուած գերեզմանին մէջ։ Պատահած մեռելի պատանքումը եթէ մինչև արեւամուտ չէր լրացած, հետեւեալ օրուան կը պահուէր այլ ևս։ Գիւղին մէջ, գիւղի կամ ցորեկ մեռեալ պատահած օրը, ամբողջ տուններ իրենց տանը պատրաստ ջուրերը կը թափէին և նորէն կը լեցնէին, ինչ որ հին սովորութիւն մըն էր։ Մեռելին թաղման յաջորդ օրը իր բարեկամունիները գիւղի կիններու մասնակցութեամբ գերեզմանաստուն երթարով նորեկ մեռեալի հողակոյտին վրայ լացեր կը սարքէին։ Իսկ տունը երեք օր շաբունակ միւնիւնոյն լացերով տնեցի և դրացի կիններ նատած կուլային և դիրար կը մխիթարէին։ Մահուան ութերորդ օրը «սուգէ-ել» անունը կուտային, տունը լոււացք կ'ընէին ու լացը վերջացնելով աշխատանքի կը մկնէին։ Սուգի որոշ նշաններ չէին գործածեր, միայն թէ մեռելին տարիքին համաձայն քանի մը ամիսներ ուրախութիւններու չէին մասնակցեր։ Երիկ մարդիկ չէին սափրուեր, ու եթէ երիտասարդ կնկան մը էրիկն էր մեռնողը, զլուխը փոխանակ կարմիրի կամ գեղինի, սեւագոյն եազմամը կը կապէր՝ իրեւ սուգի նշան։ Գիւղերու քահանան ու երէցկինը պարտաւոր էին ամէն մեռելի տան առաջին իրիկուան կերակուրները պատրաստել ու այցելութեան երթարով մխիթարեւ մեռեալի պարագաները։ Նոյնպէս սովորութիւն

կար որ երեք օրուան միջոցին բարեկամներ կերակուրներով միապին երթային ցաւակցութեան :

3. ՀԱՐՄՆԻՔՆԵՐԸ .—Հարամնիքները այս գիւղերուն մէջ կը պատահէին՝ ընդհանրապէս Ս. Յակոբի տօնէն սկսեալ մինչեւ Բուն Բարեկենդան : Խոկ ուրիշ ատեններ՝ շատ հազուագիւղներ :

Երկու կողմերու որոշ համաձայնութեամբ անշամօրհնէք, որ կը նշանակուէր, որ ատեն հացկերոյթ մը սարքուելով՝ բարեկամներ ներկաց կ'ըլլային խնճոյքի մեղանին շուրջը . հոն փեսացուին տունէն նախապէս պատրաստուած “նշան”ը, որ անպատճառ կը բաղկանար դեղին հազմայէ մը և քանի մը հատ քաննոց ուկիններէ՝ հարանցուին ճակտին համար, քահանացին կողմէ կ'օրհնուէր և աղջկան կնքահօր ձեռամբ կը տարուէր անոր տունը : “Նշան օրհնէք” առաջին կապը հաստատուէլէ վերջ ացլեաւ երկու ընտանիքները խնամիներ էին : Ադէէ վերջ, դարձեալ երկու կողմի համաձայնութեամբ, հարանիքի թուականը կ'որոշուէր, որուն նախօրեակին, այս է մէկ շաբաթ առաջ, “ոսկոր կոտրելուու սովորութիւնը կար, այս ալ գարձել երկու կողմէ որոշուած օրը կը կատարուէր փեսացուին տունը, ուր կը հաւաքուէին բարեկամներ : Այդ արարողութեամբը միջոցին ոչխար մը առանց անդամահատելու ամբողջութեամբը խաչելով կը բերէին սեղան : Հոս աղջկան կնքահայրը ատեսն գալով եփուած ոչխարի ողնայարը պիտի կոտրէր : Նոյնպէս ճաշին միջոցին, երբ գաւաթներով օղի պիտի բաժնուէր, առաջինը պիտի հրամէնէին աղջկան կնքահօրը՝ որ, նախ քան խմելը, պիտի նայէր թէ օղիին մէջ ոսկի ձգուած է, սովորութիւնն էր աղին կողմէն քաննոց ոսկի մը ձգել կնքահօր գաւաթին մէջ և վերջինս ոսկին համելով պիտի յսնձնէր քահանացին, սա ալ իր կարդին՝ աղջկան հօրը : Այսպէսով վերջացած կ'ըլլար :

Խնձոր երբալ .—Պասկէն չորս կամ վեց օր առաջ, գրեթէ միշտ կիրակի օրը, գիւղին քահանան փեսացուին տունը կը հրաւիրուէր, ինչպէս նաև փեսին կնքահայրը, որոնց կը

յանձնեին գունաւոր թաշկինակներով լեցուն խնձորներ՝ աղջրկան ունեցած բարեկամներու քանակին չափ։ անոնք աղաւնիկով կը տաճէին ուղղակի աղջկան տունը։ Այս ավորութիւնը կը յարգուէր իբրիւ պատկի ազդարարութիւն։

Եափուղ ձգել (քօղարկութիւն)։ — Սա ընդհանրապէս տեղի կ'ունենար հնագարիթի օրը։ Գիւղին մէջ սյն տուները՝ որ հարանցուին ծնողքին կողմէ դրկուած խնձորը ընդունած էին, անպատճառ այդ օրը մէյմէկ կին պիտի ուղարկէին աղջկան



## ԿԻՒՐԵՄԻՆ ԳԻՒՂԻ ՀԱՐՍԱՅԻՔ ՄԷ

տունը։ Ասոնց հաւաքուելէն վերջ՝ հարանցուն ատեան կը թիրուէր ու գլուխին խոշոր քօղ մը ձգելով իր մօրը կը ներկայացնէին, որ ատեն մայր ու աղջիկ զլուխ զլխի տալով լաց մը կըսկսէին, և հոգ ներկայ եղող կիներ ամբաղջն ալ այս լացի «համերգ»ին կը մասնակցէին։ Քիչ վերջը աղջիկը մօրմէն բաժնելով իր սովորական հագուստին վրայէն կարմիր տառեէ հերարի մը հաղջնելով՝ բարեկամին մէկը իր տունը

կը տանէր, ուրբաթ օք ցորեկուլնէ փեսային տունը նուազածութիւնը կըսկսէր յատկապէս վարձուած փողահարթմբուշկահարներու կողմէ՝ որոնք ընդհանբապէս այս հին նուազները կը գործածէին. շատ քիչ տուներ երբեմն ֆեմանի ևայլն ևս կը վարձէին, այս միջոցին փեսացուն գաղտնի տեղ մը կը պահուըտէր, որ դանելու հոգը կըստանձնէր իր քեռայրը՝ ուրուն աղոււս անունը կուտային: Սա՝ հարմնիքին տեւողութեանը պիտի հսկէր միշտ՝ որպէս զեկավար: Երբ փեսացուն գանուէր, պարզ կամ մուշտակաւոր վերարկու մը կը հագցընէին, որուն կընակիթ վրայ կը կարէին նաև գունաւոր թաշկինակ մը՝ եռանկիւն ծալլուած: Սա՝ փեսայի տուաջին նշանն էր, որմէ վերջ իրենց գերդաստանի տարէց կիները կարգաւ փեսին երեմները համբուրելով կնքանօրը կը յանձնէին, և վերջինս փեսան իր տունը կը տանէր, երեմները կը սափրէր, մազկիրը կը խուզէր, կը լողցնէր, մինչեւ երիկուն իրեւ հիւր կը մեծարէր: Փեսային տան նուազածուները՝ ընկերակցութեամբ հարմնեւորներուն՝ աղջկան կնքանօր տունը կ'երթային, ուրանեղ արդէն նախապէս պատրաստութիւններ տեսած կ'ըլլային: Հոնկից աղջիկը վերցընելով՝ խաղերով պարերով իր ծնողացը տունը կը տանէին, ու կ'անցնէին դարձեալ տղին տունը՝ իրենց ուրախութիւնը շարունակելու:

Հաղաւ օրինիկ. — Ուրբաթ իրիկուան ժամերգութիւննէն վերջ տղին տունէն՝ հարմնցուին հաղուստաները և օրուան հացկերոյթի նիւթերը երկու մասերու բաժնած՝ չորփի մը կը քեռուուէր, որուն վրայ փեսացուին Շղամմայրը կը հեծնէր նոր հաղուստաներ հաղած ու զլուխով քողարկուած, ասոր կը հսկէր քնականաբար իր երիկը կամ աղգականը: Նոյնապէս այս հաւալաւի ետեւէն ու առջեւէն տղային բարեկամները նուազներուին, երդերով, կրնծելով, զէնք աբձամկելով երկար փողոցներով կը դիմէին աղջկան տունը: Հոն բեռը վար առնելէ վերջ՝ աղջկան կողմը պարտաւոր էր ջորիին պարելը գարփով լեցնելու: Հին աղջորապթեան համաձայն՝ ասիկա ուրախասոիթ վարձքն էր քեմնաբարձ անասունին:

Ներսը, աղջկան տունը, թէ՛ իր և թէ՛ վիճակն պարագաները հաւաքումը վերջ՝ կուզային նաև պիւդի վարչական մարմինները, թաղական, հոգաբարձու, դպիր, ժամկոչ են, որոնց ամէնքն ալ իր որոշ նուէրը ունէին հալաւին մէջ, որ բացուած միջոցին քահանան պիտի բաժնէր ամէնուն ալ: Այս ասթիւ երբեմն խոռվութիւններ տեղի ունեցած են. նախ քան հալաւ օրէնք, ի ներկայութեան այս խառն ժողովուրդին՝ եկեղեցւոյ, վարժարանի, միթարի, վանքի, զրադարանի ևայլն որոշ տուբքերը կանխապէս կը վճարուէին փեսայի տան ներկայացուցիչին կողմէ, ինչպէս նաև քահանայի և դպիրներու վարձքերը, և յետոյ կ'օրհնուէր հալաւը՝ որ կը բազկանար ամբողջ խաչուած ոչխարէ մը, քառասաւն զոյգ հացէ, պաշտօնէից թիւերու համեմատ ձուածեղներէ, հարանցուին հագուստներէն, հինայէ, մոմէ, խնձորէ, չամիչէ, աղջկան մօրը, եղրօրը և կնքամօր յատուկ մէջմէկ զոյգ սանամանէ ևայլն, որոնք բաժնուելէ վերջ ժողովուրդը կը ցրուէր, մնալով միայն տղուն կնքամայրը՝ իր հետեւորդ կիններու հետ, որոնք քիչ մը վերջը աղջիկը իրենց տան սահմանները վերջին անդամ ըլլալով կը պատցնէին՝ վառուած մոմերով ու խաղեր կանչելով՝

«Առաւօտուն կ'եղեւ յու դրանդ ու փենցին,

«Փառ փառ փառլամիշ կ'ըլլար յու բարումիդ լանցան»

Այս պատցաէն վերջ հարանցուին ձեռքը հինան կը տրուէր գիւղին երիցուհին կողմէ, և միեւնոյն հինայի պնակը, որ կիսովին սպառած կ'ըլլար, խումք մը տղամարդիկ փեսին տունը կը տանէին՝ անըն ձեռքերը հինայելու համար: Ասոնք զեռ տուն չեկած՝ փետք՝ հն պարագանները նուազներով, երւ գերով աղջիկ ու տղայ խառն կնքահօր տունը դիմած ու փերամն բերած կ'ըլլային իր տունը՝ պատրաստ գտնուելու: Հինայադի միջոցին՝ երբ աղջիկները խաղալու սկսին՝ հինային պնակը երէցիկնը ձեռքը առած ու պնակին շուրջը վառ մոմեր փակցուցած կը մտնէ խաղի մէջ. հոն ազամներու զլուխին վրայ գնելով պնակը՝ տառու կը մաղթէր: Այս ալ լրանալէ վերջ փեսացուն ափին մէջ դրամ պահած կը սեղմէր, երէցկինը

պլիտի բանար վեւսային ձեռքը և դրամը պլիտի առնէր՝ իրեն իրը նուէր։ Այս միջոցին երխասարդ տղաներ առիթէն օգտուելով՝ վեւսայի հինայէն կը խլէին և ձեռքերնին կը քսէին որպէսզի իրենք ալ այդ օրուան արժանի ըլլային։ Բացառաբար վերջին տարիներս, երբ ամուսնացողները աղքատ ըլլային, այս հին աւանդութիւնները զանց ընելով՝ հալաւը անշուք կերպով կ'օրհնուէր եկեղեցին մէջ ու պղտիկ ծախքերով մը կը վերջանար հալաւօրհնէքը։

Շաբաթ առաւօտ քահանան վեստին տունը, իսկ երէց կինը հարսնցուին տունը կը հագուեցընէին ամոլները։ Փեսան հին սովորութեան համաձայն կը հագնէր չապիկ, վարտիկ, դութնու էնթարի մը, մէջքը պարսկական գօտի, մէծ փալթօմը, կոնակին վրայ միշտ կարուած եռանկիւն թաշկինակ մը, զլուխի ֆէսին առաջքի կողմը շղարչ մը՝ իրեւ թագաւոր, ձեռքերը բարեւ կապած ու վրայէն թաշկինակով մը ծածկուած, վերջապէս լուռ ու մունջ վեսայ մը, ահա՛ ամբողջ պատկերը։ և երեմն ալ երբ ներկաներէն մէկը Թագաւորն ալ վաճառք շամի խօսքը յայտնէր՝ վեսան պարտաւոր էր զլուխովը խոնարհութիւն ընելու ա՛յնքան անդամ՝ որքան որ այդ խօսքը կրկնուէր։ Փեսան երբ հագուած պատրաստ ըլլար, իրիկուան դէմ իր տունէն հանդիսաւոր թափօրով կը հասնէին և կը դիմէին հարմնցուին տունը, հոն տունին մէջտեղ կապերաներ կը ձգուէր և վեսան հոն կ'առաջնորդուէր, միշտ կնքամայրը ու կնքանօր փոքրիկ տղան միտամին, որուն բուր բունող անունը կուտային, որովհետեւ վեսային յատուկ երկար կեռ թուր մը կը կրէր իր ձեռքը՝ իրեւ սպասաւոր։ Հարմնցուն, որ այս անգամ նոր հարս անունը կը կրէր, վարագոյրին եաւեւէն կը բերուէր կապերտին վրայ՝ առաջնորդութեամբ հարանեքրոջ, իսկ տղին՝ կնքամօր կողմէն, որոնք նոր հարսին թիկունքներէն բռնած կը հետեւէին իրեն շարունակ։

Նոր հարսը նոյնպէս հագուած կ'ըլլար դութնու էնթարի մը՝ վրայէն սիմերով բանուած, սալթա մը, թարապուլուս գօտի մը, զլուխը քողարկուած մետաքսեայ թիւլերով ու կը-

տաւէ շինուած յատուկ խասպա մը՝ հասակը երկարցնելու և  
թագուհիի մը ձեւը տալու՝ բատ հինքն մնացած սպորտութեան,  
ուաքերը մինչև ծունդը դեղին կօշիկներ՝ տեղական արհեստով,  
իսկ ինքը՝ հարա՞ ձեռները ծալլած՝ բարեւի ձեւով, մասները  
ծածկուած թաշկինակով մը, ինչպէս նաև երեմները և մա-  
զերը քողով ծածկուած։ Այս միջոցին, աղջիկի տան տարէց  
կիները կարգաւ փեսին մօտենալով երեմները կը համբուրէին  
ու ծոցերը խնձորներ կը դնէին։ յետոյ նոր հարսին հայրը՝ նա-  
խապէս իր աղջկանը ձեռքէն բռնած կը յանձնէր քահանաւ-  
յին՝ որ իր կարգին կը սկսէր տան պսակի կարգը։ Այս պա-  
րագային փեսան պարտաւոր էր նոր հարսին մասներէն մա-  
տանի մը հանելու։ եթէ չի կարենար՝ առաջին առթիւ սլրդ-  
տիկութիւն մը կը սեպաւէր տղին։ իսկ այդ տանը տանիքը փե-  
սայի բարեկամուհիներու կողմէ հսկողութեան տակ կ'առնուէր,  
որպէս թէ այդ տան պսակի միջոցին երբ փեսին հակառա-  
կորդներէն մին այդ տանիքի վրայէն զաղտնի կերպով բանա-  
լիսկ կղպանք մը դնել փորձէ՝ հարսն ու փեսան պուկի կ'ըլ-  
լան ու ապագային իրենց մէջ գժտութիւններ տեղի կ'ունենան։

Տանը պսակէն վերջ երբ նորապսակ ամովները աղջկան  
տունէն գուրս պիտի ելլեն՝ հարսներոր կողմէն գուռը կը  
գոցուի և նուէր կը պահանջուի։ այդ պարագային՝ աղուէրը  
անմիջապէս առաջ կ'անցնի և զայն կը դոհացնէ։ իսկ գոնէն  
գուրս ելած միջոցին՝ փեսին ոտքերուն առջն խոչոր բայց ան-  
պէտ կուժեր կը գրուէն, ուրտեղ փեսան ոտքի մէկ հարուա-  
ծով պէտք էր կատրիլ, հակառակ պարագային իր առողջու-  
թիւնը կատարեալ չէր համարուեր։ Թափորը դարձեալ խա-  
ղերով—պարերով համբայ կ'իյնար դէպի եկեղեցի, ուր կը մը-  
նային մինչև պսակի լրանալը, յետոյ նոյն կարգով տուն կը  
վերադառնային, հարս ու փեսայ ձիու վրայ նստած՝ եթէ ու-  
նեւոր էին։ Թափորը փողոցներէ անցած միջոցին երդիքներէն  
նորամոխերուն վրայ կը նեսուէր ցորեն, չամիչ և երբեմն ալ

մանրուք դրամներ, իսկ բարեկամներու գոներու առջելքն անցած պահուն ալ ողելիցներով կը մեծարուէին։ Նախապէս տուն երթալէ առաջ ճամբէն շեղելով՝ թաղին մօտ դոնուող սուրբի մը մօտ ուխտի երթալէ վերջ՝ առն կը վերադառնային։ Այդ սուրբերու մօտ գացած պահուն փեսային ոտքին վրայ՝ աքաղաղներ և երբեմն ալ գառներ ու ոչխարներ կը մորթուէին, իբրև թագաւորավայել յարգանք մը նոր ամողներուն։ Երբ թափօրը այլ ևս տղին տան դուռը հասած ըլլար՝ կանգ կ'առնէր, ուրտեղ դրանք մուտքին նոր հարսին կեսուը և հետը ուրիշ ոչ-ամուլ կին մը ձեռք ձեռքի վեր բռնած կը ձեւացնէին կամար մը՝ որուն տակէն պիտի անցնէր նոր հարսը՝ իբրև հնաղանդ մնալու աւանդական ուխտ։ Վերջինս ներս մանելէ վերջ կ'առաջնորդուէր վարագոյրի մը ետեւ, ուր փեսային պարագաներէն անչափահաս տղայ մը կը մօտենար ու նոր հարսին կօշիկը ոտքէն քաշելով երեք անգամ հարսին կոնակին կը դարնէր՝ երեք անգամ կրկնելով։ — «Տարին տղայ մը, երկու տարին աղջիկ մը»։ Բաղմածնութեան թերապութիւն մըն էր՝ զոր հարսը մատկ կ'ընէր լուռ ու մունջ և անոր ձեռքը համբուրելով՝ իր նուէրը կուտար։

Հարսնիքի նաւազները միշտ կը գարնէին, հարսնեւորներ կը պարէին, կիրամուտքին եկեղեցի կը տանէին փեսան, որ չապիկ մը հագնելով, գպրաց հետ դասը կ'անցնէր։ Եկեղեցին վերջ վարժարանի աշակերտներ երդերով ու ծնծղաներով տուն կը վերագարձնէին զայն։

Քիչ վերջը նոր հարսին հօր տունէն թափօր մը կուզար փեսային տունը. ասոնք ալ դարձեալ հարսին մնտուկին մէջ դրուած օժիար ջորիին բեռցած կ'ըլլային։ Այս անգամ հեծեալը աղջկան կնքամայրը կ'ըլլար, իր շուրջը ունենալով աղջրկան կողմէ բարեկամ տուներու տղամարդկէ՝ որոնք կը դիմէին տղուն տօնը և հոն կը հիւրասիրուէին իբրև «ինսամիներ», կ'ուտէին, կը խմէին ու կը խաղային մինչեւ կէս գիշեր։ Այդ օրը դարձեալ փեսան կնքահօր տունը կը տանէին՝ հոն գիշերելու համար։ Կիրակի առաւօտ փեսային ու հարսին

սպակի կարգը վար կ'ասնուէր քահանային կողմէ և այսպէս հասարակ մահկանացուներ կը դառնային այլեւ :

Փեսին խաղը . — Ասիկա կը սկսէր կնքահօր կողմէ , որ կեռ թուրը պատեանին մէջէն քաշելով՝ սուրը փեսային ձեռքը կուտար ու ինքն ալ պատեանը բռնած նուազներու եղանակով թեխսաղ կ'ընէր , որուն «փեսին թուր խաղցնել» , անունը կուսային : Այս սրախաղի պահուն փեսային թուր մերձաւոր ու հեռաւոր բարեկամները պիտի փութային ճակատին արծաթ և ուկի դրամներ փակցնելու՝ իրրեւ իրենց նուէրը բարեկամ նոր ամողներուն . այս խաղը կը համարուէր հարսնիքին վախճանը և կիրակի ցերեկին հանդիսականները կը ցրուէին :

Կիրակի իրիկունը «առազաստի իրիկուն» կը կոչուէր , ուր պիտի սկսէր նոր ամողներու մեղրալուսինք :

Նոր հարսը ամիսներով , և նոյն խոկ տարիներով , մունջ կը մնար փեսի պարագայից տարէց տղամարդոց ու կիներու հետ :

ՃԱՄԲՈՐԴՆԵՐԸ . — Գիւղերու մէջ երբ որ և է դրացիի տղամարդը պանդուխտ պիտի ելլէր , մեկնումի օրուան առաջին գիշերը իր թաղին թուր դրացիները , ճամրու կերակուրներ և ուտելիքներու նուէրներով ճամրորդին տունը կ'երթային՝ բարի երթ մաղթելու համար :

Հետեւեալ առտուն ճամրորդը գիւղին ամրող տունները առանձին առանձին պիտի այցելէր «կեցէք բարով» բաելու . և յետոյ իր տունը գալով ճնողացը և աղջականներու հետ պիտի երթար գիւղին ճամրուն որոշ կայանը՝ հոն Տիր Ռորունեալսելու : Ճամրորդը եմէ երիասարդ էր ու ամուսնացած , իր կինը տունէն բռւ ; որինելու գնացող թափօրին չէր կրնար հետեւիլ , այլ՝ ոյր և կ'ան իրենց տունը վերջին կեցէք բարովը ըսելով կը բաժնուէին , կինը մնուլով տունը , յսկ ճամրորդ էւրիկը բարեկամներով ու բնոշնանւոր գլւշաշիներով կ'երթար հոն՝ ուրտեղ քահանան Տիր ուղղեսցի մը ըսելէ վերջ , բաժաւ

Նումի երկար ձեռնասեղմումները կը սկսէին . հոս բոլոր դիւշ  
դացիք մէկ ընտանիքի պէս պիտի լային այս բաժանումնն  
առթիւ, որովհետեւ շատեր թէ՛ բարեկամ էին մէկմէկու և թէ  
ամէնքն ալ զաւակներ ունէին զարիսաւթեան մէջ, հեռու իւ-  
րենց աչքերէն : Ասիկա լմնալէ վերջ շատեր ճամբորդին տու-  
նը կ'երթային՝ ապագայի յուսադրական թելադրաւթիւններով՝  
անհցիներու տրամութիւնը թեթեւցնելու :

Սիէլլօժիներ՝ . — Պանդիսութենէ վերագարձողին սիլամի  
անունը կուտային : Ուրախասոիթ պարագայ մը կը նկատուէր  
այս՝ բոլոր սիլամի ունեցողներուն : Վերագարձող պանդուխոր,  
նախ քան իր գիւղ ժամանելը, 2-3 ժամուան ճամբային  
մուժեհնի մը կը զրկէր իբրեւ լրարեր : Սա, առանց մէկու մը  
բացատրելու, շիտակ սիլամիին տունը պիտի երթար ու աւեա-  
տէր իրենց տղուն վերագարձը և հոգ իրեն որոշ նուէրը պիտի  
ստանար : Այս լուրը տարածուելուն պէս, գիւղային ամբող-  
ջութեամբ ընդառաջ կ'երթար, ըլլա՛ր բարեկամ և ոչ, ու  
սիլամին դիմաւորելով ուրախութիւններով տուն կը բերէին :  
Եթէ երիտասարդ կին ունէր՝ պիտի պահուէր միշտ և բազ-  
մութիւնը ցրուելէ վերջ, երբ մինակ մնային, այն ատենա-  
միայն կրնար իր տարիներէ ի վեր բաժնուած էրկանը հետ  
“բարի եկաք”ի տեսութիւնը ընել, պայմանաւ որ այդ գիշերը  
միասին չի պառկէին, որովհետեւ նախնիքներէ մնացած տո-  
վորութեան համաձայն՝ հետեւեալ առտուն մօտակայ ուխտա-  
տեղի մը իր ուխտը կատարելէ վերջ պիտի արտօնուէին ատոր՝  
այդ հին սովորութիւնները յարգելու համար : Այս սիլամին  
շաբաթներով, նոյն խոկ ամիսներով նորեկ հիւր մըն էր . բա-  
րեկամներու տունէ կը հրաւիրուէր, կը մեծարուէր և փոխա-  
դարձ ինքն ալ իր տունը եկողները պատշաճ սահմանին  
մէջ պիտի յարգէր, նա մանաւանդ այն բարեկամ աչքու-  
սողները՝ որոնք կերակուրներով կուգային : Փոխարէնը սիլա-  
մին զանոնք պիտի վարձատրէր մամնաւոր նուէրներով, որոնք  
կ'ըլլային՝ խունկ, սանտր, օճառ, ասեղ, թաշկինակ ևայլն :

Հիմների .— Դիւղերը բժիշկներու բացակայուածինը զգալի էր արդէն . որոնց տեղ կային ծերուկ կիներ ու մարդեր , որոնք տարիներու իրենց փորձառութեամբը և բնական միջոցներով սերտած էին հիւանդութիւններու դարմանները , և երբ ծանր հիւանդ մը կամ վիրաւոր մը պատահէր՝ զժութեան քոյրերու պէս խնամելով շատ անդամներ հիւանդութեանց առաջքը կ'առնէին : Դրացիներու ընտանիքին որ և է մէկ անդամը երբ հիւանդացած ըլլար՝ սովորութիւն էր որ գիւղացին , ամէն ոք , անդամ մը այցելէր հիւանդին մատրին և որպիսութիւնը հարցնէր :

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ .— Ուխտի երթալու սովորութիւնը շատոնց ի վեր մնացած սովորութիւն էր և միշտ տօնական օրերու կը պատահէր : Ուխտաւորը իր բարեկամները կը հրաւիրէր միասին երթալ , միասին ուրախանալ : Երբեմն ուխտատեղիներ կային որ մէկ օրուան համար կ'երթային ու կը վերագառնային , իսկ կտրդ մը տեղեր ալ երկու երեք օր կը մնային , կը զոհէին ողջակէզներ , առաւելապէս ու զոչէր (խոյ) , աղաւնի , եղ , գառ , ուշ ևայլն :

ԿՈՂԱՆԴ . — Յունուար մէկը , նոր Տարի ու Կաղանդ , կը տօնուէր դիւղերու մէջ իրրե սուրբ օր մը : Տուները այդ օրուան վառելիք փայտերը նախօօք կը պատրաստէին ու այդ օրը բնաւ փայտ չէին կոտրեր , այն համոզումով որ՝ այդ օրուան փայտ կոտրադ տանը անստուններու թեւերն ու ուրքերը շատ կը կոտրին տարուան ընթացքին : Այրերը իրենց անտառները , մամիկները՝ իրենց հաւերը և տղաք իրենց վարժապետը կը կաղանդէին զանազան ուտելիքներով և մրգեղններով : Ամէն տուն իր կարողութեան չափով եօթն կերութի ճաշեր կը պատրաստէր , սեղանը մինչեւ երեկոյ տտեան կը գրուէր և իրարու տուն կ'այցելէին , կերուխում կ'ընէին , օդի կը ճնկէին և կ'ուրախանային , որպէսզի ամբողջ տարին այգպէս ուրախ գուարթ անցնէր իրենց երդիքն ներս :

ՏՕՆԵՐ . — Ծնունդի տօնը ուրախութեան և ժամանցի կողմէ իգական սեոլին կը պատկանէր , իսկ ընդհակառակը

այնքան նշանակալից չեր այրերու համար՝ որոնք սենեակներու մէջ խօսակցութիւններով կ'անցընէին իրենց ժամանակը։ Աղջիկները երեք որ շարունակ գիւղին մէջտեղ մէկուն տանիքին վրայ կը հաւաքուէին և խաղերով ու թմբուկներով թեխաղեր ու թեպարեր սարքելով Տօնը կը կատարէին։

Ս. Սարգիս. — Այս շարթուն հարսանիք ընել լաւ կը սեպօւէր, քանի որ Ս. Սարգիս ինքը աղջիկ առեւանդածէր։ Գիւղերու մէջ կը գտնուէին երբեմն կիներ ու աղջիկներ՝ որոնք ամբողջ հինգ օրը մէկ անգամ ճաշելով ծոմապահութիւն կ'ընէին և իրեւ օրբակրօն կ'ընդունուէին թէ՝ այս ինչը հինգ օրը ժում մըն է բռներ։

Տերեսա. — Որ Տեառնընդառաջ կը նշանակէ։ Երբ նախատօնակին և կերպեցին մէջ մոմեր վասելով Քրիստոս փառաց թագաւորը երգուէր՝ շատ երիտասարդներ վասուած մոմերէն կաթիլներ կը կամբէցընէին իրենց գլխարկին մէջ, այն հաւատքով որ տարու լնմֆացքին անձրեւներու ժամանակ պատահած կայծակներէն զերծ կը մնան։ Նաև մէկ տարուան միջոցին պատահած գիւղի նորածինները իրենց դայեակներու միջոցաւ եկեղեցի կը րերուէին և հոն քահանայի կողմէն երեք անգամ խորանին չուրջը կը պատցուէին։ Այս նորածիններուն մօր կողմէ իրենց դայեակներուն մասնաւոր նուէրներ կը տրուէր այս առթիւ։ Իսկ յաւարտ ժամերգութեան զանգզան թաղերաւ մէջ բոցավառութիւններ կ'ըլլային՝ իրեւ Տերեսա վատել, որուն փայտը կը հայթաթուէր այդ տարուան «նոր փեստ»ներու կողմէ։ բոցին շուրջը երկսեռ պար կը բռնէին և կ'երգէին խաղեր ու երգեր։ Այս գիշերին անչափահամներ վախով մը կը պառկէին, հետեւանք ժողովրդական նախապաշտումի մը՝ որուն համաձայն իրեւ թէ «շարէ շարմաղները կը տանին չօճուղները»։

Բարեկենդան. — Բարեկենդանը իր իմաստով ուրախութեան շաբաթ էր։ գիւղերու մէջ ամենէն յարդի կերակուրները այս շարթուն կը պատրաստուէին և ամէն օր իրենց սեղանակից կ'ունենային բարեկամներ, կնքահայր, խնամի

և տղական և զանոնք կը մեծարէին լաւ կիրակուրներով ու ըմպելիներով։ Վարդանանց Հինգշաբթին, Ռւրբաթը, Շաբաթն ու Կիրակին, չորս օրեր, ամբողջ գիւղի մը տղամարդիկ՝ մէկ տանիքի վրայ, կիներ աղջիկներ՝ ուրիշ տանիքի մը վրայ, և երեխն ալ միացած, նուազներով կը խաղային, կը պարէին ու կը կաքաւէին։

Գիւղերու մէջ հանդիսաւոր օրերու ամենափայլուն ու րախութեան օրն էր նաև իրու գարնանամուտ։ Իրիկունները եկեղեցին վերջ, իւրաքանչիւր թաղերու մէջ աղջիկ ու տղայ, ումանք դիմակաւոր, խառն կը պարէին տանիքներու վրայ, և ասիկա կը տեւէր մինչև կիրակի գիշեր։ Երկուշաբթի առաւօտ ամէն մարդ իր սովորական գործին էր։

Ս. Թորու. — Մեծ պահոց առաջին կիրակին ամէն գիւղիր որոշ սրբավայրը ունէր։ Այդ օրը կը հաւաքուէին ամբողջ գեղջուկները՝ հետերնին առնելով ցորենի աղնձուկներ և թոնիրի քաթաներ։ Խակ կիներ ու աղջիկներ դարձեալ թմբուկով կը պարէին մինչև իրիկուան, և խաչանանդիսաի արարողութիւնը ըլլալէ վնրջ՝ տուն կը վերադառնային միշտ պարելով։ Հոն, այդ սրբավայրը ամէն այցելող պարտաւոր էր կոնսակին վրայ քար մը առած՝ երեք անգամ դառնալու վլիլած մասուսին շուրջը։ Խոկ առաւօտեան, ամէն տուն իր ամբողջ անասունները թաղին մօտ գանուող հին սուրբի մը յիշատակարանին քով տանելով՝ անոր շուրջը երեք անգամ կը պտտցընէր՝ սրպէս զի առողջ ապրէին։ Խնչպէս այս կիրակի, նոյնպէս մինչև Ծաղկազարդ, նոր հարսի տէր բարեկամները շաբաթ իրիկուընէ կ'երթային իրենց այդ բարեկամին տունը և կը խնդրէին որ նոր հարսը իրենց հիւր տանին։ Եթէ տէրը հաճութիւն տար՝ կ'առնէին իրենց տունը կը տանէին, կը հիւրասիրէին ու կիրակի իրիկուան դարձեալ իր տունը կը վերադարձնէին։

Ծառզարդար. — Ծաղկազարդի տօնին կ'ըսուէր, որավենեաւ այդ օր եկեղեցւոյ մէջ ուռենիներու ճիւղերով ժառեր կը դարդարէին, վրան մօմ կը վառէին, և աւետարանին

ժամանակ ամէն ոք իրեն համար մէյմէկ ճիւղ կտրելով առած տուն կը տանէր։ Այս ճիւղերու փոքրիկ տերեւներէն տանը մեծ կինը իր հաւերուն ու կովերուն կը կերցունէր, իսկ էրիկ մարդիկ ոչխարներուն ու ձիերուն կուտային։ Սա՝ հին օրերէ տւանդուած սովորութիւն էր, որպէս թէ հաւերը շատ հաւկիթ կ'ածէին և անասունները բազմածին կ'ըլլային։ Գիւղացին այդ օրը ամբողջ ներկայ կ'ըլլար եկեղեցին մէջ, ինչպէս նաև նոր հարսները՝ որոնք առնէն իրենց տալերոջը առաջնորդութեամբ եկեղեցի կուգային ու ծառը կոտրաւելէ վերջ իրենց մօրը տունը կ'երթային՝ երկու շարաթ հօն մնալու պայմանաւ։

Աւագ Հինգարքին.— Այդ օրը առաւօտէն մինչև շերեկուան պատարագին՝ գիւղերու ժողովուրդները, մեծ թէ փոքր, անպատճառ ծոմ պիտի պահէին, որովհետեւ այն օրը Քրիստոսի մարմնոյն ու արեան բաշխումի հայկերոյթի տօնը ըւլալով, հաղորդակից պիտի ըլլային Սեղանին։ Մէկ-մէկու այնպէս մը կը բացատրէին թէ՝ այս նուիրական օրուան մեծութեանը լեռանը այծեամներն իսկ կը խոնարհին՝ մինչև ցորեկ իրենց որջերուն մէջ պառկելով և ծոմ բռնելով և երբեք չեն արածիր մինչև ցորեկ։ Հինգչարթի իրիկուան իւրաքանչիւր տան մեծ կիները եկեղեցի կը տանէին մէյմէկ դգալ իւղ։ Ուանլուայի արարողութենէն վերջ բոլոր ներկաները պիտի երթային քահանային մօտ և սպունգով մը ձեռքերնին թրջելէ վերջ այս իւղէն պղտիկ մաս մը առնելով երեսնին պիտի քսէին։ Աւագ Ուրբաթ գիշերին եօթը գլուխ Աւետարաններու ընթերցման պահուն կը խաչէին զատկական հաւկիթները, այն հաւատքով որ այդ հաւկիթները մինչև մէկ տարի կը դիմանան՝ առանց աւրուելու։

Զատիկը.— Ս. Յարութեան տանը գիւղերու մէջ յարգանքով կը տօնուէր։ Երեք օր երբեք աշխատանք չիկար։ ծերերէն մինչև երիտասարդները հաւկիթի խաղերով կըզբազէին։ աղջիկներ այս տօնին ալ որոշ տեղ մը հաւաքուելով երեք օր շարունակ կը պարէին իրենց յատուկ թմբուկներով

և կ'ուրախանային։ Յաջորդող հինգչարթի օրը դարձեալ սուրբ կը պահուէր՝ որպէսզի յառաջիկային իրենց ցանքերը և պտղատու ծաւերը անձրեւէ ու կարկուատէ չի վսասուէին։ Այս օրը փարի կիրակի կը կոչուէր զիւղացիներէն։

Ս. Լոյս. — Համբարձման տօնին Ս. Լոյս կ'ըսուէր և իւրաքանչիւր զիւղ այս հինգչարթի օրուան յատուկ ունէր իր որոշ ուխտատեղին՝ ուրտեղ փափաքողներ կ'երթային իրենց պարագաներով ուլի կամ գառան մատաղները զահելու և ուտելու պաղ ու զուլալ աղբիւրներու մօտ՝ կանաչ մարդագետիններու վրայ։ Խսկ զիւղը մնացողները մինչև երեկոյ վիճակացոյցներու միջոցաւ վիճակնին կը փորձէին։

Լուսաւորիչ. — Գիւտ Նշխարաց տօնին ուրբաթ օրուընէ սկսեալ ուխտաւորներ ճամբայ կ'ելլէին դէպի Ս. Լուսաւոր չայ մենաստանը. հոն երեք օր կը մնային և իրենց մատաղները կը զոհէին՝ ուրախութիւններ սարքելով։ Նոյնպէս բոլոր այն զիւղերը՝ որոնք արօտատեղիններ (եայլա) ելած էին, և բոլոր այն տունները որոնք անասուններ ունէին արօտատեղիններու մէջ, այդ տուններու երկսեռ երիտասարդներ հոն կ'երթային, երեք օր ուրախութիւններ կը սարքէին, կը խմէին, կը պարէին և օգասուն լիսներէ բխած առողջարար ջուրերը կը խմէին և կիրակի իրիկուան կը վերադառնային զիւղ։

Վարդավառ. — Այս տօնը շարաթ իրիկուընէ կըսկսէր։ Երբ գեղջուկներ հնձաքաղէն տուն կը վերագառնային՝ իրարու վրայ ջուր կը սրսկէին. հին աւանդութիւն մըն էր սա՝ որ զիւղացի երկսեռ երիտասարդներ իրրև ուրախութեան ժամանց կը շարունակէին երկու օրի չափ։

Ս. Աստուածածին. — Այն տօնը որ տարուան մը միջոցին մեռել ունեցած էր՝ պէտք էր այդ օրը իր նորեկ մեռելին հողակոյտին վրայ գերեղմանաքար գնէր։ Արդէն նախապէս կը պատրաստէր այդ քարը, և, դրացիական յանձնարարութեան մը համաձայն, զիւղին երիտասարդ աղաքը արշալոյսի պահուն՝ կ'երթային դարերէն ձողեր կը զարնէին և

ուսամբարձ կը բերէին մինչև գերեզմանատուն, և յաւարտ պատարագին գիւղի կանայք զանազան մրգեղիններով գերեզմանատուն երթալով՝ իւրաքանչիւրը իր նորեկ մեռելին գերեզմանաքարին վրայ իրենց ազգականներով և առ հասարակ ամէն կիներու մամնակցութեամբ լացեր կը սարքէին, երբեմն հայերէն, երբեմն թրքերէն գանձերով:

Յիսևակ.— Յիսնեակի կիրակին՝ տարուան մը նորեկ մեռեալ ունեցողը պահուց կերակուր մը կը պատրաստէր և ամբողջ դրացիներու կը բաժնէր, իր մեռեալի հոգւոյն բարութիւն մը ըրած ըլլալու հաւատքով:

Ս. Յալոր.— Այս շաբթուն կիներ, աղջիկներ, ծերեր և ամուրի երիտասարդներ օրուան ծոմը կը պահէին. ծերերը հանդերձեալին մէջ տեղ մը գտնելու և երիտասարդները լաւ նշանաձներ ունենալու հաւատքովը գորացած:

Անունի Օրեր.— Ս. Յակոբէն մինչև Ծնունդի միջոցին պատահող տօնախմբութիւնները միայն կը յարգուէին. ուրիշ ատեններ երբեք չիկար այդ սովորութիւնները, օրովհետև այս միջոցներուն միայն գիւղացիին աշխատանքը թեթեցած կ'ըլլար: Խսկ ամառ ատեն յարդ չէր ընծայուեր այս կարգի տօններու: Տօններու նախատօնակին՝ անունի տէրերը անպատճառ եկեղեցի կ'երթային և արարողութեանց ներկայ կ'ըլլային՝ ձեռքերնին մէյսէկ մոմ բռնած. խսկ յաջորդ օրը պարտաւոր էին իրենց տունը եկող դրացիները պատուել ու մեծարել, քանի որ իրենց անունը՝ տօնախմբութիւնը նորհաւորելու եկած էին:

Մատաղներ.— Գիւղացին իր հաւաքական մատաղը կ'ընէր տարին երկու անգամ, Ծնունդին և Զատկին: Այս մատաղներուն համար ընդհանրապէս եզներ կը կտրէին, որոնց փախարժէքը կը հայթաթուէր, եկեղեցիին գուոը դրուած մասնաւոր պնակէ: Եզր թէև շաբաթ օր ճրագալոյցին կը մորթուէր, բայց միսը իրիկուընէ ուտել ներելի չէր. այդ օր նաւակատիք է կ'ըսէին ու բնաւ միս չէին ուտեր: Մատաղը կ'եփուէր եկեղեցականին տունը՝ ի ներկայութեան գիւղին

վարչական մարմինի անդամներուն և մեծ զբացիներու տուներէն եկող մէյմէկ երիտասարդ ներկայացուցիչներու, որոնք մինչև լոյս հոգ երգելով և ուրախանալով մատազի եփուելուն կը հսկէին և առաւտուն մեծ կաթսաներու մէջ, բաժիններու վերածած, կը բերէին եկեղեցւոյ դուռը, ուր եկեղեցիէն ելլող մեծ թէ փոքր անհատներ մէյմէկ հաւասար բաժին առնելրվ կ'երթային տուն :

Տունօրինիք. — Տարին երկու անդամ, Ծնունդին ու Զատկին, գիւղին քահանան պարտաւոր էր ամէն տուն, ըլլայ հարուստ թէ աղքատ, այցելել և օրհնել: Տունը օրհնելու ձեւը պարզ էր. տան տիրուհին խեղճուկ սեղանը մէջտեղ քերելով, անոր վրայ կը ներկայացնէր հաց, աղ, ձաւար, գաւաթ մը ջուր, արօրին խոփը և պնակ մը սերմոցուցորեն: Ասոնք էին որ պիտի օրհնուէին և գիւղացու, տան մէջ Հայր Արքահամու ճոխութիւնը պիտի տիրէր, ամէն ինչ օրհնուելով արդիւնաբեր պիտի ըլլար:

Միրում. — Հոկումի արարողութիւնն էր այս և գիւղացիներ զայն կը կատարէին երկու պարագայի տակ. նախ՝ երբ համաձարակ հիւանդութիւններ պատահէին. և երկրորդ՝ երբ անձրեւններ կը պակսէին, գիւղացւոյն ցանքերը չորցունելով: Այսպիսի պարագաներուն գիւղացին իր մէջ հանգանակութիւն ընելով մատաղներ կը զոհէր, պատարագ կ'ընէր, խաչանդիստի արարողութիւն կը կատարէր, լալագին «Ճէր ողորմեաններ կ'եղանակաւորէր, հիւանդութեանց անհետացումը և անդաստանին անձրեւառաք տմպեր հայցելով»:

ԴՐԱՅԻ ԳԻՒՂԵՐՈՒ ՀԵՏ ՑԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ. — Այս շրջանի գիւղացիութիւնն շատ ընտանիքներ արդէն միմիանց հետ խնամիական կապերով կապուած ըլլալով՝ լաւ յարաբերութիւններ կը մշակէին: Շատ անդամներ հանդիսական օրերու զիրար կը հաւիրէին ու պէտք եղած մեծարանքներով զիրար կը պատուէին. միայն երբեմն կը պատահէր որ արօտատեղիներու սահմանի ճշտութեան և մէկ-

մէկու հողերու մէջ անասուններ ջրելու և արածելու պատճառաւ՝ անտեղի խոռվութիւններ կը ծագէին. բայց շուտով առաջքը կ'առնուէր, նախ՝ կազմակերպական ընկերներու միջամտութեամբ. և երկրորդ՝ շրջանի գիւղերու «Լուսինեան» Քահանայական Միութեան կողմէ. որուն գլխաւոր նըսպատակն էր գիւղերը միշտ համերաշխ վիճակի մէջ պահել և այս կարգի խնդիրներու առաջքը առնել շուտով։ Կար նաև ուրիշ անպատեհութիւնն մը՝ շատ հին ժամանակէ մնացած, թէև վերջերս նշանակութիւնը կորսնցուցած էր, այն է՝ գիւղէ մը ուրիշ գիւղ աղջիկ տարուած միջոցին գիւղին երիտասարդները ճամրուն անցքը կը կտրէին չուան մը բրոնելով։ Փեսին գիւղացիները պարտաւոր էին ասոնք գոհացընել, հակառակ պարագային անկարգութիւններ տեղի կ'ունենային։ Այս սովորութիւնը, ինչպէս կ'երեւայ. հին նախարարութիւններու օրերէ աւանդուած էր, որուն իկիր եօլու անունը կուտային։ Սակայն վերջին ապրիներս, չնորհիւ կուսակցական ընկերներու, այդ գրութիւնը վերցուած էր և արդ տուրքին տեղ հաստատուած էր «գրադարանական» տուրք մը՝ որ հալաւօրհնէքի ժամանակ միւս տուրքերուն հետ կը գանձուէր՝ գրադարանի կողմէ յատուկ ներկայացուցիչի մը ձեռքով։ Աղջկան գիւղի միթարներն ալ գրամական նուէր մը իրաւունք ունէին պահանջելու փեսային գիւղացիներէն։



# ԳԻՒՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻՆ ՑՈՒՑԱԿ ՄԸ

ՑԱԿԱՆ  
ՀԱՅԻ  
(12 օկտոբեր)

## ՊԱՇՏՈՆԵՐՈՒԹԵԱՆ ՏՐՈՒԱԾ

|                                          |       |     |
|------------------------------------------|-------|-----|
| ՔԵՀԵԱՆ, կարդ մը գիւղեր վարձք կը վճա-     |       |     |
| րէին տարին . . . . .                     | 4-500 |     |
| ԳԶԻՐԼ, իւրաքանչիւր տունէ կ'առնէր տարին   |       | 1   |
| ԺԱՄԿՈՎՐԼ, տօնական օրերու պիտի կը բռնէր   |       |     |
| ՀՈՎԻԻԻԼ, մէն մի ոչսարի համար վեց ամսուան | 2.    |     |
| ԳԱՄՆԱՐՍԾԼ » գառան » » »                  |       | 1   |
| ՀՈՐԹԱՐԾՈՒԼ, հորթ գլուխ տարին . . .       |       | 1/2 |
| ԿՈՎԱՐԱԾՈՒԼ, կով » » . . .                |       | 1   |
| ԵԶՆԱՐԱԾՈՒԼ, եզ գլուխ մէկ ամիս միայն .    |       | 1   |
| ՑԱՆՔԵՐՈՒԻ ՊԱՀԱՊԱՆԼ, ցանք ունեցող         |       |     |
| տունէն . . . . .                         |       | 1   |



## ՔԱՅԱԿԱՆԵՐՈՒՆ ՏՐՈՒԱԾ

|                                       |           |    |
|---------------------------------------|-----------|----|
| ԿՆՈՒՆՔ, նորածինի մը կնքահայրը կը վը-  |           |    |
| ճարէր . . . . .                       | 3         |    |
| ԹԱՂՈՒՄ                                | . . . . . | 10 |
| ԿՈՂՈՊՈՒՏ, մեռեալին տունը կը վճարէր .  | 40        |    |
| ՀՐԱՄԱՆԱԳԻՐ, Մայրավանքի ներկայացու-    |           |    |
| թիւը կը գանձէր . . . . .              | 10        |    |
| ՊՍԱԿԴՐԱՄ . . . . .                    | 20        |    |
| ՀԱԼԱԻՕՐՀՆԵՔ . . . . .                 | 4         |    |
| ՏՈՒՆՈՐՀՆԵՔ, կարողութեան համեմատ .     | 2-5       |    |
| ՆՈՐ ՀԱՐՍ ՀԱԳՈՒԵՑՆԵԼՈՒ, երէցկինը       |           |    |
| կ'առնէր . . . . .                     | 5         |    |
| ՎԱՐՃԱՐԱՆԻ, փեսին հայրը կը վճարէր .    | 10        |    |
| ԵԿԵՂԵՑԻՈՅ, » » » » .                  | 10        |    |
| ԳՐԱԴԱՐԱՆԻ, կամաւոր տուրք . . . .      | 5-20      |    |
| ՄԱՏԱՂ, ՕՐՀՆԵԼ, մատաղ կարողը կը վճարէր |           | 1  |



# Հայրենի Անգիրը

Զ 0 Պ Ա. Ն Հ Ա. Ր Ա. Պ Ե Տ — (Հ Ե Ք Ե Ա. Թ)

Վախթին քաղաքը (Տիլրիկ) Քէօսէ Փաշա մը կայ Է-  
ղեր, տրհա դայմափաս վիշան չկայ Էղեր։ Ամառ մը, քաղ-  
քին ճամբուն վրայ յօր դույցին եազուն հժիհարի պէս օձ  
մը փեյտան Կ'ըլլայ, անկէց անցող-դառձող ինսանին ետեւէ  
կ'իյնի՝ կը պըլլէ էղեր։

Ընանկ մը կ'ըլլայ որ՝ գիւղացիները այդ ճամբուն վա-  
խէն քաղաք չեն երթար։

Քէօսէ փաշան կը նէյի որ քաղքին առուտուրը կը  
գոյնի. ալ ի՞նչ ընէ, թէլլալին պոռալ կուտայ քի, ո'վ որ  
ատ օձը զարնէ՝ անոր շատ պախչիշ պիտի տամ։

Շատ Տկիդանիլլ կտրիճներ Կ'երթան իսկ sk, մէկը չը  
կրնար օձին պառկած տեղը մօտենար. ան՝ եազուին աղ-  
բիւրին էոջին կը ծլարուի պառկի էղեր։

Օտուռ գեղը Գոզիկանց տընէն յօպան Հարապետ մը  
կը կենայ, ան ալ օր մը առտանց կ'ելլէ կ'ըսէ քի՝ հ'ս պիտի  
երթամ ատ օձը զարնիմ. պախչիշ առնիմ։ Բոլորէն վրան  
կը խնդան քի՝ դուն վէ՛վ, ան օձը զարնո՛ղը վէ՛վ։

Զօպանը հիշ ձան չըներ ատենց, կունուկ բեր մը կ'ու-  
նենայ ձեռքը, կ'առնէ կ'երթայ քօր դույցին եազուն կը  
համնի. ասլլ ցորեկուան շողուն կը մօտենայ օձուն։ Էրբաֆի  
գեղերէն քաղքէն ալ ահաջիները պիրուն գուգան հեռուէն,  
սկյուր կ'ընեն իի՝ նէյինք ի՞նչ պիտ ընէ յօպանը։

Օձը յօպանը տեսնելուն պէս Փշրցընելէն առէր ետեւէն,  
կ'իյնի։ Հարապետը հիւնեն կը փախի, հերկուած արտի մը  
մէջ կ'ելլէ, հոն գուղսերուն մէջ ըսդին ընդին պահ մը. կը

փախի , ինչոր որ օձը կը մնայ : Ան ատենը ետ կը գառնայ կունուկ բիրովլը ատ օձուն հետ դալղայի կը պաշրայի : Կէ՛ս սկհնիք փենչի փենչի դալղա ընելէն ետքը՝ օձը կը սատկեցը-նէ , ինք ալ սեաէ իի կը խելքոի կ'իյնի , ամեա եայլղով երազիք ահալիներուն իշմար կ'ընէ քի՝ եկէք , Բոլորէն կը թափին , վազեն գուգան օր՝ օձը սատկեր է : Հէմէն Քէօմէ Փաշային մուժենի կը դրկեն , ան ալ կ'ըսէ քի . «Ծնանկուկ առէք , քաղաք բերէք» : Օձը չորս հոգիով ալրրղը կը գոր-նեն , կը շալկեն , քառսուն ջուխտ տափուշ գուռնայով ահա-շիով կ'առնեն շիտակ քաղաք փաշային դոնադը կը տանին , Քէօմէ Փաշան կ'ելլէ յօպան Հարապետին ճակատը կը պազնէ ու հարիւր փարա պախչիշ կուտայ :

Բոլորէն պիրուն ահալին «Երնէկ Հարապետին , կ'ը-սեն , հիինա եղաւ» :

Դողիկանց տունը ատ հարուր փարայով՝ եղ , ջորի , տաւար , արտ-պաղջա կ'առնեն . զինիին տուն մը կ'ըլլան գեղին մէջ .

Հ Ն Զ Ա. Ք Ա. Դ Ի Ե Ր Գ Ե Ր

Ա .

Վերէն ի վար ոլորեցաւ ,  
Սիրուս ճամբան մոլորեցաւ .  
Գացի եարուս գոնէն անցայ՝  
Դոնակը բաց էր ներս մտայ ,  
Սէր ու կարագ բերաւ կերայ ,  
Ճերմակ թեւը շըլլիս ձգեց ,  
Ինչոր խօրօզիօս քնացայ ,  
Գլխարկն ալու վեր առաւ՝  
Թուխ աչօք ըրաւ ելիր գնուա ,  
Հաւն զքուն մարդ չիմանայ ,  
Ան ալ որ մարդ իմանայ՝  
Կը հանեմ դանկիկս ու դէնէս ,

Կը մորթեմ սև ոշխըրի պէս ,  
Արունը շիշէն կ'առնեմ՝  
Կը խմեմ նուան գինու պէս :  
Բ .

Մեր դուռը կար երկու կաղնի ,  
Երկու կաքւաւկ հոն կը թառէր .  
Մէկն էր հարիկ , մէկն էր մարիկ ,  
Մէկն աղբարըս կը լըմանէր :  
Մեր տունը կար երկու կարաս ,  
Երկու կարսին գինին էր խաս ,  
Լից որ խմեմ մէլ մը աղուոր ,  
Էն աժեմին՝ երկուք երկուք ,  
Էն չաժեմին՝ ջուր դարլշըն :  
Գ .

Արտը քաղելով քաղելով՝  
Մանգաղս ջուրը տարաւ .  
Արտը քաղելով քաղելով՝  
Եայլուխը ջուրը տարաւ .  
Արտը քաղելով քաղելով՝  
Էղնկս ջուր տարաւ .  
Արտը բուռ՝ ետի բուռ ,  
Արտը էնկին՝ տէրը գէնկին .  
Արտը բուռ՝ ետի բուռ ,  
Արտը քաղենք՝ տէրը թաղենք .  
Արտը բուռ՝ ետի բուռ ,  
Արտը աղբուն՝ տէրը չափուն :  
Թոչուն եկաւ կանաչ խոտով ,  
Հարսնուկ եկաւ մանուկ մանչով .  
Արտերը քաղեցին դրին խոզանը ,  
Եկաւ զարկաւ Արտեկիրի խըզանը :

Պ Լ Ղ Ա Ի Բ Ք Ա Շ Ե Լ Ո Ւ Ե Ր Գ Ե Ր

Ա .

Խաչին , լուսնկէ լուսին ,  
Երկու կաժ մանծիկ մանեցի ,

Եկին տը՝ քու եարտ է եկեր ,  
Վեր առի ջահրս կործեցի ,  
Դղմակ մի նուան գինի  
Եւ առայ՝ էռջին գնացի ,  
Զար դուշմանս դէմն ելաւ՝  
Ան քու եարդ չէ ըսաւ ,  
Վաթեցաւ իմ նուան գինին ,  
Հայ իմ նուան հատ գինիս ,  
Վաթեցար ու վաթվըթեցար :  
Եկէք ալու որ հոս նստինք .  
Զատենք քարիկն ու հողէն .  
Շատ լանք , շատ պիպէո կիշենի (կարենք) .  
Շատ ձիան նալինք դրողէն ,  
Զիս ալ կիրակի կը նալեմ .  
Հեծնեմ ու Սպամպօլ իշնեմ ,  
Որ դպչի նալըս քարէ քար ,  
Ազատեմ ազբարս ու թրէն .  
Աղբար ո'չ թըրի իղայիխ (արժանի)  
Ո'չ բարակ կրակի ,  
Շար ծոցի իղայիխ  
Շաման ծիծերու ,  
Շար ծոցն իրեն տեղ ըրեր ,  
Կյակ ծիծերը բարձ դրեր  
Հա՛ իմ խակ ու մակ ծիծեր ,  
Երդուըննամ որ մարդ չէ դպեր :

Բ.

- Պլպուլ եմ ժուռ գալու ,  
Ունիմ շատ երդիք գնալու ,  
Քը (քա) մարդ ես նը վար գալու ,  
Լեռան ծաղիկ գնալու :
- Ոչ մարդ եմ ու վար գալու ,  
Ոչ լեռան ծաղիկ՝ գնալու ,  
Եկուր իս քեզի նուռ մը տամ ,  
Իկյէ (կտրէ) աես՝ քանի՛ հատ ունի .  
Նուռ կայ հազար հատ ունի .  
Ես հազար պագ ուսկի լըլիմ (լեցնեմ) ,  
Քունս եկեր աչերս առեր .

Եարս եկեր պագ մը կ'ուզէ :

Տամ նէ քունէս կ'ըլլամ ,

Չի տամ՝ եարէս կ'ըլլամ :

Գ.

Վեր-աղբիւրէն վար՝ մար հարս մը կուզայ ,

Կար՝ համար ետին , կար՝ հազար էոջին ,

Կար՝ երկու հազար ձիուն ճըլաւին ,

Աև օձն ու պատէն կարին ու ծովէն ,

Բերին ու ըրին շամփուր մը յիպապ .

Հարսնուկն անճրկեր առեր ու կերեր ,

Առեր ու կերեր սրտիկն է առեր :

— Իմ կեսար կեսար , իմ սրտիս սէդ սար ,

Դուն ցատկէ ու տուր պըտիկ մը ջըիկ .

— Քը հա՛րս , ջուր չըկայ , մար հա՛րս , ջուր չըկայ ,

Աղբիւր մ'է ելեր՝ իր խոցն է խորուն ,

Իր խոցն է խորուն՝ հեքիմն է հեռուն :

— Իմ կեսուր , կեսուր , իմ քարէ մըսուր ,

Դուն ցատկէ ու տուր պտիկ մը ջըրիկ :

— Քը հարս ջուր չըկայ ելն .

— Իմ տաքրուկ , տաքրուկ , իմ սրտիս սահրուկ ,

Դուն ցատկէ ու տուր պըտիկ մը ջըրիկ :

— Քը հարս ջուր չըկայ եայլն :

— Իմ , ներուկ , ներուկ , իմ սըրտիս սէրուկ ,

Դուն ցատկէ ու տուր պըտիկ մը ջըրիկ :

— Քը հարս ջուր չըկայ եայլն :

— Իմ տալուկ , տալուկ , իմ սրտիս սալուկ ,

Դուն ցատկէ ու տուր պըտիկ մը ջըրիկ :

— Քը հարս ջուր չըկայ եայլն :

— Իմ թախտիկ , թախտիկ , իմ սրտիս թախթիկ ,

Դուն ցատկէ ու տուր պըտիկ մը ջըրիկ :

Թախտիկն է ցատկեր , յալմիկն (չալմա) է թախթեր ,

Ինչոր որ եկեր՝ խաթունն է մեռեր :

ՀԱՐՍՆԻՔԻ ՀԱՅ ՇԱՂՈՒԵԼՈՒ ԱՏԵՆ  
Ե Բ Գ Դ Ի Ա Ծ

Ալիւր շաղեցէք . զաթան խառուտեցէք ,  
Հսէք չնաֆոր (չնորհաւոր) , բոէք չընափոր :  
Ծառեր ճօրճաղէք , մանոթիկ (մանկտիք) թափեցէք  
Բոէք չնափոր , բոէք չընափոր :  
Մանիկ թայիելէք . խընչոր ժողուցէք ,  
Բոէք չնափոր բոէք չնափոր :  
Հոռնին տաքն ես , լուսինկն կոչն ես ,  
Դուն մորը մէկն ես , բոէք չնափոր



ՕՏՈՒՌ ԳԻՒՂԻ ՀԱՐՍԱՆԻՔ ՄԸ

Մեր թագաւորին Աստուած տայ չնորհ ,  
Թագւորն ու թախտին , թագւորն ու թախտին .  
Պրկեր է ձիան՝ թող ելլէ ու դայ ,  
Ես չեմ հաւատար , ես չեմ հաւատար ,  
Չեմ ելլեր երթար ձբնով-ձմեռնով ,  
Չընով-ձմեռնով , դարնան ամըռնով ,  
Աղբար կը կարգեմ՝ կարմիր խընձորով .

Աղքար կը կարգեմ, աղքար կը կարգեմ՝  
Շարով շամաթով, կանաչ մոմերով,  
Քսէք շնաֆոր բսէք շնաֆոր,  
Մեր թագաւորին դաթան շնաֆոր:

ՊՍԱԿԵ ԱԽԱԶ ՈՒ ՎԵՐՋ

Գ ԳԻՒԳԻՆ ՄԵԶ ՓՈՂՈՑԻ ՓՈՂՈՑ ԵՐԳԵԼՈՎ ԿԸ ՇՐՋԻՆ  
ՀԱՐՍ ՈՒ ՓԵՍԱՅ ՄԻՒՍԻՆ

Կնդապակ (կնքահայր), տունդ շէն մընայ,  
Այնի (այդ տեսակ) քու դուռըդ բաց մընայ,  
Երդիքդ մարդուկ չը մընայ:  
Ժամուն դուռը զրին սալը,  
Նիրուրաաքդ հիւսեն մազը,  
Տալուրաաքդ քաշեն նազը:  
Թագաւորը կլոր պօյէն է  
Ան ազուրներուն տոյէն է:  
Օրգել (անձրև) խաղաղ կը թորայ,  
Թագաւորին ձին կը խաղայ,  
Թագուհին սիրտը կը դողայ,  
Ազուէն եկաւ արօմն ի վար: Պրօ'ո'յի,  
Ես գիտեմ քի շատ է բերեր: Պրօ'ո'յի,  
Երկու տըղի շոր է բերեր: Պրօ'ո'յի:  
Թագւորն երթայ լոյնա (լոգնայ) ու դայ,  
Սէհեթը հոն մոռնայ ու դայ:  
Քուրուկն երթայ առնէ ու դայ:  
Թագւորին մար, դուն դուրս եկոր,  
Քեզի հարսնուկ մըն է եկեր՝  
Ոտքին հետ բարիք է բերեր:

ՆՈՐ ՀԱՐՍԸ ԴԵՌ ՏՈՒՆԵՆ ԶԵԼԱԾ:

Հէլալ ըրէ, մարիկ, հէլալ ըրէ.

Քու կաթդ եմ ծծեր.

Հէլալ ըրէ, հարիկ, հէլալ ըրէ..


Քու վաստակդ եմ կերեր.

ՀԵՂԱԼ ըրէ , աղբար , հԵՂԱԼ ըրէ ,  
Կոշիկդ իմ հապեր .  
ՀԵՂԱԼ ըրէ , հարսնուկ , հԵՂԱԼ ըրէ ,  
Թեզի գԵշութիւն իմ ըրեր .  
Տուր տէրն որ երթայ , տուր տէրն որ երթայ  
Հետ հԵՂԱԼ հացին արդար պսակին :  
Թագաւորին աչքը լուսիցէք ,  
Թագուհին ոտքը սաղեցէք :

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ԵՐԳ

Աղուորը կուգար կալերէն ,  
Ինքինք մաղելէն մաղելէն .  
Ուսկէ՞ց կուգաս պտիկ պտիկ ,  
Ոտքէ է մտեր մանտր փուշիկ ,  
Դուն պըալբափիկ , պազդ անուշիկ :  
Աղուորը կուգար կուռ էգուն ,  
Կուզ մը խաղող առի գոզուն ,  
Պաչիկ մը տուր հօրդ հոգուն :  
Աղուորին կօշկընին կուռ է :  
Ծոցը պատէստէնի գուռ է :  
Աղուորը կուգարի ուսկի :  
Ճիտիկը ճգեր է օսկի :  
Մարը քեղ բերեր է ուսկի :  
Աղուոր քեղ մերը (մեր առնը) տանէի ,  
Սրտիս հիրսէրը հանէի ,  
Հարսներուս խաթուն ընէի :





ԿԻԼԻԿԻԱ ԳՐԱՏԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

|                                                                                                        | Դաշտ  |
|--------------------------------------------------------------------------------------------------------|-------|
| 1. — Ա. ՏԱՆԱՅԻ ԵՂԵՑՆԵՐ. — ՏԵՂԵԿՈԳԻՐ ՑԱԿՈԲ<br>ՊԱՊԻԿԵՍՆԻ, Ֆրանչիս Տը Փրկառակի յառա-<br>ջարանով . . . . . | 12.50 |
| 2. — Ա. ՄԻՒՆԻ ԶՈՐԸ, Վիպակ Կիլիկիոյ Պատմական<br>Իւսուսէքն, «Յետ մանու» հջ մք Սմբատ Բիւրատի. 20.-        | 20.-  |
| 3. — Ա. ՄԻՒՆԻ ԵՂԵՑՆ ԽՆԴԻՐ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ,<br>Սմբատ Բիւրատի . . . . .                                 | 10.-  |
| 4. — ՀԱՅ ԲԺՇԿՈՒԹԵՍՆ ՏՈՒՍԾ ԶԱՀԵՐԸ, Հայ<br>Բժշկ. Միուրիմ . . . . .                                       | —     |
| 5. — ՊԱՅՈՒԻ ՀԱՄԱՐ, Դրամա ցորու արարուածով,<br>Ա. Շիրվանգաղի. . . . .                                   | 40.-  |
| 6. — ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՈՒԽՏԱՅԱՐՆԵՐԸ ՎՐԵԺԻ<br>ՃԱՄԲՈՒԻՆ ՎՐԱՅ, Գրիգոր Մուրասկանի . . .                           | 50.-  |
| 7. — ԿՈՍՄՈՊՈԼԻՏԸ, Պատմուած Ա. Շիրվանգաղի                                                               | 15.-  |
| 8. — ՀԱՅ ԲԴԻ, Դրամա ցորու արարուածով, Ա. Շիր-<br>վանգաղի (Մամուլի տակ) . . . . .                       | 40.-  |
| 9. — ԵԱՅՄԻԱ, Դրամա ցորու արարուածով, Ա. Շիր-<br>վանգաղի, (Մամուլի տակ) . . . . .                       | 40.-  |

**Մեծաքանակի ճամար 20% զեղչ**

Մեր Հասցեն. —

**ԿԻԼԻԿԻԱ ԳՐԱՎԱՃԱՌԱՆՈԱՑ**

Թիւ 37, Գապրիսթան փողոց — Բերա

Կ. ՊՈՂԻՄ

**LIBRAIRIE "LA CILICIE,"**

Nº 37, rue Cabristan — Péra

CONSTANTINOPLE

4551

0000561

2013

